

# ՄԱՐԶԻԿ

marzig

مارزيك

مجلة رياضية شهرية  
تصدرها جمعية الهومنمن بيروت

marzig  
SPORTS MAGAZINE

40-ՐԴ ՏԱՐԻ, ԹԻՒ 422

VOL. XXXX № 422

السنة الأربعون - العدد رقم 422

50 ՄԿԱՆԵՐՈՒ  
ԽՈՍՄԱՆ  
ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ  
ԹԻՖԼԻՍԻ ՄԷՋ





*Sագնապահը է  
Միջին Արևելյան ճռք-  
ամամի մէջ շրջանի  
հայութիւնը:*

*Սուրբոյ մէջ յամե-  
ղող քաղաքական հայ-  
ութը, թէն մեղմացած, դեռ անկայուն վիճակի մէջ կը  
պահեն երկիրը, մանաւանդ որ Թուրքիան ներխուժած  
է ու բռնազարքած Սուրբոյ հիւսային շրջանները,  
կեդրոնական իշխանութեան դէմ կը շարունակեն գոր-  
ծել որոշ ուժեր եւ Արևմտեան պետութիւնները շրջա-  
փակման ենթարկած են երկիրը, առանձ սրելով գնդի-  
սական անկայունութիւնը, մինչ Քորոնա համավարակը  
կը շարունակէ իր աւերջ գործել: Սուրբոյ հայութիւնն ու  
անոր ազգային, ժողովրդային ու միութեան կա-  
ռոյցները կը կարօպին համահայկական օժանդակու-  
թեան, յափկապէս կրրական ու առողջապահական  
բնագաւառներէն ներս:*

Լիրանանի մէջ, անցնող երկու տարիներուն սպեղ-  
ծուած ճգնաժամ՝ գնդիսական զահավէժ վիճակ, լի-  
րանանան դրամանիշի ծանր արժեքորդում, քաղաքա-  
կան անկայունութիւն, Քորոնա համավարակի տարա-  
ծում եւ Պէյրութի նաւահանգիստի պայրում, բաւալ-  
գոր ընթացքով դագմասի մագնիսին Լիրանամբ եւ  
այսօր այ աւելիով կը ջլապեն համայնքի կեանքը ու լի-  
րանանահայր կը դնեն աննախընթաց դժուարութիւն-  
ներու եւ վրանգներու դէմ յանդիման: Այսօր, ժողովուր-  
դի կարեւոր զանգուած մը կը գրնուի ընկերապնիկնա-  
կան խիստ կարիքաւոր կացութեան մէջ եւ ի վիճակի չէ  
իր գրեթ զերյացած ամսարոշակով դարրական  
սնունդ խի ապահովել վառելանիւրի մեծ սլամը, շար  
մը ապրանքագիւսակներու շուկայէն անհետացումը,  
հացի դագմասիր եւ սակաւ զբանելի իրեղէններու ար-  
ժեգիններու ահաւոր քարչրացումը խուճապի մագմած  
են ժողովուրդը, երկրին մէջ դեղորայքը, պերական  
նպաստի սահմանափակումն, դարձած է անհասանե-  
լի ու անգրամելի, սպառնալով քաղաքացիներու առող-

ջութեան եւ կեանքին. լիրանանահայ վարժարանները  
կը դիմագրաւեն աննախընթաց պիտիճեական դժուա-  
րութիւններ, իսկ ելեկդրականութեան խիստ սակաւ  
մարուցումը անդամալուծած է ասորեայ կեանքն ու  
գնդիսականութիւնը եւ կը սպառնայ նաև առողջապահ-  
կան համակարգին:

Հ.Յ.Դ. Բիրոն, Հ.Յ.Դ. Երիգասարդական եւ Ուսա-  
նողական Միութիւններու վարչութիւնները. Հ.Յ.Դ. Ու-  
ղեկից Միութիւններու Կեդրունական Վարչութիւնները  
2019-ի աշնան անցան աշխատանքի հասնելու լիրա-  
նանահայութեան եւ սուրբահայութեան կարիքներուն:  
Խի Լիրանանի դագմասի վերջին ամիսներու սրումին  
առընթեր դիմեցինը նոր քայլերու, Հայ Օգնութեան Մի-  
ութիւնը (ՀՕՄ) վերաշխուժացուց իր ծաւալած համզա-  
կանութեան բավիր եւ Հ.Յ.Դ. Բիրոն 4 Օգոստու 2021 թ.  
յազուկ կոչով դիմեց բոլորին շեշտելով շրջանի հայու-  
թեան նեցուկ հանդիսանալու անհրաժեշտութիւնը:

Ներկայ կացութիւնը խիստ սահագնային է եւ րո-  
լորիս պարտականութիւնն է մեղմել վգանգը՝ հասնե-  
լով շրջանի հայութեան եւ մանաւանդ անոր անապա-  
հով ու կարօպեալ խաւերուն բազում եւ անմիջական  
կարիքներուն:

Արդէն խի ընթացքի մէջ է հանգանակային նոր ար-  
շալը: Իրաքանչիր կազմակերպութիւն եւ միութիւն զօ-  
րաշարժի մղած է իր շարքերը եւ այս կոչով կը դիմենք  
հայրենի պետութեանց եւ Հայաստանի, Արցախի եւ  
Սփինորի մեր հայրենակիցներուն, որպէսզ անյապաղ  
սակարեն այս խիստ կարիքաւոր արշալին:

31 Օգոստու 2021

Հ.Յ.Դ. ԲԻՐՈՆ  
ՀՕՄ-Ի ԿԵԴՐՈՒՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ  
Հ.Մ.Ը.Մ.Ի ԿԵԴՐՈՒՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ  
ՀԱՄԱԳՎԱՅՐԻՆ ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ  
ԵՒ ՄԵԴԱԿՈՒԹԱՅՅԻՆ ՄԵԴԱԿՈՒԹԵԱՆ  
ԿԵԴՐՈՒՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ



## ՀԱՅ ՄԱՐՄՆԱԿՐԹ-ԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ



### ՅԱԶՈՐԴ ԹԻՒՈՎ

«Մարզիկ»ի յաջորդ թիւվը տեսնել Հ.Ս.Ը.Ս.ական բանակումները շրջան շրջան: Յատուկ անդրադարձ՝ Հ.Ս.Ը.Ս.ի Արցախի Սեկուսի Ծքածի Քիրականի բանակումներ եւ Հ.Ս.Ը.Ս.-ՀՕՄ միացեալ նախաձեռնութեամբ իրականացած, Արցախի նահատակներու եւ Արցախի տեղահանուած ընտանիքներուն զաւակներուն յատուկ բանակումներ:

### ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Յաղթե՞լ թէ յաջողիլ...

### ԲԱԺԻՆՆԵՐ

Հ.Ս.Ը.Ս.ական կեանք	4
Պաշտօնականք	8
Ի յիշատակ	10
Պատգամ	12
Արձագանգ	14
Պատմութեան Համար	16
Անդրադարձ	34

### ՄԱՍՆԱՅԻՆ ՄԱՍՆԱՅԻՆ

### ՄԵՐ ԿՈՐՈՒՍՆԵՐԸ

2



4



8

10

12

14

16

34

48

92



Marzig sports magazine is published by Homenetmen Central Committee-Savan Building, Rue 77, Sector 4, Bourj Hammoud, Beirut, Lebanon. Tel: 961 1 248043, 961 1 260117, E-mail: marzig@Homenetmen.org, P.O.Box: 80486 Bourj Hammoud, Lebanon, www.Homenetmen.org

**Խմբագիր:** Վիկեն Ավագեան (vicken.avakian@homenetmen.org)

**Խմբագրական կազմ:** Գրիգորի Պողարեան, Սեւան Նազարեան, Սիլվա Ալավերդեան, Յոլեր Փամուսեան, Ռաֆի Սիլվահեան, Սիրիկ Օհանեան եւ Շանը Ժամկոչեան:

**Վարչական կազմ:** Արօ Սոսիկեան, Սիլվա Սաղբերեան, Վարդուկ Ֆլունզեան, Վարդան Ջսամիկեան, Տիրան Շահնեան եւ Եղիա Ջիլէնեան:

**Էջապրում եւ ընդհանուր ժեւաւորում:** Արջո Պալեան, **Կողքի պապրասպորիմին:** Y Concept International, **Գրաշառութիմ:** Շողիկ Պոյաձեան, **Տպագրութեան պապրասպորիմին:** Photogravure Paklayan, **Տպագրութիմ:** Համազգային «Վահէ Ալեքան» պապարան, Պէյրուք, Լիրանան:

**Բաժանորդագրութիմ:** «Մարզիկ» կը հասնի աշխարհի 25 երկիրներու բաժանորդագրութեան սակ ճշուած է՝ Լիրանան 25 \$, Միջին Արևելյան եւ Ելրուսական երկիրներ 50 \$, Ա. Նախանգներ եւ Աւարրալիա 55 \$: Լիրանան մէջ թէրքի հայրավաճառի սական է 5000 լ.ո.: **Ցրում:** «Մարզիկ»ի ցրումը Լիրանանի մէջ կը կարգարուի յարուկ ցրուիչով (հեռ. 71/239209): Թէրքը կարելի է սկանավ նաև «Համազգային»ի գրախանութեան: Լիրանանէն դուրս թէրքը կը սրացուի «Liban post»ի միջոցով:

«Մարզիկ» կը հրատարակուի Հ.Ս.Ը.Ս.ի Կենդրուական Վարչութեան կողմէ - Հասցե: «Սեւան» շենք, թիւ 77 փողոց, թիւ 4 հատուած, Պուրճ Համուտ, Պէյրուք, Լիրանան 9611248043, 9611260117 marzig@Homenetmen.org Homenetmen - Հ.Ս.Ը.Ս. www.Homenetmen.org

# ՅԱՂԹԵԼ ԹԷ ՅԱՉՈՂԻԼ...

**◀** արցումը առաջին ակնարկով կըրճայ տարօրինակ բուիլ, որովհետեւ եւ ընթացիկ առօրեային մէջ մարդիկ երկու քառերուն ինաստը յաճախ իրարու եւս կը շփոթեն եւ յաղթանակի փոխարէն յաջողութիւն կը գործածեն եւ յաջողութեան փոխարէն՝ յաղթանակ:

Յաղթանակը կ'ենքաղըրէ մրցում-մըրցակցութիւն, ուր գոյութիւն կ'ունենան երկու կամ աւելի կողմեր: Ենթաքանչիւր կողմ կը շանայ հակառակորդը պարտութեան մատնել, ճգնել, խորտակել եւ այդ ձեւով սեփական եսին ու անձին գոհացում տալ: Յաղթելէն լաւ բա՞ն կայ, կրնան առարկել շատեր: Յաղթանակը կը գինուցնէ անձը, յաճախ մոռցնել կը տայ նկարագրային անոր առարինութիւնները, որովհետեւ կոուի դաշտը, մըրցակցութիւնը, կ'ենքաղըրէ բոլոր տեսակի գէնքերու օգտագործում՝ թիրախ ճշդուած յաղթանակին հասնելու համար: Ձենքերը այս պարագային կրնան ըլլալ բարյապէս արտօնուած կամ մերժուած միջոցները, նենգ ու խարդախ ձեւեր, որոնք տեղ նը յօնք կը շինեն, իսկ այլ տեղ... աչքը տեղէն կը հանեն:

Յաջողութիւնը, Հ.Ս.Ը.Մ.ական ըմբռնումով, բոլորովին այլ բան է: Յաջողութեան մէջ անպայման մըցակցութիւն եւ թշնամութիւն պէտք չէ տեսնել: Ընդհակառակն, յաջողութիւնը կ'արդիւնաւորուի հաւաքական ճիգով, գործակցութեամբ, ինքինք կատարենագործելու տեսական ջանքով եւ սեփական անձին եւս շուրջիններն ալ յաջողած տեսնելու ցանկութեամբ: Քարձրանալու եւ շուրջիններն ալ իր եւս բարձրացնելու պատրաստականութեամբ:

Յաջողութիւնը երկարաշունչ ծրագրումի, կազմակերպումի եւ աշխատանքի արդիւնք կրնայ ըլլալ: Յաջողած մարդը չի վախճանար ուրիշներու յաջողութիւններէն, որովհետեւ ինքնավստահ կ'ըլլայ իր կարողութիւններէն, եեռո՛ կասկածամտութենէ եւ նենգամտութենէ, որոնք յատուկ են անպարկեշտ միջոցներով յաղթանակներ կերտած մարդոց:

Յաղթանակը կարճատեւ կ'ըլլայ, մինչդեռ յաջողութիւնը՝ երկարատեւ:



Օրինակները բազմաթիւ են մարզական կեանքին մէջ, ուր խումը մը կընայ յաղթանակ մը արձանագրել, բայց մնացեալ բոլոր խաղերը պարտուիլ, իսկ այլ խումը մը կըրնայ պարտութիւն մը կրել, բայց տարեցրցանի մնացեալ բոլոր խաղերուն յաջողութիւն արձանագրել եւ ախտյեանական տիտղոսի տիրանալ:

Յաղթանակը անպայման շահող ու կորսնցնող կ'ունենայ, մինչդեռ յաջողութենէն առհասարակ կը շահին բոլորը:

Այսպէս, պատերազմը կը յաղթեն ու կը պարտուին: Յաղթող կողմը կը շահի ամէն բան, իսկ պարտուող կողմը կը կորսնցնէ երեւ ոչ ամէն բան, գեր՝ շատ բան: Սինչդեռ խաղաղութեան յաջողութենէն կ'օգտըին բոլորը: Կայունութիւնը, բարօրութիւնը եւ բարգաւաճումը կը նպաստեն բոլորին:

Յաղթանակի եւ յաջողութեան տարրերութիւններուն մասին կարեի է երկար խորհրդածել:

Յաղթանակն ու յաջողութիւնը իրենց տեղը ունին նաև հաւաքական մեր կեանքին մէջ, ուր յաճախ ականատես կը դառնանք, թէ մարդիկ ինչպէս երկուքը կը շփոթեն իրարու եւս եւ յաջողութիւնները արձանագրելու փոխարէն՝ անմիջական յաղթանակներ կերտելու անտեղի վազքի մը կը ձեռնարկեն: Իրենց անձերը իրենց գործին կեղքոն ու նպաստակը կը դարձնեն՝ փոխանակ իրենք զիրենք ի սպաս դնելու հաւաքական գործին եւ ընդհանրական արժեքներու:

Ծիշ է, անոնք կը յաղթեն ու կը փայլին, բայց իրենց հաւաքականութիւնը կը մնայ տեղբայի ու ետքայի մէջ: Յաղթանակի բարիքները այս պարագային չեն հասնիր բոլորին, որովհետեւ անոնք կը կերտուին... այլոց հաւոյն, անարդարութիւններու եւ անիրաւութիւններու գնով:

Ահա թէ ինչու, յաղթանակի եւ յաջողութեան մասին խորհրդածութիւնը թելադրական է, որովհետեւ այս օրերուն քիչ մը ամէն տեղ մարդիկ դիմացինը պարտութեան մատնելու անհասկնայի ճիգի մը մէջ են: Ի՞նչ ընել, ի՞նչ պէս ընել, որ սեփական եսը յաղթէ, անձնական շահը տիրապետէ, տուեալ խմբաւորում մը ինքինք պար-



տաղբէ, իոգ չէ թէ ամրող հաւաքականութիւն մը անոր վնասները կրէ:

Յաղաճակի այս կոյր տրամարանութիւնը կը ջատէ ու կը տկարացնէ մեր ընկերութիւնը, մինչդեռ եթէ տիրապետողը յաջողութեան տրամարանութիւնը ըլլար, միասնարար եւ հաւաքարար մեր դժուարութիւնները յադքահարելու պատրաստակամութիւնը ըլլար, իու չինք հասներ: Այսքան չինք խեղճանար եւ այսքան չինք սնանկանար բարոյական թէ նիրական մեր արժեքներով:

Անշուշտ, երեւոյթը միայն հայ իրականութեան յատոկ չէ: Սակայն, ախտը սկսած է վարակել նաեւ մեզ՝ հայերս, իբրև ասանդապահ ընտանիքներ, իբրև կազմակերպ միութիւններ, իբրև Սփիտք թէ Հայաստան, ուր

ներքին ըսի-ըսաւները, հարցերն ու պայքարները սկսած են յաճախ գերակշռել ընդհանրական գործն ու նպատակը:

Այս կացութենեն ելքը շատ պարզ է. փրկութիւնը յաջողութեան տրամարանութեան որդեգրման մէջ է: Իրարու հասկնալու-հասկցուելու, զիրար ամրողացնելու կարողութեան մէջ է: Իրարու թերութիւնները ճանչնալու, բայց իրարու առաւելութիւններով առաջնորդուելու իմաստութեան մէջ է: Այլ խօսքով, հաւաքական ճիգով ընթանալու գալտնիքին մէջ է, որուն շնորհիւ միայն բոլորս կը յաջողինք.- ընտանիք, միութիւն, ժողովուրդ ու հայրենիք կ'առողջանան, կը զօրանան ու կը զարգանան տագնաապներով լեցուն մեր այսօրուան կեանքին մէջ:

## Հ.Մ.Ը.Ի 26 ՇՐՋԱՆՆԵՐ, 111 ՄԱՍՆԱՃԻԴԵՐ ԵՒ ՄԻԱԼՈՐՆԵՐ

**Հայասպան:** «Գ. Յակոբիան» (Երեւան), «Յ. Հինդեկան» (Երեւան), «Վ. Զաքարեան» (Երեւան), Արովեան (Արովեան), «Հ. Ալուստամեան» (Չարենցաւան), «Վ. Չերազ» (Կիւմրի), «Ը. Քրիսեան» (Երեւան), «Վ. Չերազ» (Երեւան), «Վ. Բախչեան» (Արմավիր), «Հրազդան» (Հրազդան), «Վ. Ռուկումեան» (Էջմիածին), Մարգունի (Մարգունի), «Ս. Զոհրապեան» (Վեդի), «Տ. Խոյեան» (Երեւան), «Գ. Վարդան» (Երեւան). **Արցաի:** Սրբեփանակերպ. **Վրասպան:** Ախալքալաք, Ախալցիս, Թիֆլիս. **Ռուսիա:** Ռէյրուր, Զահլէ, Թրիվոլի, Պ. Համուր, Այնձար, Ծինհի, Անրիլիս, Ժրդելիք, Պատշրիէ, Ռատուր. **Սուրբիա:** Հալէպ, Դամակոս, Լաքարիա, Գամիշլի, Քեսաապ. Յորդանան: Ամման. **Պաղեսպին:** Երուսաղէմ, Հայֆա, Եսաֆա. **Եգիպտոս:** Գահիրէ, Աղերսանդրիա. **Իրաք:** Պաղտապ. **Քուէյր:** Քուէյր. **Կիպրոս:** Նիկոսիա. **Յունասպան:** Արէնը, Գորիսիա, Սելանիկ. **Անգլիա:** Լոնգրոն. **Աւստրիա:** Վիեննա. **Ֆրանսիա:** Փարիզ, Վալանս, Մարսէյ. **Հոլանդիա:** Ամենիլ, Ալմար, Ալմինեն. **Գերմանիա:** Մինիի. **Շոտլանդիա:** Մինիի. **Շունկի:** Սրոքով, Վեսրելոս, Սուլերբելիս. **Պուլկարիա:** Սուֆիա, Ռուսէ, Փլովդիվ, Վառնա, Շումէն, Պուրկաս. **Գանապա:** Մոնթրէալ, Համիլթոն, Թորոնո, Քէմպրին, Անը Գարդինազ, Լաւալ, Վանքուվեր. **Արեւմբեան Մ. Նահանգներ:** Լու Անձելրս, Սան Ֆրանսիսո, «Սատուն» (Ֆրեզնօ), Մոնթեալո, «Ազարտամարտ» (Փասարինա), «Արարար» (Կիւմրէյ), Օրէնճ Քառունիք, «Մասիս» (Սան Ֆեռնանդո), «Սիւան» (Սան Ֆիէկօ), «Արագ» (Ինլընկ Էմփայր), «Անի» (Սանքտ Գլաւա), «Շամբ» (Քրեսէնքա Հովհիք), «Սիւիան» (Պըրագէնը), «Արցախ» (Լաս Վեկաս), Ֆինիիրս, «Կարս» (Ուլուար Քրիք) «Զաւախը» (Նորք Հովհվուս), «Լոռի» (Սաքրամենո), «Կիլիկիա» (Սանքտ Քլարիքա), «Հրաչը». **Արեւելեան Մ. Նահանգներ:** Ուշինակրու, Պուրքը, Նիւ Եորք, Նիւ Ծրոզի, Շիրակ, Ֆիլաւրելիքիա, Ֆիրոյիր, Փրովիլուն, Ֆլորիիրա, Ալպընի, Շարլոր, Սելիմիաք Հովհիք. **Հարաւայիին Ամերիկա:** Պուէնո Այրէս, Գորլուսա, Սունթէվիլէ. **Աւստրալիա:** «Անդրամիկ» (Սիլանի), «Արար» (Սելպուոն), «Կամք» (Սիլանի), «Նաւասարդ» (Սիլանի), «Արարար» (Սիլանի).



## **Հ.Մ.Ը.ԱԿԱՆ ԱՐՅԱԽԻ ՄԵԿՈՒՄԻ ՇՐՋԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ**

**Կ**իրակի, 18 Յուլիս 2021-ին, Հ.Մ.-Լ.Ը.ի Կեդրոնական Վարչութիւնը ներկայացնող պատուիրակութիւն մը, գլխաւորութեամբ Կեդրոնական Վարչութեան ատենապետ եղբ. Վաչէ Նաճարեանի, անդամ եղբայրներ Օշին Փիրումեանի եւ Դաւիթ Յակոբեանի, ինչպէս նաեւ քոյր Սանտրա Վարդանեանի, այցելեց Արցախ եւ Ստեփանակերտի մէջ վերականգնեց 44 օրեայ պատերազմին եաք աշխատանքէ դադրած Հ.Մ.-Լ.Ը.ի Արցախի մեկութիւնը:



Հ.Մ.-Լ.Ը.ի պատուիրակութիւնը Ստեփանակերտի մէջ հանդիպում մը ունեցաւ մասնաճիւղի նոր վարչութեան հետ եւ անոր հետ խորհրդակցեցաւ յառաջիկայ հանգրուանին Արցախի մէջ Հ.Մ.-Լ.Ը.ի ծաւալելիք աշխատանքներուն շուրջ:

**ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ Հ.Յ.Դ. ԱՐՅԱԽԻ  
ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՀԵՏ  
Նոյն օրը, Հ.Մ.-Լ.Ը.ի պատուիրակութիւնը Ստեփանակեր-**



տի Հ.Յ.Դ. «Նիկոլ Դուման» կեդրոնին մէջ հանդիպում մը ունեցաւ Հ.Յ.Դ. Արցախի Կեդրոնական Կոմիտէին հետ Հանդիպումին ներկայ գտնուեցաւ Արցախի Հանրապետութեան նախագահի կրթութեան, գիտութեան, մշակոյթի, երիտասարդութեան եւ մարմնամարզի հարցերու խորհրդական Արմէն Սարգսեան:

Հանդիպումէն ետք, Հ.Յ.Դ. Արցախի Կեդրոնական Կոմիտէի անդամ Դաւիթ Իշխանեան նշեց, որ Հ.Մ.-Լ.Ը.ը, իրեւ Հ.Յ.Դ.ի ուղեկից կառոյց, Արցախի մէջ գործունէութեան սկսաւ Օգոստոս 2019-ին: Իշխանեան մեծապէս գնահատեց Հ.Մ.-Լ.Ը.ի աշխատանքներուն վերսկսումը Արցախի մէջ, պատանեկան եւ երիտասարդական շղանակներու մօտ պատերազմի հետաւանքով յառաջացած խընդիրները դարձանելու համար:

Իր կարգին, Հ.Մ.-Լ.Ը.ի Կեդրոնական Վարչութեան ատենապետ եղբ. Վաչէ Նաճարեան յայտնեց, որ Հ.Մ.-Լ.Ը.ի հիմնական նպատակներէն մէկն է նոր սերունդին ազգային առողջ դաստիարակութեան ջամբումը եւ առողջ միավորվ ու առողջ մարմնով սերունդներու կերտումը: «Արցախի պատանիներու եւ երիտասարդներու ազգային դաստիարակութեան հարցը Հ.Մ.-Լ.Ը.ի գլխաւոր աշխատանքներէն մէկն է», շեշտեց Կեդրոնական Վարչութեան ատենապետը:

### **ՑԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔԱՐՅԱԽԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒՆ**

Հ.Մ.-Լ.Ը.ի պատուիրակութիւնը Արցախի մէջ այցելեց Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոց եւ յարգանքի իր տուրքը մատուցեց Արցախի Հանրապետութեան անդրանիկ Գերագոյն Խորհուրդի նախագահ Արթիւր Մկրտչեանի շիրիմին եւ Արցախեան վերջին պատերազմին նահատակուած արցախցիներու յիշատակին:



## Հ.Մ.Լ.Մ.Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՏԵՆԱՊԵՏԻՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆ

**17**-24 Յուլիս 2021, Հ.Մ.Լ.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան ատենապետ եղբ. Վաչէ Նամարեան աշխատանքային այցելութիւն մը տուաւ Հայաստան՝ միութեան Հայաստանի մէջ ծաւալած ծրագիրներուն հետեւելու եւ Հ.Մ.Լ.Մ.Ի Արցախի մեկուսի մասնաճիւղի վերականգնումի աշխատանքները գլխաւորելու համար:

Հայաստան ժամանելով, եղբ. Նամարեան, Հ.Մ.Լ.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան անդամ եղբայրներ Դաւիթ Շակոբեանի եւ Օշին Փիրումեանի ընկերակցութեամբ այցելեց Եռաբլուրի եւ Պուշեանի նահատակաց պանթէոնները: Այցելութեան ներկայ գտնուեցաւ Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի վարչութեան ատենապետ քոյր Սանտրա Վարդանեան: Զոյդ պանթէոններուն մէջ, եղբ. Նամարեան միութեան մեծ ընտանիքին անունով ծաղկեմատոյց կատարեց Արցախեան վերջին պատերազմին նահատակուած Հ.Մ.Լ.Մ.ականներուն շիրմներուն:

Այցելութեան երկրորդ օրը, եղբ. Նամարեան այցելեց Ս. Էջմիածին եւ տեսակցութիւն մը ունեցաւ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ: Այցելութիւնը առիթ մը եղաւ վեհափառ Հօր ներկայացնելու Հ.Մ.Լ.Մ.Ի կատարած աշխատանքները՝ Ար-

ցախէն Հայաստան տեղափոխւած ընկերային անսապահով ընտանիքներու եւ անոնց զաւակներուն համար:

Այնուհետեւ, եղբ. Նամարեան Կեդրոնական Վարչութեան իր գործակից եղբայրներուն եւ Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի ատենապետին հետ երկօրեայ այցելութեամբ մը մեկնեցաւ Արցախ, ուր գլխաւորեց աելւոյն մասնաճիւղին վերականգնումի աշխատանքները (այս մասին տեսնել առանձին տրուած թղթակցութիւնը էջ 4):

Արցախէն վերադարձին, Կեդրոնական Վարչութեան ատենապետը շարք մը հանդիպումներ ունեցաւ Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի վարչութեան, Հ.Յ.Դ.




Հայաստանի Գերագոյն Մարմինի, Հ.Յ.Դ. Արցախի Կեդրոնական Կոմիտէի եւ Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչներուն հետ: Ան այցելեց նաեւ Բիւրականի բանակավայր՝ մօտէն ծանօթանալու համար բանակավայրի բարեզարդման աշխատանքներուն: Եղբ. Նամարեան «Գառնիկ Մկրտիչեան Փոնտ»ի գծով հանդիպում մըն ալ ունեցաւ Կեդրոնական Վարչութեան նախկին ատենապետ եղբ. Գառնիկ Մկրտիչեանի ընտանեկան պարագաներուն հետ:

## **Հ.Մ.Ը.Մ.Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՏԵՆԱՊԵՏԻՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ՝ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԱՐԱՄԱ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ**

**Պ**արբար, 16 Յունի 2021-ին, Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան ապենապետ եղանական այցելեց Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կառողիկոսին Հայաստան ու Արցախ մեկնել առաջ Վեհափառ Հօր օրինութիւնը սպանալու եւ թելապրութիւնները իմանալու համար:

Այցելութեան ընթացքին, Արամ Ա. Վեհափառ իր ջերմ գնահատանքը յայդաց Հ.Մ.Ը.Մ.Ի համահայկական կառոյցի աշխարհանքներուն համար, որոնց նպատակն է նպաստել Հայաստանի, Արցախի եւ Միջուրի հզօրացման ու ազգային մեր իդեալներու իրականացման:



**22** Մայիս 2021-ին ընթացք առաւ Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան սկաուտական «Արարատեան կարգ»ի առցանց դասընթացքը:


Դասընթացքին կը մասնակցին միութեան զանազան շրջաններէ միաւորի, մասնաճիւղի եւ շրջանային 45 խմբապետխմբապետուհիներ, որոնք կ'ամբողջացնեն կանոնագիրով սահմանուած պայմանները:

Հայաստանի եւ Հ.Մ.Ը.Մ.Ի քայլերգներու ունկնդրութենէն եւ միութեան ննջեցեալներուն յիշատակը մէկ վայրկեան լրութեամբ յարգելէ ետք, խօսք առաւ Կեդրոնական Վարչութեան սկաուտական ներկայացուցիչներէն քոյր Թալին Օրտողեան, որ ներկաները ողջունեց եւ բացատրեց, թէ ինչո՞ւ սկաուտական գերագոյն այս կարգը, որ չորս տարին անգամ մը կը կազմակերպուի, այս անգամ կը կատարուի առցանց: Քոյր Օրտողեան բացատրեց, որ դասընթացքի ծրագրաւորման եւ գործադրութեան օժանդակելու համար Կեդրոնական Վարչութիւնը յառաջացուցած է եռանդամ յանձնախումբ մը, որ կազմուած է «Արարատեան կարգ» ստացած երեք խմբապետներէ՝ քոյրեր Արտա Զէյթունլեան (Հիքանան), Նարէ Խըղդաբեան (Հայաստան) եւ եղբայր Ակուսմին Անալեան (Հայրաւային Ամերիկա), որոնք կեդրոնական Վարչութեան սկաուտական ներկայացուցիչներուն հետ քանի մը ամիսէ ի վեր կ'աշխատին ծրագիրին իրականացման համար:

## **«ԱՐԱՐԱՏԵԱՆ ԿԱՐԳ»Ի ԱՌԱՋ ԴԱՍԸՆԹԱՑՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ**

Ապա, խօսք առաւ Կեդրոնական Վարչութեան ատենապետ եղանական այցելունեց եւ քաջակերական նկատեց այսքան մեծ թիւով խմբապետներու մասնակցութիւնը դասընթացքին: Ան բացատրեց, որ «Արարատեան կարգ»ը մասնակցողներէն կը պահանջէ ամբողջական յանձնառութիւն, հետեւողականութիւն եւ լրջութիւն: Եղանական յաջողութիւն մաղթեց մասնակցողներուն եւ կազմակերպիչ մարմնին: Ներկաներուն իրենց սրտի խօսքը ուղղեցին նաեւ Կեդրոնական Վարչութեան սկաուտական ներկայացուցիչները Ֆէտի Խաժակ Գազանճեան եւ Օշին Փիրումեան:

Դասընթացքին մասնակցող խմբապետները առիթը ունեցան քանի մը բառով իրենք զիրենք ներկայացնելու մասնակիցներուն: Ապա, քոյր Օրտողեան մանրամասնօրէն ներկայացուց մէկ ու կէս տարուան վրայ երկարող ծրագրիրին մանրամասնութիւնները: Ծրագիրը պիտի ունենայ տեսական բարեկարգութեան մասնակտութեան համար:



Ժին մը՝ առցանց 10 հանդիպումներով (Յունիսէն Նոյեմբեր) եւ ապա՝ գործնական բաժին մը, ուր թեկնածուները պիտի ծրագրեն գործնական աշխատանք մը, զոր պիտի կիրարկեն իրենց շրջաններուն մէջ: Քոյլ Օրտողլեան բացատրեց նաեւ տեսական բաժինէն գործնական բաժին անցնելու պայմանները, զորս չամբողջացնողը առիթը՝ չ'ունենար շարունակելու դասընթացքը:

Հանդիպումին աւարտին ներկաներուն առիթ տրուեցաւ լուսաբանական հարցումներու:

Յայտնենք, որ դասընթացքի դասախոսական առաջին հիմք հանդիպումներուն, մասնակիցներուն նիւթեր ներկայացուցին հետեւեալները:-

●Հ.Մ.Լ.Մ.ի Կեդրոնական Վարչութեան անդամ եղբ. Մուհիկ Թօփուզէան- «Հ.Մ.Լ.Մ.ի ժողովական եւ վարչական կանոնները»:

●Հ.Մ.Լ.Մ.ի քարոզչական յանձնախումբի ատենապետ եղբ. Գէորգ Յակոբճան- «Ղեկավարի յատկանիներ մարդկային յարաբերութիւններու հմտութիւններ, տագնապներու լրւծումներ գտնել եւ այլն»:

●Պատմաբան Արթիւր Մկրտչէան- «Արցախեան հարցը 1988-էն այսօր»:

●«Ազդակ» օրաթերթի տնօրէն եւ գլխաւոր խմբագիր Շահան Գանտա-



հարեան- «Հայաստանի Բ. Հանրապետութիւնը իրագործումներ եւ մարտահրաւէրներ»:

●Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ եւ Հայ Դատի կեդրոնական գրասենեակի տնօրէն Կիրօ Մանոյէան- «Հայ Դատը այսօր եւ Հայ Դատի գրասենեակներու գործունէութիւնը աշխարհի տարածքին»:

Դասընթացքի վեցերորդ հանդիպումին մասնակիցները հանդէս եկան իրենց կողմէ պատրաստուած նիւթերով:

## ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԿԱԿՈՒՂ ԹԱՐԻԿ, ՆՈՐԱԳԻՐ ԵՒ ՆՈՐԾՆԾԱՅ ԳԻՐՔԵՐՈՒ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՅԾ, ՆՈՐ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ՝ ՊԱՏՐԱՍ

**S**արիներու աշխատանք եւոք, պատրաստ են սկաուտական Կակուղ թաթիկ, Նորագիր եւ Նորընծայ գիրքերու վերամշակուած, նոր օրինակները, որոնք PDF օրինակով տեղ գտած են Հ.Մ.Ը.Ս.ի կայքէջի հրատարակութիւններու բաժինին մէջ (<https://www.homenetmen.org/hy/library>):

Հ.Մ.Ը.Ս.ի Կեդրոնական Վարչութեան նախաձեռնութեամբ եւ Կեդրոնական Վարչութեան նախկին անդամ եղբ. Կարպիս Գապասագալեանի խմբագրութեամբ, սկաուտական այս գիրքերը առաջին անգամ հրատարակուած են 1999-ին: Այնուհետև, քանի մը տարրուան փորձարկումէ եւոք, անոնք քննարկման եւ բարեփոխման ենթարկուած են համա-Հ.Մ.Ը.Ս.ական խմբաետական յաջորդական համագումարներու ընթացքին եւ վերամշակման ենթարկուելով՝ արժանացած են Հ.Մ.Ը.Ս.ի Կեդրոնական Վարչութեան հաստատման եւ վաւերացման:

Սկաուտական եօթը գիրքերու երկրորդ հրատարակութիւնները լոյս պիտի տեսնեն «Եղբ. Միհրան



Շիմշիրեան սկաուտական ֆոնտ»ի նախաձեռնութեամբ: Մինչեւ հրատարակութիւնը, սակայն, գիրքերը կարելի պիտի ըլլայ օգտագործել ելեկտրոնային ձեւով, նոր ձեւաւորումն (էջադրող-ձեւաւորող՝ եղբ. Յովիկ Փամբակէան) եւ արդիական շունչով:

Կակուղ թաթիկ, Նորագիր եւ Նորընծայ գիրքերուն պիտի յաջորդեն Միհրանի, Երկաստոյի, Բ. Կարգի եւ Ա. Կարգի գիրքերը:

Յայտնենք, որ «Եղբ. Միհրան Շիմշիրեան սկաուտական ֆոնտ»ը ստեղծուած է 2014-ին, Հ.Մ.Ը.Ս.ի Կեդրոնական Վարչութեան նախկին անդամ, բազմավաստակ Հ.Մ.Ը.Ս.ական եւ սկաուտական աշխատանքներու մէծ երախտաւոր եղբ. Միհրան Շիմշիրեանի մահուան աոիթով կատարուած նուիդրատուութիւններով:

## ՇՆՈՐՀԱՌՈՐԾՎԻՐ

**Մեծայարդ Պրմ. Վարդգէս Մահլիկեսիսն  
Կիպրահայ Համայնքի Ներկայացուցիչ:**

Այսու կու գանք շնորհատրելու չորրորդ շրջանի համար կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Զեր ընտրութիւնը: Անցնող երեք շրջաններուն, 2006-ին սկսեալ, Դուք Զեր գործով եւ նուիրումով բազմիցս փաստեցիք, որ եղած էք ու կը մնաք արժանաւոր ներկայացուցիչը այն համայնքին, որուն ծառայութեան լծուած էք տասնամեակներէ, ի վեր, դեռ նախքան պետական ներկայացուցիչ Զեր ընտրութիւնը: Համայնքը եւ համայնքի միութիւններէն Հ.Մ.Ը.Մ.-Հ.Մ.Ը. շարունակ վայելած են հայրական Զեր հոգածութիւնն ու աշակցութիւնը, որուն համար միշտ կը մնանք երախտապարտ:

Գնահատելի է Զեր ներդրումը Հ.Մ.Ը.Մ.ի տեղական թէ համահայկական աշխատանքներուն մէջ, երբեք չզլանալով նիւթաբարոյական Զեր աշակցութիւնը հայանուէր մեր միութեան:

Արդ, շնորհատրական մեր զերմ արտայայտութիւններուն հետ ընդունեցէք հնգամեայ բեղուն եւ արդիւնաւոր գործունեութեան նոր շրջանի մը մեր լաւագոյն բարեմաղքութիւնները՝ ի շահ կիպրահայութեան եւ Կիպրոսի:



**Հ.Մ.Ը.Մ.Ի  
ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ**

14 Մայիս 2021

**Հայ Մարմնամարզական  
Միութեան Կեդրոնական  
Վարչութեան,**

## ՇՆՈՐՀԱՌՈՐԾՎԻՐ

2021 տարին կը նշէ 100-ամեակը

Հայ Մարմնամարզական Միութեան՝ Հ.Մ.Ը.Մ., որուն վաստակն ու ներդրումը անուրանալի է սփիտքահայ սերունդներու ազգային առողջ կազմատրման մէջ:

Այս պատմական առիթով, Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան՝ Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութիւնը կու գայ շնորհատրելու իր քոյր միութեան դարադարձ՝ անոր մաղթելով յարատեւ վերելք եւ յաջողութիւն, ի խնդիր իր առաքելութեան շարունակման եւ ի սպաս հայ ժողովուրդի ծառայութեան:

Հ.Մ.Ը. ճշանակալի աւանդ ունի հայ մարզական կեանքի եւ սկավուտութեան զարգացման մէջ, ինչպէս մարմնակրթական մեր բոլոր միութիւնները: Բազմարի նուիրեալներ ան-

ցած են միութեան մէկ դարեայ անցեալէն իրենց ետին ձգելով պատարեր անուն, իրենց ժողովուրդին՝ յաղքանակներու բերկրանք ու պարծանք: Արդ՝

Վարձքը կատար միութեան անցեալի բոլոր երախտաւորներուն:

Ուժ եւ կորով 100-ամեայ անոր երթին հաւատաւոր ուղեւորներուն:

Անսասան կամք եւ վճռականութիւն դէպի Արարատ հաւաքական ու միասնական մեր երթին արժանաւոր մասնակիցներուն:

**Հ.Մ.Ը.Մ.  
ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ**

17 Օգոստոս 2021



# **Հ.Մ.Ը.Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՅԱՄԿՅՑԱԳԻՐԸ ԵՂԲ. ՑՈԼԱԿ ԹԻՒԹԷԼԵԱՆԻ ՄԱՀԱՍՏԱԿԱՆ ԱՌԻԹՈՎ**

Սգակիր Թիւթէլեան ընտանիք,

Խոր վիշտով տեղեկացանք բազմավաստակ Հ.Մ.Ը.Ի.ական, միութեան «Արտակարգ» շքանշանակիր եղբ. Ցոլակ Թիւթէլեանի մահուան լուրը:

Հ.Մ.Ը.Ի Պէյրութի մասնաճիւղի երկար տարիներու հաւատաւոր անդամ եղբ. Ցոլակ իր գիտակից կեանքին ամբողջ տեսողութեան ապրեցաւ ու գործեց միութեան նշանաբանին՝ «Քարձրացիք-քարձրացուր»ի հաւատարմութեամբ, տեսաբար օգնելով իր շքապատին եւ ժողովուրդին: Իբրեւ Պուրճ Համուտի քաղաքապետ, մեծ եղաւ անոր նիւթաբարոյական ներդրումը Հ.Մ.Ը.Ի մարզական կեանքին եւ Պուրճ Համուտի մասնաճիւղին վերելիքին մէջ:

Խոնարհ, բարեսիրս եւ խոնամիս մեր երէց եղբայրը պատիս ունեցաւ մասնակցելու Հ.Մ.Ը.Ը համագաղութային կառոյցի վերածող միութեան Ա. Ընդհանուր Ժողովին: Սերունդները պիտի յիշեն Հ.Մ.Ը.Ի.ական մարդու իր իմաստուն խորհուրդներն ու կեցուածքները:

Այս տխուր առիթով մեր խորագգաց ցաւակցութիւնները կը փոխանցենք իր ընտանեկան պարագաներուն եւ հարազատներուն, խնդրելով որ Աստուած բոլորը միսիթարէ եւ սփոփէ իր քաղցր յիշատակներով:

Հողը թերեւ գայ վրայ:

**Հ.Մ.Ը.Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ**

Պէյրութ, 21 Ապրիլ 2021



# **Հ.Մ.Ը.Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՅԱՄԿՅՑԱԳԻՐԸ ՍԱՍԹԸՐ ԿԱՐՕ ՔԷՊԱՊՃԵԱՆԻ ՄԱՀԱՍՏԱԿԱՆ ԱՌԻԹՈՎ**

Սգակիր Քէպապճեան ընտանիք,

Խոր ցաւով եւ անհուն վիշտով իմացանք Հ.Մ.Ը.Ի. երկար տարիներու բարեկամ Կարօ Քէպապճեանի անժամանակ մահը, Հայաստան:

Կարօ Քէպապճեան Հայ Սեւ Գօտիներու Միութեան ճամբով տասնամեակներ շարունակ նուիրուեցաւ հայ նորահաս սերունդներու ֆիզիքական առողջ դաստիարակութեան եւ հայեցի շունչով կազմաւորման վեհ աշխատանքին: Իր ժողովուրդին եւ հայենիքին հարազատ կանչին ընդառաջ, Կարօ Քէպապճեան՝ բոլորին հարազատ «Մասքը Կարօն» եղաւ ամէն տեղ. Սփիոր, Հայաստան ու Արցախ, իբրեւ Հայ Դասի ուխտեալ զինուոր եւ հայրենիքի արի պաշտպան:

Արցախի Հանրապետութեան Մերձաւոր Արեւելքի ներկայացուցիչի հանգամանքով Կարօ Քէպապճեան մնայուն սերտ գործակցութիւն ունեցաւ Հ.Մ.Ը.Ի հետ, իր աջակցութիւնը երբեք չզլանալով միութենական աշխատանքներու յաջողուրթեան եւ զարգացման:

Կարօ Քէպապճեան յոգնութիւն եւ ընկրկում չճանչցաւ երբեք: Ան գործեց անկոտրում կամքով եւ անսպառ եռանդով, հասաւարիմ իր ժողովուրդի ազգային արժէքներուն եւ հասարական տենչերուն:

Հոգատար հօր, հայրենասէր մարդու եւ ազգային-զաղափարական հայու իր օրինակը վառ պիտի մնայ իր շուրջին տակ հասակ առած միութենական հազարաւոր անդամներուն, բարեկամներուն եւ գաղափարի ընկերներուն մօտ:

Աստուած խաղաղութիւն պարգևէ հոգիին, միսիթարութիւն եւ սփոփանք Զեզի, որպէսզի կարենար յաղթահարել անվերադարձ բաժանումի վիշտը եւ ապրիք ու գործէք իր յիշատակներով եւ դաւանած սկզբունքներով:

Այս առիթով ընդունեցէք մեր խորին ցաւակցութիւնները եւ Զեր սուգին բաժնեկիցը դառնալու մեր խորին զգացումները:

**Հ.Մ.Ը.Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ**

Պէյրութ, 4 Ապրիլ 2021





## ՎԵՐԶԻՆ ՀՐԱԺԵԾ ԵՒ «ԱՐՄԱՆԵԱՅ» ՀՔԱՆՇԱՆ՝ Հ.Մ.Լ.Մ.Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄ ԵՂԲ. ԱՐՄԱՆՏՈ ԹՈՐԳՈՄԵԱՆԻ



**Ե**րեքաթի, 24 Օգոստոս 2021-ին, Հ.Մ.Լ.Մ.Ի ընտանիքը հրաժեշտի յուղիչ արարողութեամբ մը մը, Պուէնոս Այրէսի մէջ վերջին հրաժեշտ տուալ Հ.Մ.Լ.Մ.Ի կեղրոնական վարչութեան անդամ եղբ. Արմանտո Թորգոմեանի, որ ուղեղային կաթուածի հետեւանքով ութը օր մահաքունի մէջ մնալէ ետք՝ կեանքէն հեռացաւ վաղահաս կերպով։

Եղբ. Թորգոմեանի վերջին հրաժեշտի կազմակերպման համար, կեղրոնական վարչութեան նախաձեռնութեամբ յառաջացաւ եռանդամ մարմին մը՝ բաղկացած կեղրոնական վարչութեան նախկին անդամ եղբայրներ Աբրահամ Աբրահամ Ահարոնեանէ, Քարլոս Սէֆէրեանէ եւ եղբ. Ակուսթին Անալեանէ։

Վերջին հրաժեշտի արարողութիւնը կատարուեցաւ Պուէնոս Այրէսի «Արմենիա» մշակութային կեղրոնին մէջ, ուր սկաուտներ պատուոյ պահակ կանգնեցան իրենց հանգուցեալ երէց եղբօր, զեկավարին, որ տարիներ շարունակ Հ.Մ.Լ.Մ.Ի ճամբով հայութեան եւ նորահաս սերունդներուն ծառայեց անձնուիրաբեր։ Այս առիթով, եղբօր յիշատակին դամբանական խօսքեր արտասանեցին Յակոբ Թապագեան Հ.Յ.Դ. Հարաւային Ամերիկայի «Ահարոնեան» կեղրոնական կոմիտէին,

եղբ. Օրասիօ Թերզեան՝ Հ.Մ.Լ.Մ.Ի Հարաւային Ամերիկայի Շրջանային Վարչութեան, իսկ եղբ. Աբրահամ Ահարոնեան՝ Հ.Մ.Լ.Մ.Ի կեղրոնական վարչութեան անունով (դամբանական խօսքերն ու ցաւակցագիրները տեսնել «Մարզիկ»ի յաջորդ թիւով)։

**ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ  
ԵՂԲ. ԱՐՄԱՆՏՈ ԹՈՐԳՈՄԵԱՆԻ**

Հ.Մ.Լ.Մ.Ի կեղրոնական վարչութեան անդամ եղբ. Արմանտո Թորգոմեան ծնած է Թորգոմ եւ Ալիս Թորգոմեաններու ընտանեկան հայաշունչ յարկին տակ, 8 Մարտ 1967-ին,

### ԳՈՅՃ

Հ.Մ.Լ.Մ.Ի կեղրոնական վարչութիւնը խոր կակիծով կը գուժէ իր կազմի անդամներէն, Հ.Մ.Լ.Մ.Ի Հարաւային Ամերիկայի Շրջանային վարչութեան նախկին ատենապետ, վաստակաշատ Հ.Մ.Լ.Մ.ական՝

**ԵՂԲ. ԱՐՄԱՆՏՈ ԹՈՐԳՈՄԵԱՆԻ**

մահը, որ պատահեցաւ Երեքաթի, 24 Օգոստոս 2021-ին, Պուէնոս Այրէսի մէջ, Արժանթին։



**Արժանիթին:** Ան աւարտած է Պուէնոս Այրէսի Միհիթարեան վարժարանը:

Փոքր տարիքէն ան Հ.Մ.Լ.Մ.ին անդամակցած է իբրեւ գայլիկ եւ մարզիկ: Հ.Մ.Լ.Մ.ի հէնտապոլի խումբին հետ ան հասած է մինչեւ ֆետերասիոնի առաջին մակարդակի ախոյեանութիւն:

Լուակեաց, համեստ ու աշխատասէր եղբ. Արմանտօ եղած է Պուէնոս Այրէսի երիտասարդական վարչութեան ատենապետ: Ապա, մասնաճիւղի վարչական եւ այնուհետեւ՝ Հ.Մ.Լ.Մ.ի Հարաւային Ամերիկայի Շրջանային Վարչութեան ատենապետ, միշտ եւ ամէնուր դրօշակիրը հանդիսանալով Հ.Մ.Լ.Մ.ի ազգային արժէքներուն եւ բարոյական սկզբունքներուն:

Հ.Մ.Լ.Մ.ի անդամակցութեան կողքին, եղբ. Արմանտօ Թորգոմեան եղած է հաւատաւոր դաշնակցական: Խոնարհ ու «անկեղծ զինուոր» հայութեան եւ Հայաստանի ազատագրութեան դատին: Ան եղած է Հ.Յ.Դ. Պուէնոս Այրէսի կոմիտէի ու ապա՝ Հ.Յ.Դ. Հարաւային Ամերիկայի «Ահարոնեան» Կեդրոնական Կոմիտէի անդամ: Ան մաս կազմած է նաեւ Պուէնոս Այրէսի Ազգ. Խրիմեան վարժարանի խնամակալութեան:

Իբրեւ մարզիկ եւ պատասխանատու, եղբ. Արմանտօ մասնակցած է համա-Հ.Մ.Լ.Մ.ական բազմաթիւ մարզախաղերու, խորհրդագովներու եւ հանդիպումներու՝ իր ողջմիտ

կեցուածքներով եւ շրջահայեաց մօտեցումներով արժանանալով բոլորին գնահատանքին ու յարգանքին: Ան իր մասնակցութիւնը բերած է Հ.Մ.Լ.Մ.ի տասներկու Պատգամաւորական Ընդհանուր Ժողովներէն եօթնին: 11-րդ Պատգամաւորական Ընդհանուր Ժողովին, 2015-ին, ան ընտրուած է Հ.Մ.Լ.Մ.ի Կեդրոնական Վարչութեան անդամ եւ չորս տարի ետք՝ 2019-ին վերընարուած է քառամեայ նոր շրջանի մը համար, մաս կազմելով Կեդրոնական Վարչութեան մարզական եւ երիտասարդական յանձնախումբերուն:

Եղբ. Արմանտօ ամուսնացած է եւ բախտաւորուած մանչ զաւակով մը՝ Արամ:

Հ.Մ.Լ.Մ.ի Կեդրոնական Վարչութիւնը գնահատելով եղբ. Արմանտօ Թորգոմեանի երկար տարիներու վաստակն ու աշխատանքը միութեան մէջ, նաեւ նկատի ունենալով նորահաս սերունդներու դաստիարակութեան մէջ իր ունեցած մեծ ներդրումը, յետ-մահու զայն պարգեւատրեց Հ.Մ.Լ.Մ.ի բարձրագոյն՝ «Արժանեաց» շքանշանով:

Նոյն առիթով, Հ.Մ.Լ.Մ.ի Կեդրոնական Վարչութիւնը յայտարարեց եօթնօրեայ սուլգ՝ իր համահայկական կառոյցի բոլոր շրջաններուն մէջ, պահանջնելով որ այս միջոցին դադրին ընկերային բոլոր հաւաքոյթները եւ դրօշակները կիսով բարձրացուին՝ առ յարգանք եղբօր յիշատակին:

# Հ.Մ.Լ.Մ.ԱԿԱՆ ՄԱՐԶԻԿԱ ԿԸ ԶԱՏՈՐՈՇՈՒԹԻՒ ԻՐ ԱԶԳԱՅԻՆ ՆԿԱՐԱԳԻՐՈՎ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ ՀԱՇԴՔ ՄԵԾ ՆՈՒԻՐՈՒՄՈՎ

(Հ.Մ.Լ.Մ.Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ  
ԵՂԲ. ՎԱԶԻ ՆԱՃԱՐԵԱՆԻ ԽՕՍՔԸ՝ ՇԱՀԱՐՇ ՔՐԻՍԵԱՆԻ  
135-ԱՄԵԱԿԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԵԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ)

Հ.Մ.Լ.Մ.Ի հիմնադիր ուսհվիրայ  
Շաւարչ Քրիսեանի կիսանդրին  
առջեւ հաւաքուած ենք ոգեկոյե-  
լու «Հայ մարզիկի օր»ը:

Նոյնանման տօնակատարութիւններ այ-  
սօր տեղի կ'ունենան աշխարհի չորս կողմը  
գտնուող Հ.Մ.Լ.Մ.Ի 111 մասնաճիւղերէն  
ներս:

Հ.Մ.Լ.Մ.Ի մարզական առաջին առցանց  
համագումարին, որ տեղի ունեցաւ Մայիս  
2021-ին, որոշուեցաւ Յուլիս 22-ը հոչակել  
«Հայ մարզիկի օր», տրուած ըլլալով որ 22  
Յուլիսը կը զուգադիպի Շաւարչ Քրիսեանի  
ծննդեան 135-ամեակին:

Շաւարչ Քրիսեան հայ մարզական առա-  
ջին թերթին՝ «Մարմնամարզ»ի հիմնադիրն  
է: Անցեալ դարու սկիզբը ան գաղափարը յղացաւ ստեղծելու  
Հայկական մարմնակրթական մէկ եւ ընդհանուր միութիւն,  
կազմակերպելու համար հայ մարզական կեանքը եւ «Բարձ-  
րացի՛ր-բարձրացուր» կարգախօսով դաստիարակելու հա-  
մար հայ պատանի սերունդը:

Դժբախտաբար, Քրիսեան 29 տարեկանին զոհ գնաց Հայոց  
Ցեղասպանութեան, բայց իր գաղափարակից ընկերները շա-  
րունակեցին իր երթը, 1918-ին հիմնելով Հ.Մ.Լ.Մ.Ը՝ Հայ



Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը,  
եւ իր երազը դարձուցին իրականութիւն եւ  
աւելի քան հարիւրամեայ շարունակուող  
պատմութիւն: Պատմութիւն, որ երեք  
կանգ չ'առներ, այլ կ'ուղղուի դէպի պատ-  
ւառոր ապագայ:

Այս նախաձեռնութեան նպատակն է մեր  
ազգային օրացոյցին վրայ ունենալ տօն մը՝  
պատուելու մեր ազգին մարզիկները, ար-  
ժեւորելու ազգին պատիւ բերող մարզական  
յաջողութիւնները, գնահատելով հայ ազգի  
մարզական պատմութիւնը կերտող վաս-  
տակաշատ կամաւորները, ողջեր կամ մեզ-  
մէ յաւէտ հեռացածներ, որոնք մարմնակրր-  
թութեան ճամբով ծառայած են ազգին ու  
հայրենիքին, ըլլան անոնք վարչական, մար-  
զիկ, իրաւարար կամ մարզական պատասխանատու, որոնք  
իրենց նուիրումով նպաստած են ազգին վերելքին:

Այս տօնով կ'ուղենք բարձր պահել եւ յիշեցնել բոլորին,  
թէ Հ.Մ.Լ.Մ.ական մարզիկը ո՛չ միայն կը դաւանի «առողջ  
միտք առողջ մարմնի մէջ» կարգախօսը, այլև՝ կը զատորոշ-  
ուի իր ազգային ազնիւ նկարագիրով եւ Հայաստանին ու հայ  
ժողովուրդին հանդէպ իր մեծ նուիրումով:

Արդարեւ, Հ.Մ.Լ.Մ.ական մարզիկին համար մրցակցու-



թիւնը եւ մարզական պայքարները չեն ճշղուիր միայն յաղթանակի զուտ նեղ մրցակցութեան իմաստով, այլ՝ անոնք ունին աւելի համապարփակ իմաստ, որովհետեւ կ'արտացոլացնեն հայ ժողովուրդի պայքարելու ոգին ու կամքը, ազնիւ նկարագիրը եւ վեհ հոգին:

Յաղթելու վճռակամութեան կողքին, Հ.Մ.Լ.Մ.ական մարզիկը իր նպատակին մէջ տկարութիւն չի ճանչնար:

Այս կը հաւատայ Հայաստանին եւ հայ դատին, ու միշտ պատրաստ է զինուորագուելու եւ ծառայելու Հայաստանին ու հայութեան:

Այս հաստատումը իրականութիւն դարձաւ, երբ Հ.Մ.Լ.Մ.ականներ եւ հայրենի մարզիկներ Արցախեան վերջին պատերազմին զէնք վերցուցին պաշտպանելու իրենց հայրենիքը, որովհետեւ իրենց համար պայքարը իր տարբեր երեսներով պէտք է ծառայէր միայն մէ՛կ նպատակի, այն ալ՝ տէր կանգնելու հայ ազգի գոյատեւման եւ արժէքներուն:

Հ.Մ.Լ.Մ.ական մարզիկը այլ ազգի մարզիկներէն կը զատորոշուի նաեւ անոր համար, որ մարմնակրթութիւնը եւ իր կիրարկած մարզաձեւերը իրեն համար միջոց են անսակարկ կերպով ծառայելու ազգին ու հայրենիքին, հաւատարիմ մնալով միութեան նշանաբանին՝ «Բարձրացի՛ր-բարձրացուր»ին:

Հ.Մ.Լ.Մ.ական մարզիկի կազմաւորման մէջ առաջնահերթ տեղ կը գրաւէ կերտել մաքուր նկարագիր, թէ՛ մտքով եւ թէ բարոյականով, ըլլալով նախ եւ առաջ մարզիկի առողջ նկարագիրով տիպար, կարգապահ ու քաղաքավար, նախանձախնդիր միութեան սկզբունքները պաշտպանելու:

Մէկ խօսքով, Հ.Մ.Լ.Մ.ի նպատակն է կերտել հայ տիպար քաղաքացին, առողջ նկարագիրով հայ մարզիկը:

Շաւարչ Քրիսեանի ծնունդէն 135 տարիներ եւ Հ.Մ.Լ.Մ.ի հիմնադրութենէն 103 տարիներ ետք, այսօր, աւելի քան երէկ, առկայ են մեր հիմնադիր եղբայրներուն տեսիքը եւ «Բարձ-



րացի՛ր-բարձրացուր»ի պատգամը՝ աշխատելու հայ ժողովուրդի հօրացման ի խնդիր, պահպանելու հայրենիքը եւ հայկական արժէքները՝ հակառակ մեր ժողովուրդին սպառնացող բոլոր մարտահրաւեկրներուն:

Այս առիթով, յանուն Հ.Մ.Լ.Մ.ի Կեդրոնական Վարչութան, կ'ուզենք հաստատել, որ Հ.Մ.Լ.Մ.ի աշխարհասփիւռ ընտանիքը կը մնայ հաւատարիմ այդ պատգամին՝ աշխատանքը շարունակելու, ծառայելու հայ ազգին, հայորէն ապրելու եւ հայօրէն գործելու:

Պիտի շարունակենք հայ պատանին դաստիարակել ազգային արժէքներով՝ զօրավիր կանգնելով հայկական բանակին եւ պետականութեան՝ ընդդէմ հայրենիքին սպառնացող բոլոր վտանգներուն:

Յարգա՞նք մեր ժողովուրդին անունը բարձր պահող հայ մարզիկներուն:

Յարգա՞նք եւ պատի՛ւ Հայաստանի անկախութեան եւ Արցախի ազատագրութեան ճամբուն ինկած մեր բոլոր նահատակներուն:

Կեցցէ՛ Հ.Մ.Լ.Մ.ը ծնող հայ ժողովուրդը:

Կեցցէ՛ ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանը:





## ԼՈՒՐՉ ՅԱՌԱՋԻԱՎԱՅՐԻ ՄԸ ԱՐՁԱԳԱՆԳԸ

(Հ.Ս.Հ.Մ.Ի ԹԻՖԼԻՍԻ ՍԿԱՌԻՏՆԵՐՈՒՆ  
ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԵԱՆ ԱՌԻԹՈՎ)

Սերոբ Սահակեան  
ԵՐՈՒՍԱՂԵՄ

**Q**եմ գիտեմ, եթէ զուգաղիպութի՞ւն է կամ վերին նախախնամութեան անբացատրելի մէկ կարգադրութիւնն է:

Հետաքրքրական է, որ այն օրը, երբ համացանցը բաւական լայն կ'անդրադառնայ Հ.Ս.Հ.Մ.Ի Թիֆլիսի հրապարակային նշանակալից ձեռնարկին, նոյն օրը նոյն համացանցը լայնօրէն տեղ կու տայ Կեղրոնական Վարչութեան նորոգ հանգուցեալ ատենապետ եղբայր Գառնիկի Մկրտիչեանին նույրուած «Մարզիկ» պաշտօնաթերթի բացառիկին:

Ցանկարծ մեծ գործն ու մեծ գործի մարդը կարծես պահ մը կը միանան, կը նոյնանան:

Գործը թէ յանձնաւուն, որոնք երբեք իրարմէ զատորոշել կարելի պիտի ըլլար, եթէ «վերեւէն» անտեղի հրահանգ մը յանկարծ տեղ չհասնէր ու տարաքախտ եղբայր Գառնիկը շուտով չհնազանդէր ու չմեկնէր:

Արդարեւ, համացանցը կ'ըսէ, թէ Թիֆլիսի Հ.Ս.Հ.Մ.Ը Վիրահայոց մեծ պանթէոնին, պատմական Խոջեվանքի գերեզմանատան մէջ կատարած է իր սկառուտներուն երդման արարողութիւնը:

Զեմ գիտեր, եթէ առաջինն է, բայց եւ այնպէս սիսալ պիտի ըլլայ եթէ լսեմ, այսպիսին իր թիւով, այսպիսի շքեղութեամբ եւ այսպիսի հրապարակային արարողութեամբ, Թիֆլիսի Հ.Ս.Հ.Մ.Ին բաւական լուրջ յառաջնաղացքի մը արձագանդն է:

Ինքնին, Բաֆֆիններու, Պուշեաններու, Ռոստոմներու, Նիկոլ Դումաններու, երեւելի թէ աներեւոյթ գերեզմաններու

շունչին ներքեւ սկառուտական երդման արարողութիւն կատարելլ մեծ ու հոգեպարապ խորհուրդի մը վկայութիւնն է:

ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂ ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆ է այն Թիֆլիսին, ուր որոշ մարդիկ, 130 տարի առաջ, ազգային ծառարութեան երդում մը կայացուցին ու մինչեւ օրս այդ երդման երթին մէջ են:

Ի հեճուկս հազար խոչընդոտի, շատ յաճախ՝ յաղթական երթով:

Բոլորովին անտարբեր ներկայի մեր տժգունած իրականութեան մէջ, հայ հորիզոնը տակաւին գունաւորելու յանձնառութեամբ:

Տակաւին, յանձինս նոյն այդ հարիւր երեսնամեայ երդուեաներուն, Հալէպի ՀՕՄ-ը իր շարքերուն աւելի քան իննուն հայուհին ներգրաւման մէջ է:

Տակաւին, նոյն այդ հարիւր երեսնամեայ երդուեալները տարտղնուած Արցախի երիտասարդական շարքերու կուռ կազմակերպման մէջ են:

Տակաւին, այդ երդուեալները օրն ի բուն հայրենիքի թաւալգոր ընթացքին կասեցման խուլ ձիգին մէջ են:

Վերջապէս, ի հեճուկս եղբայր Գառնիկի նման բացականերուն, տակաւին Դաշնակցութիւն անուն գրաստը սովորականին նման կը կրէ:

Տակաւին Դաշնակցութիւն անուն Գամփուր կը հսկէ:

Տակաւին «խենթերը» իրենց սովորական «խենթութեան» մէջ են:

Այնուհետեւ, ինչքա՞ն պիտի ուզէի, որ Հ.Ս.Հ.Մ.Ի Թիֆլիսի սկառուտներուն երդման արարողութեան ի՞նք եղբայր Գառնիկը ներկայ ըլլար: Իր ստանձնած յանձնառութեան պտուղը քաղէր, հոգեպէս հրճուէր, քիչ մը ուրախանար:

Ինչքան լաւ կը յիշեմ, 2016-ին, Նիկոսիա, երբ Թիֆլիսի մասնաճիւղի կազմակերպչական աշխատանքներուն գծով որոշ խորհրդապահութիւն կը պահանջուէր ու կարգ մը հարցումներու անպայման պատասխան տալու պարտաւորութիւն չէր զգացուեր, եղայր Գառնիկի դէմքին կը գծագրուէր այս ժպիտը, որ հազար պատասխան կը նշանակէր:

Այս ժպիտը, որ «Մարզիկ»ով այսօր կ'անմահանայ:

ԵՂԲԱՅՐ ԳԱՌՆԻԿ, ԴՈՒՆ ԶԿԱՄ ԳՈՐԾԴ ԿԱՅ:

ՐԱՅՖԻՆԵՐԼ, ՌՈՍՏՈՄՆԵՐԼ ՔՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻԴ ՎԿԱՅ:



## ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՎԿԱՅԱԿԱՆԼ, ՀՈՂԻ ԶՈՀԱԲԵՐՈՒԹԵԱՆ ՏՈՄՈՒԾ

### Սերոբ Սահակեան ԵՐՈՒՍԱԼԵՄ

Վկայեալ կարգի տուչութեան արարողութիւն է:  
Այն մէկը, որ Հ.Մ.Լ.Մ.ի Սուրբիոյ Շրջանային Վարչութիւնը, ի հեճուկս երկրի ոչ-կայուն իրավիճակին, յաջողութեամբ կայացուց, ներգրաւելով երկրի բոլոր մասնաճիւղերը:

Կը խօսինք նոյն Հ.Մ.Լ.Մ.ին մասին, որ հակառակ երկրի իրավիճակին ստեղծուած անհաւասար պայմաններուն, տակաւին կը փորձէ իրագործել աւելի քան իր կարելին:

Տակաւին կը փորձէ խաղալ, խաղաղ, կարծես թէ ամէն բան իր տեղին է:

Տակաւին կը փորձէ առաւելագոյնը գունաւորել բաւարան տժգոյն իրականութիւնը սուրիական հայրենիքին:

Պէտք է խոստովանիլ, թէ շատ բան դժուարացած է:

Պէտք է խոստովանիլ, թէ Հոն շատ բան մեր կամքէն անկախ նահանջած կամ նօսրացած է:

Պէտք է խոստովանիլ, թէ ՀԱՅՈՅ Սուրբիան թէ Հալէպը



այն չեն՝ ինչ էին ու չէին կրնար մնալ:

Այնուհետեւ, ձեզի կը վստահեցնեմ, որ Հալէպի թէ ընդհանրապէս Սուրբիոյ երկինքին տակ «Յառաջ նահատակ»ը տակաւին կ'երգուի նոյն ողիով ու խորքով:

Սկաուտին Վկայեալը լաւ կը գիտակցի, թէ իր ծառայութեան ուխտը կը վերաբերի Տէր Զօրէն մեզի բաժին ինկած յանձնառութեան ու ոչ նուազ՝ Վարանգաթաղի եւ Լուլասարի:

Ու ի՞նչ ընել, Հալէպը տեսնես, չես կը րնար ձերբազատի Եռաբլուրի մէջ հանգչող Հ.Մ.Լ.Մ.ի Հալէպի վարդ երիտասարդներու լուսաւոր դէմքերէն:

Վերջապէս, ի՞նչպէս չիշել սա հրաշք տղոց զոհաբերութիւնը, ու անոնց նմաններուն ոգիի հոնց Հ.Մ.Լ.Մ.ը, երբ այսօր Հայաստան մեծցած, Հայաստանով կազմաւորուած, ամբողջ կեանք մը Հայաստան չնչած, մեծաթիւ երիտասարդութիւն, ցաւ ի սիրտ, շատ կը դժուարանան ըմբռնել, թէ ի՞նչ ըսել է հող, հայրենիք, ծառայութիւն եւ զոհաբերութիւն:



# Հ.Մ.Լ.Մ.Ի ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵԱՆՔԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

 այլական մարզական ակումբ-ները եւ մարզիկները կարեռը աւանդ ունեցած են Օսմանեան կայսրութեան մարզական կեանքի զարգացման մէջ: Հայկական շուրջ հարիստ մարզական ակումբներ գործած են ամբողջ Օսմանեան կայսրութեան տարածքներում:

1911-1914 Պոլսոյ մէջ կազմակերպը-ւած են Հայկական ողիմպիական խաղեր: Նոյն տարիներուն, Շաւարչ Քրիսեանի խմբագրութեամբ լոյս տեսած է «Մարմնամարզ» մարզական թերթը, որ փաստորէն եղած է Օսմանեան կայսրութեան առաջին մարզական պարբերաթերթը:

1912-ի ամրան, երկու հայ մարզիկ-ներ՝ Վահրամ Փափազեան եւ Մկրտիչ Մկրեան մասնակցած են Սթոքոլմի միջազգային ողիմպիական 5-րդ խաղերուն՝ Օսմանեան կայսրութիւնը առաջին անգամ ըլլալով ներկայացնելով միջազգային ողիմպիականի մը:

Այս իմաստով, 1908 թուականը կարեռոր դարձակէտ կը նկատուի Օսմանեան կայսրութեան մարզական կեանքի զարգացման համար, որովհետեւ մինչ այդ, Սոլլթան Ապահով Համիտի օրով մարզանքը կամ Փութպոլը արգիլուած էր պետական օրէնքով եւ օրէնքը խախտողը ենթակայ էր խիստ պատիժի: Այս արգելքին ջնջումէն ետք, Պոլսոյ, իզմիրի եւ կայսրութեան այլ քաղաքներուն մէջ կը ստեղծուին հայկական ֆութ-



պոլի առաջին խումբերը: Ի յայտ կու գան նաեւ մասնագիտական մակարդակի մարզական կրթութիւն ստացած մարզիկներ՝ Շաւարչ Քրիսեան, Մկրտիչ Մկրեան, Վահրամ, Ճոլոկեան եղբայրներ եւ ուրիշներ, որոնք նշանակալի գերակատարութիւն կ'ունենան օսմանահպատակ հայերու մօտ մարզանքի տարածման: Քրիսեան կը մեկնի մինչեւ Եգիպտոս, ուր Աղեքսանդրիոյ եւ Գաճիրէի մէջ հիմը կը դնէ «Կամք» եւ «Արարատ» մարզական ակումբներուն, որոնք աւելի ուշ կը միանան Հ.Մ.Լ.Մ.ի համահայկական մեծ ընտանիքին:

1911-1914, Հայկական մարզական եւ մարմնակրթական տասնեակ մը ակումբներու եւ խմբակներու մասնակցութեամբ Պոլսոյ մէջ կը կազմակերպուին չորս ողիմպիականներ:

Հայոց Ցեղասպանութիւնը, սակայն, ինչպէս ամէն բան, կ'ընդհատէ նաեւ հայ մարզական կեանքին զարգացման ընթացքը: Բազմաթիւ հայ մարզիկներ կը դառնան Ցեղասպանութեան գոհեր, հայ մարզական ակումբներուն մեծ մասը կը դադրի գործելէ: Զոհ կը դառնայ նաեւ «Մարմնամարզ»ի խմբագիր Շաւարչ Քրիսեան, որուն գլխաւոր երազն էր մարմնակրթական բոլոր ակումբները համախմբել մէկ դրոշի տակ՝ նոր սերունդի ազգային առողջ դաստիարակութեան ի խնդիր:



Պէտք կ'ըլլայ սպասել երեք տարի,  
որպէսզի Ցեղասպանութենչն փրկուած  
Քրիսեանի գործակիցները վերականգ-  
նեն հայ մարզական կենաքը եւ իրակա-  
նութեան վերածեն նահատակին երազը՝  
Պոլսոյ մէջ Հայ Մարմակրթական Ընդ-  
հանուր Միութեան՝ Հ.Մ.Լ.Մ.ի ստեղ-  
ծումով, 16 Նոյեմբեր 1918-ին:

Հ.Մ.Լ.Մ. կը գործէ երկճիւղ՝ սկառ-  
տական եւ մարզական թեւերով։ Պոլսի  
եւ շրջակայքը ստեղծուած Հ.Մ.Լ.Մ.ի 25  
մասնաճիւղերը կը յառաջացնեն մարզա-  
կան խումբեր, յատկապէս կեդրոնանա-  
լով անհատական մարզաձեւերով՝ աթլե-  
թիզմի եւ հեծելարշաւի վրայ։ Այս խում-  
բերու եւ մարզիկներու համախմբումով,  
Հ.Մ.Լ.Մ. 1919-1922 Պոլսոյ մէջ կը կազ-  
մակերպէ Նաւասարդեան երեք մարզախաղեր՝ 1919-ին, 1921-  
ին եւ 1922-ին։ Պոլսոյ 25 մասնաճիւղերէն 10-ն կ'ունենան  
իրենց սեփական մարզարանները։

Հ.Մ.Լ.Մ.ի հոչակը կը տարածուի նաեւ Պոլսէն դուրս եւ  
1920-ին, նորանկախ Հայաստանի կրթական  
նախարար Նիկոլ Աղբալեան Հ.Մ.Լ.Մ.ը կը  
հրահրէ Հայաստան՝ որբերու մարմնակըր-  
թութեան առաքելութեամբ։ Ընդառաջերով  
հրաէրին, Հ.Մ.Լ.Մ. Յուլիս 1920-ին Հայաս-  
տան կը գործուղէ եռանդամ պատուիրա-  
կութիւն մը, որ Կիւմրիի՝ Ալեքսանդրապոլի  
երեք որբանոցներուն մէջ պատսպարուած  
շուրջ 22 հազար որբերուն կը վարժեցնէ սկա-  
ռոտական չարքաշ կենաքի եւ մարզական  
առողջ կենցաղի։ Այսպէս, որբերէ կը կազ-  
մըւին նորանկախ Հայաստանի մարզական  
առաջին խումբերը՝ աթլեթիզմի եւ ֆութզոլի  
մրցումներ կատարելու համար։ Այդ  
խումբերն են, որոնք կը մասնակցին Հայաս-



տանի Հանրապետութեան ներկայացուցիչին նախագահու-  
թեամբ կազմակերպուած համահայկական առաջին ողիմպիա-  
կան խաղերուն, Սեպտեմբեր 1920-ին։ Ամիս մը ետք, Հոկտեմ-  
բեր 1920-ին, Հ.Մ.Լ.Մ. Երեւանի մէջ կը կազմակերպէ իր  
պատմութեան առաջին ֆութզոլի մրցումը՝  
Հ.Մ.Լ.Մ.ի Պոլսոյ ֆութզոլի խումբին եւ  
Երևանի «Սպորտ» ակումբին միջեւ։

Շուտով վրայ կը հասնի Հայաստանի  
խորհրդայնացումը եւ 2 Դեկտեմբեր 1920-ին  
Հ.Մ.Լ.Մ.ի գործունէութիւնը կը դադրի հայ-  
րենիքի մէջ։ Հ.Մ.Լ.Մ. իր մարզական կեանքը  
սակայն կը շարունակէ Պոլսոյ մէջ, մինչեւ որ  
թուրքիոյ մէջ տեղի ունեցող ներքին յեղաշրր-  
ջումի եւ քեմալական շարժումի իշխանութեան  
հասնելու արդիւնքով, 16 Սեպտեմբեր  
1922-ին, Հ.Մ.Լ.Մ.ի Կեդրոնական Վարչու-  
թիւնը Թուրքիոյ մէջ պաշտօնապէս լուծ-  
ած կը յայտարարէ Հ.Մ.Լ.Մ.ը։

Այնուհետեւ, միութիւնը իր գործունէու-  
թիւնը կը ծաւալէ Սփիտոքի մէջ, ուր նո-  
րաստեղծ մասնաճիւղեր սկառտու-  
թիւնն ու մարզական կեանքը կը դարձը-  
նեն գլխաւոր միջոց՝ Հ.Մ.Լ.Մ.ի շուրջ  
հայ նորահաս սերունդներու համախմբ-  
ումին եւ անոնց ազգային առողջ դաս-  
տիարակութեան ջամբումին համար։

Սփիտոքի մէջ, ցեղասպանութենչն եւ  
տարագրութենչն ճողովրած Հ.Մ.-  
Լ.Մ.ական առաջին սերունդին համար,  
մարզական կեանքը կը նկատուի հաւա-  
քական ինքնահաստատումի եւ ազգային  
հպարտութեան լաւագոյն միջոց։ Իւրա-  
քանչիւր յաղթանակ համազօր կ'ըլլայ  
սեփական ճակատագիրի՝ գաղթակա-  
նութեան, խեղճութեան եւ չքաւորութե-  
ան դէմ տարուած յաղթանակի։ Յաղթա-



## ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՍՏԱՐ



նակ կերտող մարզիկները կը դառնան ազգային մէկական հերոսներ, հայութեան վերապրումի կամքը մարմնաւորող տիպարներ, որոնք իրենց ժողովուրդին անունն ու պատիւը բարձր կը պահեն զիրենք հիւրընկալող երկիրներուն մէջ:

Ուշագրաւ է, որ այս առաջին հանգրուանին իսկ, 22 Մարտ 1922-ին, Հ.Մ.Լ.Մ.-ի Կեդրոնական Վարչութիւնը հայ մամուլին մէջ հրապարակուած յայտարարութեամբ մը խրստիւ կը մերժէ միութեան շարքերուն մէջ արհեստավարժութեան գաղափարը, չեշտերով որ արհեստավարժութիւնը չ'համապատասխաներ իր կանոնադիրին եւ այն սկզբունքներուն, որոնցմով կ՝ առաջնորդուի Հ.Մ.Լ.Մ.- հետամուտ ըլլարով երիտասարդ սերունդի Փիզիքական զարգացման եւ անոր նկարագիրին ազնուացման:

Օրերու հետ, Սուրբիոյ, Լիբանանի, Եգիպտոսի, Յորդանանի եւ Պաղեստինի մէջ Հ.Մ.Լ.Մ.-ական մարզական կեանքի զարգացումով 1927-ին ծնունդ կ'առնեն միութեան Միջին Արեւելքի մասնաճիւղերը համախմբող միջ-մասնաճիւղային մարզախաղերը, որոնց հետեւողութեամբ՝ հետագային Միջին Արեւելքին Աւստրալիա եւ Միացեալ Նահանգներ տեղափոխւած Հ.Մ.Լ.Մ.-ականները կը կազմակերպեն նաւասարդեան խաղերը՝ 1968-էն սկսեալ Աւստրալիոյ մէջ, իսկ 1975-էն եւ

1990-էն սկսեալ՝ Արեւմտեան եւ Արեւելեան Մ. Նահանգներու մէջ: Գանատայի շրջանը, իր կարգին, 1969-էն սկսեալ կը կազմակերպէ միջ-մասնաճիւղային իր մարզախաղերը:

Հ.Մ.Լ.Մ. կը զբաղի նաեւ աշակերտական միջ-վարժարանային մարզախաղերով՝ մարզանքի եւ մարմնակրթութեան սէրը նոր սերունդին մօտ տարածելու առաջադրանքով: Այսպէս, Լիբանանի, Սուրբիոյ եւ Միացեալ Նահանգներու մէջ կը կազմակերպէ ԼեՎԱՄ-ի, ՍեՎԱՄ-ի եւ ՔԱՀԱՄ-ի մարզախաղերը:

Հ.Մ.Լ.Մ.-ի մարզական կեանքը իր ամէնէն փայլուն դրսեւորումը կ'ունենայ Միջին Արեւելքի մէջ, ուր Հ.Մ.Լ.Մ.-ական խումբեր եւ մարզիկներ կը տիրանան իրենց երկիրներու եւ արաբական աշխարհի ախոյեանական տիտղոսներուն, 1972-էն սկսեալ, իրենց երկիրներու դրօշով պարբերաբար ներկայութիւն դառնալով նաեւ միջազգային ողիմպիական խաղերու մէջ:

1974-ին, Հ.Մ.Լ.Մ.-ի համահայկական կառոյցին ստեղծումը նոր թափ ու ծաւալ կու տայ միութեան մարզական կեանքին, չորս տարին անդամ մը կազմակերպուող համա-Հ.Մ.Լ.Մ.-ական մարզախաղերով, որոնք 1981-էն սկսեալ կը հանդիսանան Հ.Մ.Լ.Մ.-ի մարզական գլխաւոր եւ մեծագոյն իրադարձութիւնը, որուն անհամբեր կը սպասեն միութեան հազարաւոր մարզիկ-մարզիկուհիները, քով-քովի գալու, իրարու յաղթանակներով խանդավառուելու եւ այդ խանդավառութիւնը իրենց մասնաճիւղերն ու համայնքները փոխադրելու գեղեցիկ պատկերով, հաւատարիմ միութեան նշանաբանին՝ «Բարձրացիրբարձրացուր»ին.-

Հ.Մ.Լ.Մ.-ի հետ հայանալո՛ւ եւ հզօրանալո՛ւ կամքին, եւ Հ.Մ.Լ.Մ.-ի հետ ամբողջ հայութիւնը յաղթանակէ յաղթանակ առաջնորդելու գերագո՛յն նպատակին:



# ՀԱՄԱ-Հ.Մ.Լ.Մ.ԱԿԱՆ ՄԱՐզակաղերու 40 ՏԱՐԻՆԵՐԸ

**20**-րդ դարու սկիզբը, Պոլսոյ մէջ կազմակերպուած հայկական չորս ողիմպիականներէն եւ Հ.Մ.Լ.Մ.-ի հիմնադրութեան յաջորդած նաւասարդեան երեք մարզախաղերէն ետք, միջ-մասնաճիւղային խաղերու փորձառութիւնը կը փոխադրուի Սփիւռք, ուր 1927-1972, միջ-մասնաճիւղային 35 մարզախաղեր տեղի կ'ունենան Հայէպի եւ Պէջրութի մէջ, նախ՝ Հ.Մ.Լ.Մ.-ի Սուրբոյ եւ Լիբանանի շրջաններուն, իսկ ապա՝ Հ.Մ.Լ.Մ.-ի Մերձաւոր Արևելքի Շրջանային Վարչութեան նախաձեռնութեամբ:

Այդ մարզախաղերէն վերջինը կը կատարուի Պէջրութի մէջ, 1972-ին, Հ.Մ.Լ.Մ.-ի համահայկական կառոյցի ստեղծումն երկու տարի առաջ: Այնուհետեւ, Հ.Մ.Լ.Մ.-ի Կեղրունական Վարչութեան նախաճեռնութեամբ, 1981-էն սկսեալ, չորս տարին անգամ մը, համա-Հ.Մ.Լ.Մ.-ական մարզախաղեր կը կազմակերպուին սփիւռքեան զանազան շրջաններու եւ 2009-էն ետք՝ Հայաստանի մէջ:

Այսպէս, համա-Հ.Մ.Լ.Մ.-ական առաջին մարզախաղերը կ'իրագործուին 1981-ին, Մոնթրէալի եւ Թորոնթոյի մէջ, Գանատա, մասնակցութեամբ Հ.Մ.Լ.Մ.-ի 8 շրջաններու: Կը կիրարկուի մէկ մարզախաղ՝ պասքեթպոլ:

Համա-Հ.Մ.Լ.Մ.-ական երկրորդ մարզախաղերը կը կատար-ւին 1985-ին, Լոս Անձելլոսի մէջ, Մ. Նահանգներ, մասնակցութեամբ 7 շրջաններու: Այս մարզախաղերուն կը կիրարկուի Փութպոլ:

Վալանսը 1990-ին կը հիւրընկալէ համա-Հ.Մ.Լ.Մ.-ական երկրորդ մարզախաղերը եւ ինը շրջաններ հանդէս կու գան պասքեթպոլի խումբերով:

1993-ին, Գանատա երկրորդ անգամ ըլլարով կը կազմակերպէ համա-Հ.Մ.Լ.Մ.-ական մարզախաղերը, Փութպոլի կող-քին կիրարկելով աթլեթիզմ: Կը մասնակցին եօթը շրջաններ:

Չորս տարի ետք, 1997-ին, Ռւաշինկիթընի եւ Նիւ Ճըրգիի մէջ տեղի կ'ունենան համա-Հ.Մ.Լ.Մ.-ական հինգերորդ մար-զախաղերը, մասնակցութեամբ ինը շրջաններու, որոնք կը մրցին Փութպոլի եւ վոլիպոլի տղոց ու աղջկանց ախոյեանութիւններուն տիրանալու համար:

2001-ին, հիւրընկալ շրջանը Լիբանն է, մասնակից շրջանները՝ 10-ը: 6-րդ մարզախաղերը Փութպոլի եւ աթլեթիզմի հետ առաջին անգամ ըլլարով կը կիրարկեն վիճակ-փոնկ:

2005-ի եօթներորդ մարզախաղերը վերջինն են, որոնք տեղի կ'ունենան



Սփիւռքի մէջ: Մարզախաղերը կը հիւրընկալէ Յունաստանը: Կը կիրարկուին պասքեթպոլ, վոլիպոլ եւ լող: Կը մասնակցին եօթը շրջաններ եւ թեհրանի Հ.Մ.Ա.Կ.Ը:

Այնուհետեւ, ութերորդ, իններորդ եւ տասներորդ մարզախաղերը տեղի կ'ունենան Հայաստանի մէջ, 2009-ին, 2013-ին եւ 2017-ին:

Ութերորդ մարզախաղերուն կը մասնակցին 14 շրջաններ եւ թեհրանի Հ.Մ.Ա.Կ.Ը: Կը կիրարկուին Փութպոլ, պասքեթպոլ, վիճակ-փոնկ, լող եւ ճատրակ՝ առաջին ըլլարով:

Իններորդ մարզախաղերուն մասնակցութիւնը կը բարձրանայ 16 շրջանի, առաւել՝ թեհրանի Հ.Մ.Ա.Կ.Ը: Այս մարզախաղերը իբրեւ նորութիւն կ'ունենան թենիսը եւ եօթը այլ մարզախաղեր՝ Փութպոլ, պասքեթպոլ (կրտսեր, երէց), վոլիպոլ (աղջկիներ), վիճակ-փոնկ, ճատրակ, լող եւ աթլեթիզմ:

Վերջապէս, տասներորդ եւ վերջին մարզախաղերուն, 2017-ին, կը մասնակցին 19 շրջաններ, ինչպէս նաեւ՝ թեհրանի Հ.Մ.Ա.Կ.Ը եւ «Նայիրի» միութիւնը: Կը կիրարկուին Փութպոլ, պասքեթպոլ (կրտսեր-երէց), վոլիպոլ (աղջկիներ), աթլեթիզմ, լող, վիճակ-փոնկ, թենիս, ճատրակ եւ առաջին անգամ ըլլարով՝ Փութսալ: Միութեան 100-ամեակին նույիրուած այս մարզախաղերը կ'ըլլան համա-Հ.Մ.Լ.Մ.-ական մարզախաղերու պատմութեան մեծագոյնը, թէ՛ մասնակցիներու թիւով՝ 1250 մարզիկ-մարզիկուհիներ, թէ՛ շրջաններու թիւով 21 շրջան եւ թէ մարզախաղերու թիւով՝ ինը մարզախաղ:

Համա-Հ.Մ.Լ.Մ.-ական 11-րդ մարզախաղերը սկզբունքով տեղի պիտի ունենային 2021-ի ամրան, Հայաստանի մէջ, սակայն քորոնայի համաճարակին պատճառով յետաձգուեցան 2022-ի ամրան: Յունաք երկրորդ յետաձգումի մը չեն ենթարկուիր անոնք եւ 2022-ի ամրան, բոլորը իրարու կը հանդիպին երեւանի մէջ, միացեալ ճիգերով նոր իրագործում մը աւելցնելու համար համա-Հ.Մ.Լ.Մ.-ական մարզախաղերու 40 տարուան պատմութեան ուկեմատեանին մէջ:



# Հ.Մ.Լ.Մ.Ի ԳՈՐԾՈՒԽՈՒԹԻՒՆ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԵԶ. 1918-1927 (Դ. ՄԱՍ)

Հ.Մ.Լ.Մ.Ի պատմութեան նշանակալից ու անձանօք մէկ հանգրուանին վրայ կարեւոր լոյս ափող աշխատասիրութիւն մըն է ստորեւ տքրած պատմական ակնարկը, գրուած՝ Հ.Մ.Լ.Մ.Ի Կելլունական Վարչութեան նախկին անդամ եղը. Յարութ Շերիճեանի կողմէ:

Ակնարկը չորրորդ մասն է երկար ուսումնասիրութեան մը, որ մաս առ մաս կը հրատարակուի «Մարզիկ»ի յաջորդական թիւերով:

Նիւթը կ'անդրադառնայ Ա. Հանրապետութեան եւ անոր յաջորդող շրջանին Հայաստանի մէջ Հ.Մ.Լ.Մ.Ի ծաւալած գործունէութեան: Այս մասին միութենական պատմագիտութիւնը գրեթէ բան չէ հաղորդած մեզի:

Շերիճեան նիւթը ուսումնասիրած եւ ներկայացուցած է Հ.Մ.Լ.Մ.Ի 100-ամեակի գիտաժողովին, ապա զայն վերամշակելով եւ յաւելեալ նիւթերով հարատացնելով, զայն պատրաստած է հրատարակութեան:



բնագդով բնութեան մէջ ապրող այս որբերը ամերիկեան որբախնամին չնորհիւ եւ Հ.Մ.Լ.Մ.Ի սկառուտական շարժումին միջոցով վերադարձան բնականոն վիճակի, դառնալով կարգապահ, կայտառ եւ առողջ քաղաքացիներ: Նուազագոյնը 17, ընդհանրապէս 41 ամերիկացիներ եւ

շուրջ 1000 հայեր, որոնց կարգին՝ Վահան Չերազ, կը պաշտօնավորէին Ալեքսանդրապոլի որբանոցներուն մէջ:


Ճէյմս Պարթըն [James Barton, 1855-1936] իր «Մերձաւոր Արևելքի Նպաստամատոյցի պատմութիւնը» [«Story of Near East Reliefs»]<sup>1</sup> ծանօթ գիրքին մէջ այսպէս կը նկարագրէ որբանոցներուն հսկայական կալուածները. «Փիզիքական տարածութիւնը՝ ծաւալը Ալեքսանդրապոլի երեք գլխաւոր որբանոցներուն՝ Կազաչի, Փոլիկոնի եւ Սեվերսքիի [մեծութեան շարքով, 1917-1918 լքուած նախկին ուռւսական գօրանոցներ, 10 տարուան համար ճրի տրամադրուած] հսկայական է: Այստեղ կային 170 շէնքեր, որ ինքնին ցուցանիշ մըն է գործի ծաւալին: Անոնց մէջ կային 6 մթերանոցներ՝ իւրաքանչիւրը շուրջ 300 մետր երկայնքով: Որբանոցի վերածուած շուրջ 40 երկյարկանի նախկին գօրանոցներ, իւրաքանչիւրը 250-էն 1000 որբ բնակիչներով, դպրոցական շէնքեր 24-30 դասսարաններով, զանազան չափերով ծառայութեան շէնքեր՝ տնօրէնութիւն, բժշկական, ոստիկանութեան՝ պահակութեան, փուռի, խոհարարութեան, վառելանիւթի, լուսաւորութեան, լուացքի, լոգանքի եւ այլն:

## Յարութ Շերիճեան ՊէՅՌՈՒԹ

- 15 Յունիս 1921, «Հայ Սկառուտ»<sup>1</sup> Հայաստանէն ստացւած նկարով մը կը գրէ. «Պ. Օկտըն [L. Ray Ogden: Այս եւ նման փակագիծերով կատարուած լուսաբանական միջամտութիւնները կատարուած են մեր կողմէ- Յ.Շ.], իր կարգին հայասէր ամերիկացի մը, որուն յանձնուած է Ալեքսանդրապոլի [միայն Փոլիկոնի տնօրէն] 20 հազար որբերուն խնամքը: Ան առաւելապէս սկառուտական շարժումը քաջալեռող մըն է եւ այս ուղղութեամբ աշխատանքի սկսած է արդէն»:

Մանօթ է, որ այդ շրջանին, միայն Ալեքսանդրապոլի մէջ, Ցեղասպանութենէն ճողովրած կամ թրքական մէկ ոսկիի դիմաց ազատագրուած 22 հազար հայ որբեր կային, ըստ Ամերիկեան որբախնամին (Աւելի ուշ, որբերու թիւը հասած է 30 հազարի, ըստ Ճէյմս Պարթընի):

Հայաստանի զանազան քաղաքներուն մէջ հայ որբերուն ընդհանուր թիւը 50 հազարէն աւելի էր: Տարագրութեան ընթացքին կիսավայրենի էակներու վերածուած, կենդանական



«Ախոռները եւ կառատուները կարեւոր էին, քանի որ միայն մէկ որբանոց երկաթուղին քովն էր [Կազաչին] եւ ամէն տեսակի ապրանք միւս երկու որբանոցներուն պէտք էր փոխադրել քաղաքէն դուրս, ձիերով, ջորիներով եւ այլն, շուրջ 6-7 քլմ. հեռու:

«Միջանկեալ, զօրանոցները իրարու կապող ճամբաները շնուրեցան հայ գաղթականներու կողմէ, որոնք Ամերիկեան Նպաստամատոյցին կողմէ կը վճարուէին եգիպտացորենի ալիւրով»:

- 7 Օգոստոս 1921-ին Վահան Զերապի գրած եւ կեղլոն ուղարկած նամակը տարուան մը ուշացումով լոյս կը տեսնէ «Հայ Սկաուտ»ի 27 Օգոստոսի 1922-ի թիւին մէջ:

Վահան Զերապ Հ.Մ.Լ.Մ.ի Կեղլոնական Վարչութեան կը գրէ. «Զեր դրկած լուսանկարները ստացանք: Ճիշտ այդ պահուն, սկաուտներու բանջարանոցէն քաղուած մեր առաջին վարունգները կը ճաշակէինք եւ ու օգնականս՝ ձորճ [Զաքէոս] Մարտիկեանը: Մտածեցինք, որ ինչքա՞ն լաւ կ'ըլլար եթէ կարենայինք այս պտուղներէն ձեզի դրկել:

«Լուսանկարները [Պոլսոյ սկաուտներու գործունէութիւններուն] ննջարան տարի, տղաքս թափեցան գլխուս եւ մէկիլ-մէկիլ հարիւրաւոր ձեռքերէ անցան: Խեղճ տղաքը հիացան տեսարաններուն եւ կը հարցնէին. Պարոն ջան ե՞րբ մեզի Պոլսա պիտի տանիս, հա՞...»:

«Սակայն ես ու ձորճը խոր մտահոգութեամբ դիտեցինք նկարներուն վրայ դրոշմուած կնիքը, որ մեր անսասան Մասիաը չէր, այլ՝ երեք մասի բաժնուած նշան մը:

«Այստեղ, ամէն սրահի ճակատին, «Բարձրացի՛ր-բարձրացուր»ի գունագեղ վահանակները կը փայլին, մինչ դուք, դէֆայտէս կը հետեւցնեմ, վազ անցած էք այդ լեռնէն, որ ջրհեղիտակ չէր մնացած եւ արեան տակ ալ պիտի չմնայ: «Վերջապէս դուք աւելի լաւ դիմէք»:

Կեղրոնական Վարչութիւնը իր կողմէ առաքուած նամակին տակ կը կատարէ հետեւեալ ճշդումը. - «Մեր սիրելի Զերապը սիսալի մը զոհ կ'երթայ, Արարատով մեր նշանակը ջնջուած կարծելով. այդ նշանակը կայ ու կը մնայ հայ սկաուտի ճակտին վրայ»:

«Մենք շատ լաւ ենք: Կը բարձրանանք ու կը բարձրացընենք: Չեմ ուզեր շատ խօսիլ: Մեր մասին հարցում ուղղեցէք նամակս բերող ամերիկացի քննիչներուն:

«Ապարածներէս ոչինչ ստացանք, ո՛չ «Հայ Սկաուտ», ո՛չ նշանակ, ո՛չ Հ.Մ.Լ.Մ.ի նշան, ո՛չ այս, ո՛չ այն: Աչքէ հեռու սըրտէ հեռու: Սակայն եթէ տեսնէիք... Օր մը կը տեսնէք, բայց պզտիկ չմնաք...»:

«Անցեալները Թիֆլիսի սկաուտները այցելութեան եկան եւ գացին Երեւան: Վերադարձին՝ երեք օր մեզի հետ մնացին: 60 սկաուտ, 20 արենոյշ եւ 10 խմբապետ: Ժամանակը քիչ էր եւ շուտ անցաւ:

«Անոնց ուղղութիւնը աւելի ցուցադրական էր [բուրգեր, հնարքներ եւ այլն], մինչ մերիններունը զուտ մարմնակրթական՝ միօրինակ, մաքուր, կայտառ. երեւոյթը խորապէս տպաւորեց զանոնք: Ունէին գեղեցիկ դրօշներ, որոնցմէ մենք զուրկ ենք, որովհետեւ [գեղեցիկ, գունաւոր] կտոր չունինք,

## ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՍՏԱՐ



Քեփթըն Եարո, կեղունը, զինուորական տարազով, Պոլիսէն Ալեքսանդրապոլ

40 ջորի կը փոխադրէ նաւով, Յուլիս 1921:

Հ.Ս.Ը.Մ.Ի սկառուտ խմբապետը եւ իր սկառուտները, Կազաչի փոստ, Ալեքսանդրապոլ, 1922:

շատ մը դրօշներու ճակատներուն եւ կուրծքերուն վրայ մեր նշանակը ընդելուզուած է պոլշեւիկեան զինանշանին [մուրճ ու մանգաղ] եւ կարմիր աստղին հետ:


«Ալեքսանդրապոլ քաղաքի սկառուտներն ալ եկած էին: Դրօշակ չունին, «Բարձրացի՛ր-բարձրացուր»ը արգիլուած է: Պատգոմ [պատանի գոմունիստ, ապա՝ պիոներ եւ կոմսոմոլ] անունը կը կրեմ, եւ երկու մատով կը բարեւեն, որովհետեւ սկառուտական երդումին առաջին յօդուածը չեն ընդունիր [հաւատարիմ ըլլալ Աստուծոյ], տղաքս մերժեցին երկու մատով բարեւը...»

«Առայժմ իմ կամքովս Պոլիս վերադառնալու միաք չունիմ: Այլ հարց, եթէ տղաքս ալ հետո բերեմ: Բայց Պոլիսէն ալ անդին կ'անցնինք, որովհետեւ լաւագոյն ապագան խոստացւած է մեզի [ամերիկեան որբախնամին կողմէ]:»

«Այս պայմաններուն մէջ ես ալ շատ լաւ եմ, հոգիով ու մարմնով երիտասարդացած»:

Ուրեմն, կարելի է ենթադրել, որ ձորճ Մարտիկեան 7-28 Փետրուար 1922-ի միջեւ վերադարձած է Պոլիս, իսկ 24 Յուլիս 1922-ին Մ. Նահանգներ գաղթած է, ըստ իր ինքնակենսագրութեան, որ երեմն թուականներու եւ եղելութիւններու շփոթ կը ստեղծէ, որովհետեւ Պոլիս վերադառնալէն ետք ան կ'ըսէ, թէ քանի մը օրէն, անմիջապէս Մ. Նահանգներ փախուստ տուած է, իսկ նաւով ճամբորդութիւնը այդ օրերուն առաւելագոյնը երկու ամիս կը տեւէր: Երկրորդ, Զաքէոս անունը միայն Զերազը նշած է, սակայն կասկած չկայ, որ նոյն անձն է, հետագային հայերու Մ. Նահանգներ գաղթը կազմակերպած ամերիկեան ԱՆՁԱ-ին նախագահը:

- 15 Օգոստոս 1921, «Հայ Սկառուտ»<sup>3</sup> կը հրատարակէ Ամերիկեան Նպաստամատոյցի Կազաչի փոստի տնօրէն Միլթըն Պրառնին Ալեքսանդրապոլէն Երեւան փոխադրութեան հրաժեշտի հանդիսութեան սկառուտ խմբապետներուն անունով արտասանուած խօսքը, որ հաւանաբար արտասանուած է



Որբեր զբոսանքի պահուն, Ալեքսանդրապոլի երկյարկանի որբանոցներէն մէկուն առջեւ, 1920-ի ձմրան:  
Կազաչի որբանոցի սկառուտ տնօրէն Միլթըն Պրառն:

Վահան Զերազի կողմէ, որովհետեւ ան անգլերէնին կը տիրապետէր լաւապէս, տրուած ըլլալով որ ուսանած էր Օքսֆորտ, Անգլիա:

Յատկանչական է, որ այս գրութեան տակ ստորագրած են «Կազաչի փոստի սկառատներուն կողմէ» հետեւեալ 10 անձերը՝ խմբապետական կազմը, իրենց պաշտօններով՝ 5 խմբապետներ՝ Գասպար Մկրտիչեան, Լեւոն Աւետիսեան, Սարգիս Աւետիսեան, Սամսոն Խորայէլեան եւ Սմբատ Եղիազարեան: Պահակապետ՝ Վահան Զերազ, օգնական՝ Ժորժ [Ճորճ] Մարտիկեան: Ուսուցիչ՝ Մամիկոն Գասպարեան: Ակառուտական թեկնածուներու խումբէն՝ Մկրտիչ Թորոսեան եւ արհեստաւորներու խմբապետ Միհրան Մանուկեան: Ստորեւ հատուածներ այդ գրութենէն [Նշենք, որ Վահան Զերազի առաջարկին ընդառաջերով Պրառուն ինքն ալ սկառու խմբապետ, արտօնեց որը երուն սկառուտական գործունէութիւնը]:

«...Դուք, մեր սիրեցեալ Մըսթըր Պրառուն, այդ ազատամիտ եւ այլասէր [ամերիկացի] ժողովուրդին փայլուն ներկայացուցիչը եղաք, եւ մեր ծուարած ազգին վերջին եւ անյօյս խեակները, չնորհիւ ձեր ցուցադրած ասպետական եւ աննըկուն պաշտպանութեան, Փիզիքապէս փրկուեցան եւ անվթար պահեցին ապրելու կամքը, որ մեր ժողովուրդին անըպառ գրամագլուխն է:

«Մեր սկառուտներուն պահականոցը, մասնաւորապէս ձեր բարի ուշադրութեան առարկան ըլլալով, կարճ ժամանակի մէջ բարենորոգուեցաւ ամէն տեսակէտով: Թոյլ բարոյականով ու հիւծած մարմիններով տղաքը, չնորհիւ ձեր քաջալերանքին եւ աջակցութեան, արժանացան սկառու ըլլալու պատիւին:

«...Մեր պահականոցին մէջ պատուոյ տեղ ունի սկառուտին երդումը՝ երեք յօդուածով, որ կ'ուրուագծէ այն դալար շաւիղը, որուն պիտի հետեւի պատանին, հասնելու համար բարի մարդ ու տիպար քաղաքացի դառնալու իտէալին:

«...Որովհետեւ դուք սկառու էք, գերազանցօրէն: Ակա-

թենք շատ լաւ ենք: Կը բարձրանանք ու կը բարձրացնենք: Չեմ ուզեր շատ խսիլ: Մեր մասին հարցում ուզգեցիք նաևակիս նետ եկող ամերիկացի քննիչներուն:

Ազգայիններէս ունին չեմ ստաց'ր, ոչ շայ Ակառուտ, ոչ նշանակ, ոչ Հ. Մ. Ռ. Մ. ի նշան, ոչ այս, ոչ այն: Աչքէ նեռու, սրբէ նեռու: Եւ սական եմէ տեսնայք . . . . Օր մը կը տեսնաք, բայց պատիկ չը մետք . . . .

Անցեանները թիֆիսի սկառատները եկան մեզ այցելութեան, և անցան երեւան, որուեցին վերապարձն երեք օր մեզի հետ պիտի ըլլան: 60 սկառուտին, 20 սկառուտին և 10 խիստագույն ժամանակից թիւ եւ շատ անցաւ: Անցնց ուզգութիւնը ցուցադրական էր (ուրբաքը, հնարքներ, եւնչ), մինչ մերժուցը զուտ մարմիններական: Մերճոց միօրինակ, մաքուր, կայստա երեւոյթէն իրենք խորունկ տառապութիւն կրեցին: Գեղեցիկ գրուներ ունին:

Որովհետնարապօթի բազարի սկառատներն ալ եկան էին: Դրանակ չ'ունին: «Բարձրացիք բարձրացուրը նեսախիչ»: «Պատգամ» (պատահի գումարնեսու) անոնք կը լրեն, և երբու մասով կը ըստեւն, որովհետեւ պիտառականիքնին առաջին յօդուածք չ'են ընդունիր, տարրու երկու մատով բարեւը մարդեցին առնելու:

Առ այժմ, Պայիս վերագարձ ցորչափ նեմէն կսխուած է: Միաք չ'ունին: Առիջ խոզիքը եմէ ազգաք ալ հետո բերեմ: Բայց Պայիսին ալ անդին կ'անցնինք, որովհետեւ լուսավոյն տապայաց խոսացուած է մեզի:

Այս պարանոներուն մէջ, ևս ալ շատ լաւ եմ, հոգիով ու մարմնով երթասարդացած:

## Վահան Զերազի Յ.Ս.Ը.Մ.ի կեդրուն դրկած 7 օգոստոս 1922 թուակիր նամակին Բ. մասը:

ուս էք, որովհետեւ բարձր պահելէ զատ ձեր մէծ հայրենիքին պատիւը, սիրեցիք նաեւ մերը: Ակառուտ էք, որովհետեւ խոստացաք օգնել անկարին, զայն չըկել վտանգի պահուն, եւ ձեր խօսքը նույիրական է: Ակառուտ էք, որովհետեւ ձեր պարտականութիւնը կատարեցիք ամէն պայմաններու տակ: Ակառուտ էք, որովհետեւ անհաշիւ բարիքներ գործեցիք: Ակառուտ էք, որովհետեւ մաքուր եղաք խօսքով ու գործով: Զուարթ էիք միշտ, քանի որ ձեր խիղճը մաքուր էր, պարտականութիւնը կատարած մարդու երջանիկ ու չէնչող ցոլքը կը ճառագայթէր ձեր էկմէնին, ...Ակառուտ էք, որովհետեւ օգնեցիք դժբախտին, տկարին, անկեալին, մերկին, սովածին, հիւանդին: Ակառուտ էք, որովհետեւ քաջ, անսասան եւ պաղարիւն եղաք մէծ վտանգներու ժամանակ: Ակառուտ էք, որովհետեւ բարձրացուցիք մեզ բոլորս ու բարձրացաք»:

- Ճորճ Մարտիկեան իր ինքնակենսագրութեան մէջ Պրառունի մասին կը գրէ<sup>4</sup>. «Քէփթըն Միթթըն Պրառուն իխզախ անձ մըն էր, որ իր սեւ նժոյգով, ամերիկեան ատրճանակը մէջքին, կը պարտէր Ալեքսանդրապոլի փողոցներուն մէջ: Ձեւով մը



Օրբերու ննջարաններէն:  
Խճողուած հիւանդանոցը, ուր երբեմն մէկ անկողինին մէջ չորս օրբեր կը մնային:



Թիֆլիսի արենոյշները Ալեքսանդրապոլի մէջ:

ան վստահութիւն կը ներշնչէր, որպէսզի ո՛չ պոլշելիկը, ո՛չ ալ թուրքը մեր որբերը չարչկէին [որովհետեւ երբ անոնք իշխանութեան տիրացան, թալանեցին որբանոցները, ցիրուցան ըրին որբերը, հալածեցին ամերիկացիները, որոնք խոյս տըւին դէպի Կարս: Ապա, միջ-պետական՝ Մ. Նահանգներ-Խորհրդային Միութիւն համաձայնութեամբ, ամերիկացիները վերադարձան իրենց որբախնամի ծառայութեան]: Ան մեր ամերիկացի ճիաւոր ասպետն էր»: Ապա կ'աւելցնէ, որ Պրառնին կը յաջորդէ ոչ անոր որակով, սակայն ուսեալ եւ հմուտ պարոն Ոչնքինը [W. W. Rankin], որուն գլխաւոր յատկանիշը կարգապահութիւնն էր:

Փամանակագրական շարքէն դուրս այստեղ պէտք է մէջ-քերել Ճորդ Մարտիկեանի դերակատարութիւնը 1915-1922 թուականներուն, որովհետեւ անունը քանի մը անգամ նշուեցաւ եւ պիտի նշուի: Մարտիկեան դրած է կարեւոր դէպքերու մասին, առանց սակայն յստակ թուականներու: Կարելիու-

թեան սահմաններու մէջ մենք փորձեցինք վերծանել զանոնք:

Արեւելեան Պոլիսի, Սկիւտարի սկառուտ՝ Ճորդ 15 տարեկան էր, երբ 24 Ապրիլ 1915-ին թուրք ոստիկաններ իր հայրը կը տանին սպաննելու: Զերազի նման, ինք եւս կը միանայ Կարսի մէջ կամաւորական առաջին գունդին, Անդրանիկին, որուն սերտ գործակիցը եւ թիկնապահն էր իր մօրեղբայրը՝ յայտնի զինուորական Գրիգոր Ամիրեանը<sup>5</sup>:

Մարտ 1919-ին, Կարսի ազատագրումէն ետք, Ճորդ կը սկսի սկառուտական գործունէութեան: 1920-ի ամրան ան կը ծանօթանայ Ամերիկեան նպաստամատոյցի Կարսի պատասխանատուներէն Ճորդ Ուայթի [George d. White], որ սկառուտներուն համար իրենց շտեմարանը կը բանայ: Սակայն, թուրք քեմալիկան-պոլշելիկեան դաշինքին հետեւանքով, 30 Հոկտեմբեր 1920-ին, թուրքերը վերստին կը գրաւեն Կարսը եւ շատերու կողքին, Մարտիկեան իրեւ գերի, գրեթէ առանց սնունդի, կը բանտարկուի, 20 հոգի փոքր սենեակի մը մէջ, առանց անկողինի, երշիկի նախկին դարշելի գործարանի մը մէջ:

Ամերիկեան նպաստամատոյցի Պոլիս հրատարակուող ներքին լրատուն [Near East Relief] 12 Մարտ 1921-ին կը գրէ, որ Կարսի 6000 հայ որբերը Ալեքսանդրապոլ պիտի փոխադրուին<sup>6</sup>: Իսկ 13 Ապրիլ 1921-ին կը գրէ, որ Կարսի գործունէութիւնը դադրած է եւ բոլոր գոյքերը Ալեքսանդրապոլ կը փոխադրուին<sup>7</sup>:

Շաբաթներ ետք, գրեթէ հիւծած, երբ իրեւ տաժանակիր աշխատանքի դատապարտուած բանտարկեաներ, բանտէն գուրս, անիմաստ նպատակով սատ կը կտրէին, բախտով, ճամբու եղեղին, թուրք պահակին տուփ մը կաթ կաշառելու համար, կը հանդիպի ինքնաշարժով անցնող Ուայթին, որուն կը յայտնէ իր ինքնութիւնը: Ցաջորդ օրն իսկ, Ուայթ բանտապահին կ'ըսէ, որ Ճորճը իրենց պաշտօնեանե-



նորմ Մարտիկեան իր «Օմար Խայամ» ճաշարանին առջեւ, Սան Ֆրանսիլո, 1950-ին: նորմ Մարտիկեանի 1920-ին նշած ամերիկեան «Պորտըն» տուփի թանձր կաթը, որ իր եւ որբերուն կեանքը փրկեց:



## ՏԵՂԻՆՈՒԹԵԱԾ ՎԱՐԺՈՒԹԻՒՆ:



Ծնունդի առիթով պտոյտ,  
Ալեքսանդրապոլ:

րէն է եւ զայն կը փոխադրեն հիւանդանոց, ուր երեք շաբաթ ապաքինելէ ետք, հետիոտն, ծիւներուն մէջէն փախուստ կու տայ դէպի Երեւան [շուրջ 150 քլմ.]: Փախուստը կը տեւէ 10 օր: Երեւանի որբախնամներէն բժ. Աշըր [այս մասին տես մեր նախորդ յօդուածը] զինք կը պահէ պոլեւիկներէն, ապա ցուրտէն ապաքինելէն ետք, զայն կը զրկէ Ալեքսանդրապոլ՝ Կապաչի փոստ որբանոցը, ուր կը նշանակուի պահակ: Ուրեմն, հաւանական է, որ 1920-ի Դեկտեմբերի կէսէն ետք ան հասած ըլլայ Վահան Զերապի մօտ:

- 20 Օգոստոս 1921-ի շուրջ, Մարտիկեան կը պատմէ պոլշեւիկեան իշխանութեան կողմէ իրենց դէմ կատարուած առաջին հալածանքին մասին. «Օր մը, պարոն Ռէնքինի բացակայութեան, պոլշեւիկ կոմիսարը զինուորներով որբանոց եկաւ եւ իմ մեծաւորս՝ Վահան Զերազը եւ զիս կերպոն տարաւ: Այնտեղ ստորագասներ մեզ ամբաստանեցին որբերուն հակասովետական, հակապոլշեւիկեան եւ հակապետական ուսուցում կատարելու համար:

«Անշուշտ մենք մերժեցինք ամբաստանութիւնը, ըսելով, որ մեր միակ մտահոգութիւնը որբերը ողջ-առողջ պահել եւ այսուրենն ու շնորհականիք սորվեցնեն էր»:

«Յանկարծ, Հարցաքննութեան սենեկին դուռը բացուեցաւ եւ ներս մտաւ կոմիսարը... իր դէմքը ծանօթ էր, եւ նկատեցի, որ Զերազ անմիջապէս ճանչցաւ զայն: Ան սաստիկ զայրացած, մեզի «Հակապոլշեւիկ քաղքենիներ» եւ նոր սերունդը խաթարողներ կոչելով, շուրջ տասը վայրկեան գոռալով դասախոսութիւն տալէ ետք հրամայեց, որ մեզի իր գրասենեակը տանին, այն տպառութիւնը ձգելով, որ չարչարելով մեզի պիտի խոստովանեցնէ:

«Երբ այստեղ առանձնացանք, եւ ապահովեց, որ իր մարդկան հեռացան, ան դուռը կդպիեց, փաթթուեցաւ մեզի եւ մանուկի մը նման սկսաւ լայ: «Հա-

ՔՐԱԾՆ U. S. ՊՐԱԼԻՆԻՆ  
ԿԱՅ 9035 ՆՄՀԴ 13920 ԵՎ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԽՏԲԻԳԵԼ  
ՀԱՅԿԱՅԱՅԻ ՏԱՐ

Հ Ա Վ Ա Խ Ո Յ Ի Շ Վ Ա Ր Ա Ր Ա Ր Ա

Անգլիական բարեկամության մասին պատճենը այս գործության մեջ պահպանվելու համար առաջ է առաջարկվում այս գործության մասին պատճենը:

жълт кирпичен блок и с прозрачният  
стъклен покрив на тавана, който  
е бил изграден отърсъв  
от всички пречиствателни  
погрешки на предишните  
дома във Варна.

by *proph* - *re*-*proph*-*phetis* *proph*-*phetis* *proph*-  
*proph*-*phetis* *proph*-*phetis* *proph*-*phetis* *proph*-*phetis*

Հ այր Խոյստիկի անձազը առնելու  
տակ և պիտույքի համը:

De wylt delyft gemaetende' op  
eljnre geschenken v. spesie' lue  
dien die hiede' leueveldene' hie  
dien' herveldene' die hiede'  
de goudene' dene' wie' hewen de' d.  
dene' v. die' hewelde' wylt  
wylt' dene' dene' dene' dene'

Առ ու գործադրություն ու քաղաքացիությունը առաջնահերթ առաջիկ պահ տալու առաջնահերթ մասնակի պահանջման մեջ է:

պատճեններից էին մեծ զարդարական գլուխքներ և այլ շատ զարդարական գլուխքներ ու այլ պատճենները ուղարկվել են բարեկարգ գործադրություն ու գործադրություն ուղարկելու համար ու այլ պատճենները ուղարկելու համար:

Այս առաջնահամարը առաջ գույքի մեջ է առաջակցվել առաջնահամարի առաջնահամարը:

ձեր ուղարկեած հայոց, ապա  
յօդիք որ զամ է ըստ դուք, և  
մը խնդիր ու պաշտօնեած բա-  
ռ առաջին, մը մեջան հայոց  
պատմական կամ ուղարկեած:

բարեկարգության մասին պատճենական աշխատանքները ավարտվել են այս թիվ առ պահը, ինչ այս ժամանակ Առաջապես առաջարկեած է առ այս աշխատանքները ավարտվել առ այս պահը, որ այս պահը պահանջված է այս պահի առաջարկեած մասին պահը:

Հայութի և Շնորհական եւ համար  
զելքէ Ալյաս (չ. պատճեն  
առա ու բարձրացաւ եղաւ Եկ

առաջիկ, արդյունք, ամենի  
հիմ, կուտայքի, Ավա-  
գով, անառաջակա և այ-  
գանձական, անառակա-  
նակա, բարձրացացիք և  
ըստը:

առանձին ձեր ուղարկել  
անհայտ պայմաններում գուշ  
խոս պատճեց, որինք ու  
իր բարեկարգությունը, ու  
գուշ մէջ նշանավոր թիւն  
ձեր սկզբանի և այսուհետեւ  
համար առանձին բառ

առաջնութեա և պարզ  
տառապին մեծ բարա-  
գի, և այս վերաբերութեա  
ու առաջնութեա է առաջ-  
նութեա ու առաջնութեա  
համար առաջնութեա է

**WILHELM HÜCKER**  
**WEISS MÜNSTER**

## ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՍՏԱՐ



**Ալեքսանդրապոլի որբ պատանիներ ցոյց կու տան իրենց հիւսած գուլապաները:**  
Վահան Չերազի Յ.Ս.Ը.Մ.ական սկառուտները կը պատուեն ամերիկեան բարձրաստիճան  
պատուիրակութիւն մը, որ 1921-ի ամրան որբանոցներ այցելեց:

որ ես մ՞սամ ու ինք փախուստ տայ, քանի որ ինք անզիջող,  
հաստատամիտ բնաւորութիւն ունէր, իսկ ես՝ համակերպող,  
Զերազ պնդեց, որ ինք պիտի մնայ մինչեւ վերջ ու ես պէտք էր  
վերադառնայի Պոլիս: Եւ այդպէս ալ եղաւ:

- Ամառ 1921, Մարտիկեան կը պատմէ, որ ամերիկացի  
երեւելի անձնաւորութիւններ, շուրջ քսան ծերակուտական-  
ներ, ներկայացուցիչներ եւ այլն Հայաստան այցելեցին, քննե-  
լու համար որբանոցներուն վիճակը:

«Մենք բոլորս [սկառուտներն ու որբերը] դէպի կայարան  
տողանցեցինք դիմաւորելու հիւրերը: Ապա, [Կազաչի փոստի]  
դաշտին մէջ տողանցելով մեր խմբապետական կազմին օժան-  
դակութեամբ կազմեցինք «Ամերիկա շնորհակալութիւն կը

յայտնենք ձեզի» անգլերէն նախադասութիւնը: Ապա ձռն Վո-  
րիս [Dr. John R. Voris], որ Ամերիկեան նպաստամատոցի կոր-  
թական ընդհանուր պատասխանատուն էր, արտասանեց  
խրախուսիչ ճառ մը, զոր երբե՞ք չենք մոռնար. «Զեր յոյսը մի  
կորսնցնէք, Ամերիկան տեղեակ է ձեր մասին ու կը սիրէ ձեզ:  
Ամերիկան պիտի ապահովէ, որ դուք, քրիստոնեայ տղաք ու  
աղջիկներ, մեծ Եղեռնէն վերապրողներդ ինսամուկիք սնուն-  
դով, հազուստեղինով ու տաքուկ միջավայրով»:

- 23 Օգոստոս 1921, «Հայ Սկառուտ»<sup>8</sup> [Նոյնպէս տարի մը  
ուշացումով արագ- ւած]. Վահան Չերազի նամակը՝ կեղրոն.  
«Երեւան երթալուս առթիւ [Պրառնի Երեւան փոխադրուե-  
լէն ետք] ծանօթացայ այնտեղի սկառուտական դրութեան, որ



Ցեղասպանութենէն փրկուած հայ որբեր: Ալեքսանդրապոլի որբանոցի մուտքին նոր որբեր  
կը դիմեն: Այս խեակներն են, որոնք ամերիկեան օժանդակութեամբ եւ Վահան Չերազի  
դաստիարակութեամբ դարձան կայտառ ու կարգապահ առողջ պատանիներ:

շուտով մեծ համեմատութիւններ պիտի ստանայ ամերիկացիներու աջակցութեան չնորհիւ: Թերեւս որբանոցներուն մէջ անոնց թիւը մինչեւ 1000 սկառութիւննի:

«Թիւ 5 որբանոցին մէջ կեանքիս առաջին դասախոսութիւնը տուի: Քանի որ չէի ուզեր Ալեքսանդրապոլ ձգել եւ Երեւանի որբերուն հետ աշխատիլ, անմիջապէս Եզնիկին [Քաջունի] գրեցի, որ Թաւրիկէն գայ եւ ինք ստանձնէ այս գործը, քանի որ [ոչ ատակ] ինքնակոչները շատ են:

«Երեւանի որբ սկառութիւններուն պատասխանատուն է Տէուիս [Dewis] անունով ամերիկացի մը, որ շատ լուսամիտ, համակրելի եւ համեստ անձ մըն է, ու տղոց համակրանքին արժանացած: Սակայն հայերէն չգիտնալուն պատճառով անհրաժեշտ է անզերէն գիտցող հայ օգնական մարգիչ մը: Պարզ է, որ Եզնիկէն յարմարը չկայ:

«Մինչեւ անոր գալը, օգնական՝ Ճորճ Մարտիկեանը ղըրկեցի Երեւան, երեք սկառութիւններով, որպէսզի հսկէ կազմակերպութեան եւ մարզանքին: Երբ վերադառնայ, կրկին պիտի երթամ 10-15 սկառութիւններով, փորձեր [քննութիւն] կատարելու եւ մարմնակրթական ցուցմունքներ տալու եւ այսպէս շրունակ՝ մինչեւ որ Եզնիկը գայ:

«Պէյտըն Փառութիւնամակը [8 Յունիս 1921 թուակիր՝ Պոլսոյ Հ.Մ.Լ.Մ.ի կեղրոն ղրկածին պատճէնը] հանդիսաւորապէս կարդացուեցաւ եւ մեր ընթերցարանին պատին վրայ ցուցադրուեցաւ:

«Մեզի այցելող ամերիկացի բոլոր քննիչներն ալ լաւ տպաւորուեցան, եւ խոստացան մեր մասին խօսիլ եւ կապ հաստատել Ամերիկայի սկառութիւններուն հետ: Հայստանի որբանոցներէն դուրս սկառութիւններ կատակերգական է:

«Մեր տղաքը խոր հիսաթափութիւն կրեցին, երբ ստացւած նոր թերթերուն մէջ [«Հայ Սկառութ»] որեւէ ակնարկութիւն չկար իրենց մասին: Թերեւս օտար թերթերէն թարգմանելով, մօտերս կը գրէք մեր մասին:

«Վարագը կը չնորհաւորեմ իր հրաշալի գրքոյիկին համար: Ֆութպոլի այսքան գործնական դասագիրք, ուր վճռական պատասխան արուած է խաղին վեմերանները հետաքրքրող զանազան կնճռու հարցերուն մասին, մանաւանդ ֆութպոլիստներուն մեծ պատուհաս օֆսայտի մասին, այնքան յըստակ ու մատչելի ծանօթութիւններ

### Near East Relief

151, Fifth Avenue

New-York

November 14. th, 1921

The Boy Scouts of Alexandropol, Armenia

My dear Comrades,

I wonder if you have seen the pictures that were taken of you while we were in Alexandropol. I enclose a few prints herewith, in which you may be interested, and I need not assure you that we remember most pleasantly our brief visit with you last summer, and are determined to do everything within our power to help you to become useful citizens and leaders in the new era that must and will come to your country.

Sincerely yours  
(Sgd) C. V. VICKREY  
General Secretary



Ամերիկեան Նպաստամատոյցի ընդհանուր քարտուղար

Զարլզ Վիքրիի 14 Նոյեմբեր 1921 թուակիր նամակը Ալեքսանդրապոլի սկառութներուն: Որբուհիներ գառնուկ գրկած՝ ագարակի կենդանիները խնամել կը սորվին:

կան, որոնց ոչ մէկ տեղ հանդիպած եմ: Վստահ եմ, որ այս գըրքոյիկը դարագլուխ մը պիտի բանայ հայկական ֆութպոլին համար եւ դաշտի վրայ շուտով զգալի պիտի ըլլայ խաղին նրբութիւններուն հասկացութիւնը, զոր այս գիրքը այնքան պարզութեամբ յաջողած է ներկայացնել ընթերցողին:

«Ապրիս Վարագս, արդէն մեր սկառութիւններուն մէջ ծանօթդէմք մըն ես:

«Խնդրեմ, փութացուցէք դրկել դրօշակներու համար գունաւոր կտորները, փոմփ մը [գնդակ ունեցնելու], օրինական գունատ մը [7,25 քլկ.] եւ երեք ֆութպոլ: Վերջերս Ամերիկային միայն պասքէթի եւ պէյտապոլի գընդակներ ստացանք: Մնտուկները բացուած էին ու շատ բան վերցըւած:

«Յ.Գ. - Անցեալ օր գրական-թատերական շատ յաջող երեկոյիթ մը ունեցանք՝ «Պաղտասար աղբար»ը, սկառութական արտասանութիւններ եւ այլն: Յառաջիկային «Մեծապատիւ մուրացկանները» պիտի ներկայացնենք»:

- 1 Մեպտեմբեր 1921, «Հայ Սկառութ»<sup>9</sup>. Հակառակ Հայաստանի խորհրդայնացումին, Հ.Մ.Լ.Մ. կը շարունակէ օժանդակել սկառութներուն եւ որբերուն. «Միութիւնս անցեալ ամիս [Օգոստոս 1921, առաջինը՝ Մարտին] Հայրենիքի Օգնութեան Մարմինին յանձնած է 24 հակ գործածուած հագուստներ եւ զանազան գոյքեր, ինչպէս նաև 2000 տուփ կաթ [թանձր] Հայաստան ղրկելու համար»:

- 14 Նոյեմբեր 1921 <sup>10</sup>. Մերձաւոր Արեւելքի Ամերիկեան Նպաստամատոյցի ընդհանուր քարտու-

### ERIVAN ORPHANS FORM BOY SCOUT PATROLS

Boys will be boys, and far-off Armenian youngsters are just as keen about Boy Scout organizations as are their more fortunate American friends.

274 older boys in the Erivan orphanages are having a great time learning all about scout lore, while at the same time building strong healthy bodies from their once undernourished frames. 210 of them have passed the tenderfoot scout tests and are on the second tests, while 64 have just begun the tenderfoot tests.

All the boys get gymnastic exercises. Football was started before cold weather came, fifteen boys are training for boxing and wrestling, and there is a band patrol, and a painting patrol. The latter is busy decorating the orphanage walls.

Երեւանի 210 սկառութներ յաջողած Նորընծայի ըննութենէն, 11 Փետրուար 1922-ին:

# ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱ

ԱՇԽԱՐՀԻ ՊՕՏ-ԱՎԱՐԱՏԵՐԻ	
Հ Ն Գ Հ .	Բ Ի Է
(Ըստ Խթանական Քառակունիքի մեր յան աշխարհական պրոդուկտների՝ որուն է մաս նակ չէ, չեւ պատճեն 12 փոքր կերպ թունեց պահանջեա թիւ)	
Աւաշին	ութիւն 1794 Ավանա
Անձրայ	> 1845 >
Հայուսան	> 510 >
Գովիժան	> 150161 >
Տանիստան	> 3500 >
Թթագանակի	
Կարուտիք	> 324000 >
Սպասին	> 9800 >
Հարսին	> 1086 >
Միջանականուց	> 528119 >
Խոնաց	> 42341 >
Հղուած	> 4962 >
Խոնաց	> 14000 >
Լիբուանիս	> 161 >
Լիսելիս	> 359 >
Լիտանուուրկ	> 946 >
Նորդիկս	> 5183 >
Բարիս	> 30000 >
Պորուկայ	> 129 >
Մերսին	> 1000 >
Տուս	> 6000 >
Հույսիթիս	> 3941 >
Ջեօրգիական	> 5000 >
Հանգարիս	> 3800 >
	4,144,900
Աշխարհի գույք զ այս թիւն ունի 11/4 միլիոններ և կազմուած է առաջարկ.	François Souter.



**Մարտ 1922-ին պաշտօնապէս 510 սկաուտ կար Յայստանի մէջ,  
ըստ միջազգային կազմակերպութեան:  
Ամերիկեան դրոշով սկաուտներ արշակ ընթացքին:**

Դար Չարլզ Վիքրի [Charles V. Vickrey] Նիւ Եռքքն 14 Նոյեմբեր 1921 թուակիր հետեւեալ նամակով կը գրէ. «Ալեքսանդրապոլի սկաուտներուն՝ Հայաստան. Միրելի ընկերներ, Արդեօք տեսաք ձեր նկարները, որոնք նկարեցինք, երբ Ալեքսանդրապոլ էինք:

«Առյուն նամակով կը դրկեմ քանի մը նկարներ, որոնք ձեզ կը հետաքրքրեն եւ պէտք չունիմ վստահեցնելու, որ հաճոյքով կը յիշենք անցնող ամրան մեր կարճ այցելութիւնը ձեզի, եւ վճռած ենք մեր կարելլութեան սահմանին մէջ կատարել ամէն ինչ օգնելու, որպէսազի դուք դառնաք օգտակար քաղաքացիներ եւ ղեկավարներ այն նոր դարաշրջանին՝ փուլին, որ պէտք է եւ պիտի գայ ձեր երկրին»:

- Դեկտեմբեր 1921,  
«Հայ Սկառւա»<sup>11</sup>. Հ.Մ.-  
Լ.Մ.ի Կեդրոնական Վար-  
չութեան 27 Դեկտեմբեր  
1921-ի Դ. Նիստին Հայկ  
Ճիզմէճեան կ'առաջարկէ  
Հայաստան գործուղուած  
Վահան Զերպին սկառւ-  
տական գոյքեր դրկել:  
«Ֆողովը ծանօթանալով  
Հայաստանի սկառւտա-  
կան կազմակերպութեան  
վիճակին, յարմար գտաւ  
սոյն առաջարկին գոր-  
ծադրութեան եւ Հայաս-  
տանի սկառւտական հիմ-  
նադրամէն մաս մը յատ-  
կացնել այդ նպատակին»:

ուտներ կռվամարտի եւ ըմբշամարտի կը հետեւին եւ ունին փողերախումբ մը եւ խմբակ մը ներկարարներ, որոնք որպանցներուն պատերը կը զարդարեն»:

- 28 Φεβρουαρίου 1922, «Հայ Սկաուտ»<sup>13</sup>. Հ.Մ.Լ.Մ.ի կելլը՝ նական Վարչութիւնը 28 Փետրուարի իր ժե. Նիստին կ'ունկնդրէ Զերազի օգնական՝ Ճորճ Մարտիկեանի զեկուցումը Հայաստանի Ալեքսանդրապոլի եւ Երեւանի սկաուտական շարժումներուն մասին:

5 Մարտ 1922, «Պատրիաստ»<sup>14</sup>. Հստ միջազգային սկաուտական գրասենեակին, Մարտ 1922-ին Հայաստանի մէջ պաշտօնապէս ճանցուած 510 սկաուտներ կային:

զե Պատմաս բոլոր քաղաքներուն մէջ քաղաք են ան-  
Հայ սկառատական խումբեր գոյս- սովաման զին-  
թիւն ունին։ միահասանեան

Այս առ թիւ ըրիիքի անդամ մը հետեւեալ յայտաբարութիւնը բարձ է.  
— «Հայ փոքրիկները հիանալի պատ

տանիներ են, մը մէկ սկսուտական  
նոր կազմակերպութիւն այնքան խան-  
դավառութիւնը չէ սկսած որքան  
ներուն մօծ մէ<sup>1</sup>  
վայրագութեան  
հետքեր կը կը  
ներուն վայ,

Հայոստանի մէջ։ Աշխարհին վը-  
րայ ոչ մէկ սկառաւ ենթակայ եղած է  
այն սոսկալի վայրագութեանց։ Չար-  
պեան, տիեզեր, ու մասնաճի մէջ  
գուարթ են մը  
սկառաւիզմը և  
ցուրտէն և առ  
Բայց տիեզ-

քերան ուղարկ զայտուր գեղ-  
քերան որբան Հայ սկառութը Հա-  
յուստանի մէջ Այդ զժքացզ երկրին  
մէջ պատանիներ կան, ինչպէս նաև  
լոյ Հայուստան  
լուն պապացայի  
սկառութը քաջ

ակառաները որ մշտաներուց ճամբար, ապդէ և ու հե-

«Սկառլութիւնը Հայաստանի մէջ» յօդուածը, «Պատրաստ», 2 Ապրիլ 1922:

- 2 Ապրիլ 1922, «Պատրաստ»<sup>15</sup>. «Սկառուտիզմը Հայաստանի մէջ» խորագիրով, Ամերիկայի սկառուտական «Պոյզ Լայֆ» ամսաթերթէն [Boy's Life], առանց թուականը կամ հեղինակը նշելու, հետեւել յօդուածը թարգմանած է [Կարելի չեղաւ բնագիրը գտնել, որպէսզի առանձնաբար թարգմանինք զայն]. «Սկառուտթիւնը առաջին անգամ Հայաստանի մէջ մուտք գործեց ամերիկացի տղումը կողմէ, երբ ան 6 տարի առաջ [1916] Վանի մէջ [հաւանաբար ստորեւ նըշւած փոքրիկ կամաւորներուն յօդուածէն ներշն-



Վանի Արտամէտ շրջանի փոքրիկ կամաւորները փայտէ «հրացաններով» զինավարժութեան պահուն: Երկու կամաւոր: Վանի պարէտ Արտաւազդ Թումաննեան փայտէ սուր կը շնորհէ փոքրիկներու սպային: Նկարները՝ Մեյնարտ Օուլինի (Maynard Owen Williams) «Նէշնը ճէկուրաֆիք»ի Օգոստոս 1919-ի թիւն:

» Ակառուտական խումբ մը կազմակերպեց, ապա տարածուեցաւ հայաշատ միւս կեղրոններուն մէջ:

«Սկիզբը [որբացած] հայ տղաքը կենդանական բնագդով վայրենի կենցաղ մը կ'ապրէին, ապա ամերիկացիներու գալուստէն ետք անոնք շատ լաւ կարողացան ընդգրկել սկառուտական շարժումը: Այսօր հպարտութեամբ պէտք է յայտնել, որ կ. Պոլիսէն մինչեւ Պաղտատ, բոլոր քաղաքներու մէջ հայ սկառուտական խումբեր կան:

«Այս նիւթով ամերիկեան նպաստամատոյցի անդամ մը հետեւեալը ըսած է. «Հայ փոքրիկները հիանալի պատանիներ են: Ո՛չ մէկ սկառուտական նոր կազմակերպութիւն այնքան խանդավառութեամբ չէ սկսած, որքան Հայաստանի մէջ: Աշխարհի վրայ ո՛չ մէկ սկառուտ ենթարկուած է այն սոսկալի [թրքական] վայրագութեանց, ջարդերուն, տիսուր ու վայրագութէրուն, որքան հայ սկառուտը Հայաստանի մէջ: Այդ դժբախտ երկրին մէջ պատանիներ կան, ինչպէս նաեւ սկառուտներ, որոնք մղոններուն ճամբայ քալած են անօթի ծարաւ ու նոյնիսկ սովամահ վիճակի մատնուած, սակայն անոնց հաւատքը ապագային հանդէպ՝ մեծապէս գնահատելի է:

«Հակառակ անոր, որ Հայաստանի սկառուտներուն մէծ մասը ջարդի, թրքական վայրագութեանց ու խոշտանգումի հետքեր կը կրէ իր մարմնին վրայ, այսուհանդերձ անոնք միշտ գուարթ են ու կը հաւատան որ սկառուտութիւնը ազատեց զիրենք սովէն, ցուրտէն եւ ստոյգ մահէն:

«Ամբողջ աշխարհը պէտք է վստահ ըլլայ Հայաստանի սկառուտութեան փայլուն ապագային, վասնզի հայ սկառուտը քաջ է, ուղղամիտ է, զուարթ է ու հնազանդ» («Boy's Life»):

- 4 Մայիս 1922, «Հայ Սկառուտ»<sup>16</sup>. Ամերիկեան նպաստամատոյցի կովկասի տնօրէն Եարոյի Պոլսոյ ազգային մատենադարանի սրահին մէջ ունեցած ելոյթէն հատուածներ.-


«...Երեւանի մէջ ունինք 4000 որբեր, էջմիածինի մէջ՝ 600-

1000, Ակեսանդրապոլի շոջանը ունինք երեք մեծ կեղրոններ, 25 շնչերով եւ 14 հազար որբերով, իսկ քաղաքին մէջ՝ 2000 որբեր: Զաւարօղլի մէջ [Ստեփանաւան]՝ 4000, Ղարաբիլիսէի մէջ՝ 2000: Մեր ինսամած որբերուն թիւը կը հասնի 23 հազարի: Թիվվախի մէջ ալ կը կերակրենք 10 հազար հայ կիներ եւ երեխաններ:

«Սկիզբի օրերուն, երբ որբերը կը հաւաքուէին մեր որբանոցներուն մէջ, չափազանց մեծ դժուարութեան կը հանդիպէինք: Գրեթէ բոլորը, տիրող պայմաններուն հետեւանքով խաթարուած էին: Դժուար էր գողութեան եւ ստախօսութեան վարժուած երեխաններուն նկարագիրը ուղղել: Այս տեսակէտով, սկառուտութիւնը նախախնամական դեր կատարեց: Մեր որբանոցներուն մէջ ունեցանք Պոլիսէն եկած երեք երիտասարդ մարզիներ՝ Զերազ, Եազմաճեան եւ Քաջունի, որոնց կը պարտինք մեր երեխաններուն դէպի լաւը փոփոխութիւնը: Առանձնապէս կ'ուզեմ շեշտել, որ մենք պէտք ունինք նաեւ ուրիշ մարզիներու, թող գան ծառայեն իրենց փոքրիկ եղբայրներուն: Զեմ կրնար երեւակայել ուրիշ աւելի մեծ հայրենասիրական ծառայութիւն: Առայժմ մեր որբանոցներուն մէջ ունինք շուրջ 1000 սկառուտներ»:

- 7 Մայիս 1922<sup>17</sup>. Զերազ իր հօր կը գրէ երկար նամակ մը, որ իր՝ Հ.Ա.Լ.Ս.ական գործունէութեան մասին գաղափար մը կու տայ. «Սիրելի հայրիկ, 8-10 օր առաջ, ՀՕՄ-ի [Հայ Օգնութեան Սիութիւն] պատուիրակներէն նազարէթեան եւ Մալումեան, քեզմէ եւ այլ սիրելիներէ նամակներ եւ տեղեկութիւններ բերելու կողքին, բերին նաեւ բժ. Մութաֆեանին նամակը եւ տեղակալ Զալիսուշեանին պատրաստել տուած գեղերը:

«Քանի որ Արշակ Սաֆրաստեանին գալուստն ու անմիջական մեկնումը միաժամանակ լսեցի, այս անգամ ժամանակ պիտի չունենամ չնորհակալական մասնաւոր նամակներ գրելու: Մինչ այդ, վստահ եմ, որ դուն սիրով յանձն պիտի առնես



Աշխարհի որբերու ամենամեծ քաղաքը՝ Ալեքսանդրապոլ, ուր 22 հազար հայ որբեր պատսպարուած են: Սկաուտական կանոնաւոր շարքերը յստակօրէն կ'երեւին, իսկ առջեւի քառակուսի պարապութեան ետեւը, ճախին՝ սկաուտական նուագախումբն է:

Իմ կողմէս երախտիք յայտնելու բոլորին:

«Վերջապէս դեղերը ստացայ եւ յարմար առիթին բժ. Մութափեանին եւ այլոց պատուէրներուն համաձայն ներարկում պիտի կատարուի: Առայժմ, բաւական ատենէ առողջութիւնս շատ լաւ է: Երեք շաբաթ Տէրէչիչէքի [Մաղկաձոր] մէջ օդափոխութենէս նոր վերադարձայ: Պրն. Սաֆրաստեանը քեզի պիտի պատմէ իմ մասիս:

«Սկաուտներս շատ ու շատ առաջ գացած են ու կ'երթան: Ահադին համակրանք ու գնահատանք կը վայելենք, Պ. Արշակը թող պատմէ:

«Թեթեւ ձմրան յաջորդեց վաղաժամ եւ հրաշալի գարուն մը: Տղաքս նոր վերադարձան գեղեցիկ տողանցքէ մը, որ կատարեցին ի պատիւ բժ. Արմսթրոնկ Սմիթի [Dr. Armstrong Smith, ամերիկան նպաստամատոյցի պատուիրակ]: Այժմ բոլորը շրջանակ կազմած կը պարեն խոչոր խարոյիկի մը շուրջ, զոր կը վառենք ամէն Շաբաթ իրիկուն՝ մեր հեռաւոր սկաուտ եղբայրներուն յլշատակին: Շատ երջանիկ կեանք է: Յաջողութենէ յաջողութիւն՝ ամէն ձեռնարկ կանխաւ յաջող է: Մեզի ոչ մէկ բան կը մերժեն [Նպաստամատոյցի ամերիկացիները]: Կարծես երազի մէջ կ'ապրիմ, տարբեր՝ Պոլսոյ մռայլ օրերէս:

«Յաջողութիւն կը մաղթեմ նաեւ «Մեր տան երգերուն» հրատարակութեան: Լաւ կ'ըլլայ եթէ ինծի քանի մը օրինակ, բաւական շատ զրկեա: Որբերուն արտասանել կու տամ ոտանաւորներդ: Այդ տետրակներէն երեքը քովս են. անոնք հրաշքով ազատեցան ծովէն [դէպի Հայաստան ճամբորդութեան ընթացքին, Պաթումին նաւահանգիստին մէջ, Զերազին սնտուկը զուրը կ'իյնայ] եւ Կարսի կողոպուտէն:

«Այսօր շատ յոդնեցայ: Տղոց հոգին բերանը բերի տողանցքը, մարզանքներով, եւ այլն: Կենդանիներս [հաւ, այծ, ոչխար, խոզ եւ կով] շատ լաւ են ու կը բազմապատկուին: «Արի»ն [հաւանաբար Զերազի ձին] արապին եւ պէյին բարեւ կ'ընէ, տեսնողները կը հիանան, պ. Նազարէթեանը թող պատմէ:

«Իմ պաշտելի տղոց հետ շատ երջանիկ կաղանդ մը անցուցի: Ամէն տեսակի զոհողութիւնով յաջողեցայ արքայավայել կաղանդ մը չնորհել իմ 175 հրեշտակային եւ խոստմալից որբերուս: Ոգեւորութիւնը իր գագաթնակէտին հասած էր: Անոնց սէրը յուղիչ էր: Գիշերւան ժամը 12-էն պահ մը առաջ, սկաուտական նու-

ագախումբը «Մեր հայրենիք»ը նուագեց, ու բարեւի կեցած, սրտատրոփի, յուգումէն ելեկտրականացած մուտք գործեցինք նոր տարին [1922]: Պահը յուղիչ էր, բոլոր տղաքը նոյն զգացումը ունեցան: Ապա ամերիկացիներուն ի պատիւ, Հայաստանի մէջ առաջին անգամ ըլլալով իրենց քայլերով նուագեցին:

«Յաջորդ օրը թատերական երեկոյիթ մը կազմակերպեցինք, ներկայացնելով «Պաղտասար աղբար»ը, կենդանի պատկերներ եւ այլն: Վերջապէս, Հայաստանի ամէնէն երիտասարդ, կենսունակ ու գեղեցիկ ուժերը իմ տրամադրութեանս տակ են այստեղ, Կազաչի փոստի սկաուտատան մէջ, որուն համբաւը մեծ է ու տակաւին պիտի մեծնայ եթէ նախանամութիւնը չնորհէ:

«Երեւանի մէջ ալ, սկաուտական շարժումը Օննիկ Եազմանի գրլիսաւորութեամբ հսկայական յառաջդիմութիւն արձանագրած է, հակառակ ամէն դժուարութեան, մանաւանդ, իր անզուսպ եռանդը եւ ծերմ վերաբերմունքը Երեւան փոխադրած է մեր որբանոցի նախորդ լիազօր Միլիթըն Պրաունը»:

«Մեր որբանոցը Փիզիքական զարգացման թերեւս աննախնթաց գըլլորոց մըն է, անհաւատալի ու վաւերական արդիւնքներով:

«Այն տղաքը որ բերաննին բաց Փիզիքական չափերս ու փորձերս կը դիտէին, հիմա գերազանցած են զիս եւ անոնց մարզանքները կատարելէ այնքա՞ն հեռու եմ, որքան իրենք էին ինձմէ:

«Մանաւանդ այս ձմեռ, իրենց չարքաշութեամբ, բաց ծունկերով եւ ձիւնի լոգանքներով բոլորս զարմացուցին: Մեր տկար կողմը սկաուտական գիտելիքներն են, սակայն գարնան


այդ թերին ալ մասամբ կը դարձանեմ»:

- Մայիս 1922- ամերիկացի սկաուտապետ Վ.Պ. Էշլի ամերիկեան սկաուտական «Պոյզ Լայֆ» ամսաթերթի Մայիս 1922-ի թիւին մէջ<sup>18</sup> Ամերիկայի սկաուտներուն ուղղուած «Ահաւոր եւ աներեւակայելի պատմութիւն» խորագրեալ գրութեան մը մէջ կը գրէ Ալեքսանդրապովի հայ որբերուն մասին, որոնք սկաուտ դարձան: Յօդուածը լոյս տեսած է նաեւ թարգմանաբար, «Ամէնէն աւելի սարսափելի սկաուտական արշաւը» խորագիրով, «Հայ Սկաուտ»ի 27 Օգոստոս 1922-ի<sup>19</sup>, նաեւ «Հայաստանի Սկաուտները 4000 հայ սկաուտներ» խորագիրով «Պատրաստ»ի 20 Օգոստոս 1922-ի թիւին մէջ<sup>20</sup>: Ստորև բնագիրէն ուրոյն թարգմանութեամբ կը ներկայացընեմ զայն:

Նախարանին մէջ կը գրէ. «Ե՞րբ սկաուտ մը ձախ ձեռքով կը բարեւէ- երբ իր աջ ձեռքը կտրուած է ճիւաղի մը կողմէ: Ե՞րբ սկաուտ մը պարտաւոր չէ շարքին մէջ ուղիղ կանգնիլ- երբ ստրկութեան մէջ մարմնային վէրքեր ստացած է: Ե՞րբ սկաուտին կ'արտօնուի չժպտիլ- երբ անոր դէմքը, բերանը այլանդակուած է մտրակի հարուածներէն, վէրքերէն:

«Թշուառ Հայաստանի տղաքը պատրաստ են սկաուտութեան: Կ'ուզէ՞ք օգնել անոնց: Եթէ ցնցուիներու մէջ տեսնէք պատանի խեակ մը, որ կը կաղայ դաժան վերաբերումի պատճառով, կը մօտենայ շեղակի քալուածքով եւ կը փորձէ ժպտիլ իր սպիացած երեսով ու կը բարեւէ ձախ ձեռքով, քանի որ աջ ձեռք չունի, ի՞նչ պիտի ընէք: Ենթադրենք, որ ան մօտեցաւ քեզի եւ ըսաւ «Սկաուտ կ'ուզեմ ըլլալ, կ'օգնէ՞ս ինծի»: Իսկ գուն, բարեկամական ժպտով մը շրթունքիդ, որ դաժան մտրակի հարուած երբեք չէ տեսած, ըսի՞ շատ լաւ ի՞նչ կ'ուզես որ ընեմ եւ ըսաւ. «Հին տարազդ կու տա՞ս»- իսկ եթէ հին տարազ չունիս, ի՞նչ պիտի ընես:

«Մեր երկիրը հայերուն հանդէպ առատաձեռնութեամբ աշխարհը կը զարմացնէ: Հարիւրաւոր որբանոցներ կառուցելով եւ բազմահազար որբեր ինամերլով ամերիկեան նուիրատուութեամբ: Այնտեղ շուրջ 60 հազար որբեր կան, որոնց գլխաւոր օժանդակութիւնը Ամերիկային կու գայ: Անոնցմէ հազարաւորներ սկաուտական տարիքի են եւ կ'ուզեն սկաուտ ըլլալ եւ պէտք է ըլլան: Գիտէ՞ք, որ այս հայ տղաքը նոյնիսկ իսաղալ չեն գիտեր: Որբան կրնան 300 տղաներ Փութպոլ խաղալ սորվիլ, միայն մէկ խոզի մորթէ լեցուած «գնդակով»: Ինչո՞ւ



Որբ սկաուտներ 1922-ին, հայկական եկեղեցւոյ վերածուած ոուսական Ս. Արսենիոս (St. Arsenije, 1910-ին կառուցուած) եկեղեցւոյ առջեւ, Կազաչի փոստ:

տասնեակներով գնդակներ չունին- ուրկէ<sup>21</sup> ունենան, երբ նոյնիսկ ճաշը իրենց կը տրուի: Անոնց հագած ցնցուիները դուք պիտի ամէնաք հագնելու:

«Այս հսկայական գործը կատարող որբախնամները կ'ուզեն սկաուտութեան միջոցով տիպար քաղաքացիներ կագմաւորել: Արդէն քանի մը հարիւր սկաուտներ պատրաստ են: Զեւով մը տարած ճարած են անոնք: Այս որբ սկաուտները գըլիսարաբար Ալեքսանդրապովի մէջ են, որոնք կը փաստեն, թէ այս դաժան պատերազմ տեսած որբերուն ճետ կարելի չէ մրցիլ իրենց յարգանքով, կարողութիւններով եւ քաջութեամբ, կը գերազանցեն ձեր [Ամերիկայի] խումբերուն:

«Իւրաքանչիւր սկաուտ վահան Զերազի սկաուտները պարտականութեան վրայ է ամբողջ օրուան ու տարուան ընթացքին: Որբանոցի 80 շէնքերուն իւրաքանչիւրին մուտքին սկաուտ մը կը հսկէ, արգիլելու օտարներուն կամ անբաղձալի մարդոց մուտքը: Այդ հսկայ տարածութեամբ որբանոցներուն սահմանները սկաուտներուն պահակութեան՝ հսկողութեան տակն են, որոնք նաեւ կ'արգիլեն որբերուն փախուտը: Սկաուտները ոստիկանութիւն կ'ընեն: Անցեալ տարի, երբ Ալեքսանդրապովի մէջ հնդկախոտ [Քոլերա] տարածուեցաւ, այս սկաուտները երկու ամիս խիստ պահակութիւն ըրին շէնքերուն մուտքերուն՝ արգիլելով արտօնութիւն չունեցողներուն մուտքը:

«Անոնք կը փորձեն նմանի ամերիկացի սկաուտներուն եւ կընա՞ն, սակայն գոյքերը ուրկէ<sup>22</sup> պիտի բերեն: Այս տղաքը բուրդէ ծածկոցներէն [պլանքիթ] շինած են իրենց գլխարկներն ու վերարկուները: Իրենց կօշիկները որբանոցի կօշկակարները կը շինեն: Ասիկա՝ մեծ դժուարութիւններու մէջ սկաուտութիւն է:

# ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՍՏԱՐ



Պէյտըն Փառւըլի նշած, Չերազի պատրաստած, Կազաչի փոստի  
Հ.Ս.Ը.Ս.ի սկաուտին տետրակը:  
Սկաուտական բուրգ, Ալեքսանդրապոլ, 1922:

«Հայաստանի սկաուտներուն թիւը չուրջ 4000 է: Անոնք ատաղձը ունին յաւելեալ հազարաւորներու: Այդ երկիրը սկաուտութեան պէտք ունի եւ այդ պատանիները՝ սկաուտութեան: Այդ երկրին մէջ աշխատանքին ու տանջանքին բացի ոչինչ կայ: Օգնե՞նք անոնց, որպէսզի սկաուտ դառնան: Այն-պէս ինչպէս ձեր ծնողները անոնց կեանքը փըրկեցին, դուք ալ անոնց օգնեցք, որպէսզի սկաուտ դառնան:

«...Խօսէ՛ խմբապետիդ հետ, որպէսզի խմբովին ծրագրէք թէ ինչպէս պիտի օգնէք, հիմա՛, անմիջապէ՞ս: Քանի որ սկաուտը բարեկամ է ամէնուն, եւ եղբայր բոլոր սկաուտներուն»:

- 27 Օգոստոս 1922<sup>21</sup>. «Հայ Սկաուտ»ը ամբողջ թիւը կը յատկացնէ Հայաստանի սկաուտական գործունչութեան: Զուգաղիպութեամբ մը այս կ'ըլլայ Պոլսոյ մէջ հրատարակուող իր վերջին թիւը, քանի որ թուրքիոյ մէջ տեղի ունեցող ներքին յեղաշրջումին եւ քեմալական շարժումին յաղթանակին պատճառով, 16 Սեպտեմբեր 1922-ին, Հ.Ս.Ը.Ս.ի Կեդրոնական Վարչութիւնը թուրքիոյ մէջ Հ.Ս.Ը.Ս.պաշտօնապէս լուծուած կը յատարարէ:

Այս թիւին մէջ յօդուածներու եւ նամակներու ժամանակագրական հարցեր կան, առնուազն երկու նա-

մակ մէկ տարի ուշ տպուած է՝ առանց տարեթիւը նշելու, քանի որ երկար ժամանակի վրայ, առաւելաբար նամակներու եւ նկարներու հաւաքածոյ մըն է: Իսկ հրատարակութեան համարը թիւ 24 պէտք է ըլլայ եւ ոչ՝ 23: Ցատկանշական է խմբագրութեան «Երկու խօսք»ը. «Այս թիւը շատոնց մտադրած էինք հրատարակել, սակայն կարգ մը դժուարութիւններ ուշացուցին գայն:

«Պարունակութիւնը թէեւ շատ վտիտ, սակայն բատական գաղափար կու տայ Մայր Երկրին մէջ կատարուող աշխատանքին մասին: Երեւանի գործունէնութեան մասին կարելի չեղաւ որեւէ գրութիւն կամ նկար ունենալ: Վստահ ենք, որ պ. Օննիկ Եազմանեան օր մը մեզ գեղեցիկ անակնկալով մը պիտի զեկուցէ»:

«Երախտապարտ ենք Ամերիկ-եան նպաստամատոյցին, որ իր որբանոցներուն մէջ պարտագրած է սկաուտութիւնը: Սակայն մէնք Հայաստանի կառավարութենչն [խորհրդային] շատ բան կը սպասենք, քանի որ համակիր է մեր շարժումին: Լսեցինք, որ պ. [նախագահ Ալեքսանտր] Միասնիկեան իր մէկ պաշտօնագիրին մէջ



«Հայ Սկաուտ»ի 27 Օգոստոս 1922-ին Պոլիս տպուած վերջին թիւը (23, որ վրիպում է, պէտք է ըլլայ 24), ամբողջութեամբ Հայաստանի յատկացուած է: Սկաուտական բուրգ, Ալեքսանդրապոլ, 1922:

Հ.Ա.Հ.Ա. օգտակարութիւնը շեշտելով, անոր մասին տեղեկութիւն ուզած է:

«Մենք միշտ լաւատես ենք ներկայ կառավարութեան մօտ մեր գործին ընդունելութեան մասին, քանի որ շարժումը քաղաքական բնոյթ չունի եւ սկաուտական սկզբունքները համամրդկային են:

«Մենք պատրաստ ենք գործելու [շարունակելու] հայրենիքին մէջ»:

Ուրեմն, հաւանական է, որ Օննիկ Եազմաճեան 23 Օգոստու 1922-էն քանի մը օր առաջ վերադարձած է Պողիս, սակայն տակաւին հանդիպում չէ ունեցած Կեղրոնական Վարչութեան հետ: Հետեւաբար, Սեպտեմբեր 1922-էն սկսեալ միայն Զերազ կը մնայ Հայաստանի մէջ:

- Օգոստոս 1922. սկաուտութեան հիմնադիր Պէյտըն Փառըլ «Հայաստանի պոյ-սկաուտները» խորագիրով Անդիաս հրատարակուող «Տը Սքաութ» պաշտօնաթերթի Օգոստոս 1922-ի թիւ 744-ին մէջ կը գրէ<sup>22</sup>. «Նոր իմացայ Հայաստանի սկաուտներուն մասին, Ալեքսանդրապոլի մօտ [որբանոցէն] Կազաչի փոստէն: Այստեղ վեց սկաուտական խումբեր կան, իւրաքանչիւրը 40 հոգիէ բաղկացած: Գրեթէ տարի մը առաջ այս տղաքը վայրենի, աղտոտ եւ կէս սովահար խլեակներ էին: Կը նկարագրեն, որ այժմ անոնք ազնիւ, մաքուր, պարկեշտ եւ բարեկիրթ պատանիներ դարձած են եւ հերթաբար իրենց հաստատութեան պահակութիւնը կ'ընեն:

«Անոնք մեծ հետաքրքրութիւն, ունակութիւն ունին կը ու փամարտի եւ Փութպոլի հանդէալ եւ երկուքն ալ կը կիրարկեն անդիական կանոններով: Իւրաքանչիւր սկաուտ կը պահէ տեսրակ [սկաուտին օրագիրը] մը, ուր արձանագրած է իր մասին տեղեկութիւնները, անունը, տարիքը, ծնողաց անունները, ստացած աստիճանները եւ շքանշանները: Հոն կայ «Ոսկեայ էջը» որ ցոյց կու տայ իր յատկանշական լաւ արարքները, նաև՝ «Սեւ էջը», ուր կ'արձանագրէ որեւէ վատ արարք:

«Յանկագրած է իրեն յանձնուած գոյքերը: Օրագիրին մէջ կը գրէ սկաուտական գաղափարներ, բարեսիրական արարքներ եւ այլն:

«Հայ սկաուտներուն նշանաբանն է «Բարձրացի՛ր-բարձրացուր»», որ կը նշանակէ ինքնինքդ կատարելագործէ, ապա օդնէ, որպէսզի ուրիշները բարձրանան:

«Լաւ նշանաբան մը, որուն կրնայ հետեւիլ աշխարհի ուեւէ սկաուտ:

«Անոնց համար ծանրագոյն պատիժն է սկաուտական գաւագանի գործածութեան արգիլումը որոշ ժամանակի համար:

«Այս մէկը ինծի համար ապացոյց է, որ այս հայ տղաքը իւրացուցած են իսկական սկաուտական ոգին, քանի որ ճշմարիտ հպարտութեամբ կը կրեն իրենց սկաուտական գաւագանները:

Պէյտըն Փառըլ,  
Գլխաւոր սկաուտապետ»

(Շար. 4)

## ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

1. «Հայ Սկաուտ», Բ. տարի թիւ 2, 15 Յունիս 1921, էջ 25:
2. «Story of Near East Relief, 1915-1930: an Interpretation», James L. Barton, New York, Macmillan Company, 1930, էջեր 213 եւ 479:
3. «Հայ Սկաուտ», Բ. տարի թիւ 23 [24], 27 Օգոստոս 1922, էջ 370:
4. «Song of America», George Mardikian, Published by McGraw-Hill, 1956, էջեր 2-129 եւ 312:
5. <https://hyw.wikipedia.org/wiki/Գ-իդուր Ամիրեան>:
6. Near East Relief, March 12, 1921, vol 3, no 10, Constantinople, printed by H. Matteosian, էջ 4:
7. Նոյնը, թիւ 11 Յունիս, 1921, թիւ 23, էջ 1:
8. «Հայ Սկաուտ», Բ. տարի թիւ 23 [24], 27 Օգոստոս 1922, էջ 370:
9. Նոյնը, թիւ 7, 1 Սեպտեմբեր 1921, էջ 112:
10. Նոյնը, թիւ 23 [24], 27 Օգոստոս 1922, էջ 375:
11. Նոյնը, թիւ 11, Գեկտեմբեր 1921, էջ 173:
12. «Near East Relief», february 11, 1920, vol.4 No. 6
13. «Հայ Սկաուտ», Բ. տարի, թիւ 14, 16 Փետրուար 1922, էջ 221:
14. «Պատրաստ», 5 Մարտ 1922, Բ. տարի, թիւ 10, էջ 42:
15. Նոյնը, 12 Ապրիլ 1922, թիւ 12, էջ 51:
16. «Հայ Սկաուտ», Բ. տարի թիւ 23 [24], 27 Օգոստոս 1922, էջ 377:
17. Նոյնը, էջ 371:
18. <https://boystslife.org/wayback/Boys' Life, The Boy Scouts' Magazine, Irving, Texas, Մայիս 1922, էջ 47>:
19. «Հայ Սկաուտ», Բ. տարի թիւ 23 [24], 27 Օգոստոս 1922, էջ 373:
20. «Պատրաստ», Բ. տարի, թիւ 22, 20 Օգոստոս 1922, էջ 90:
21. «Հայ Սկաուտ», Բ. տարի թիւ 23 [24], 27 Օգոստոս 1922:
22. «The Scout», No. 744, August 1922, London

## «ՄԱՐԶԻԿ»ԻՆ ԿԸ ՆՈՒԻՐԵՆ

- «Մարզիկ»ի բացառիկ թիւի՝ 421-ի լոյս ընծայման առիթով.-
- |                                |              |
|--------------------------------|--------------|
| ●Եղբ. Արօ Մոսիկեան             | 100.000 Լ.ո. |
| ●Քոյր Վարդուկ Ֆըլոնզլեան       | 100.000 Լ.ո. |
| ●Մի ոմն                        | 100 \$       |
| ●«Մարզիկ»ի 40-ամեակին առիթով.- |              |
| Արա Մելքոնեան                  | 1000 \$      |

# ՀԱՄԱ-Հ.Մ.Լ.Մ.ԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԱՌՅԱՆՑ Ա.ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ<sup>1</sup> ԱՌԱՋԻՆԸ ՄԻՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Միուրենական գոնացոյցը երկու նոր բուսկանով հարսպացաւ, երբ 8 Մայիս 2021-ին դեղի ունեցաւ Հ.Մ.Լ.Մ.ի պարմուրեան մարզական առցանց Ա. համագումարը. իր գլուխակին մէջ առաջինը, որ յափկացուեցաւ միուրենան մարզական բաժինի ներկայ իրավիճակին եւ ապագայ ծրագիրներուն քննարկեան:


Ծանօթ է, որ համա-Հ.Մ.Լ.Մ.ական սկաուլական խմբապետական եօրը համագումարներ կավարուած են 1982-էն մինչեւ օրս: Սկաուլական խմբապետական առցանց համագումար մըն ալ կավարուեցաւ անցեալ դրայ (դեն ու «Մարզիկ», թի 418-419, էջ 58-63): Սակայն, ցարդ մարզական որեւէ համագումար չէր կավարուած: Մարզական պատասխանագումներու հանդիպումներ կազմակերպուած էին համա-Հ.Մ.Լ.Մ.ական մարզախաղերու նախօրենակին, խաղերու նախապատրասպութեան օրակարգով, սակայն համագումար չէր կավարուած, այդ իսկ պատճառով 8 Մայիսը այսուհետեւ պիտի ըլլայ յիշապակելի բուսկան:

Հ.Մ.Լ.Մ.ական գոնացոյցին երկրորդ նոր բուսկանը պիտի ըլլայ 22 Յուլիսը, միուրենան ուսկիրայ եւ հիմնադիր Շաւարչ Քրիսենանի ծննդեան օրը (22 Յուլիս 1886), որ համագումարին կողմէ միաձայնուրեամբ հոչակուեցաւ «Հայ մարզիկ օր», այսուհետեւ ասէն դրայ արժանի շուրջով նշուելու համար միուրենան շրջաններուն կողմէ, այնպէս ինչպէս Վարդանանցը կը նշուի իրեն «Հայ սկաուլական օր»:

ՀԱՄԱ-Հ.Մ.Լ.Մ.ԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ Ա. ԱՌՅԱՆՑ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

ՕՐՎԱՐԳ  
Բ. Խոս - 15 Մայիս 2021


- Բացնան խօսք
- Հ.Մ.Լ.Մ. նորընկան ստորագրման մասին
- Համա-Հ.Մ.Լ.Մ. ական առցանց նորընկանական ներկայացում - 2021
- Քաղաքացի խոցընկանման - Քննութեամբ
- Հ.Մ.Լ.Մ. «Հրայ» մարզիկանի առաջնորդութեամբ
- Հ.Մ.Լ.Մ. նորընկան խոցնականական
- Կազմակերպութեամբ**
  - Համա-Հ.Մ.Լ.Մ. ական նորընկանական ներկայացում (Տիկնիք)
  - մասնակին և նովումուն ծրագիր
  - Քաղաքացի աշխատավորներ
  - Դաստիարակութեամբ ծրագիր
  - Արևելյան (Հովհաննես մարզիկանական)
  - Մարզիկներու առցունութեամբ և վիզուալի
  - Մարզիկներու առցունութեամբ և վիզուալի
  - Հաստիքաբանութեամբ (Մարզիկանական մեթոդիքի)
- Քննութեամբ - Խոցընկանման - ստորագրման
- Ապահով խոցնականման թեմական և վայենու խօսքի կաթիքներին
- Կազմակերպութեամբ հայոց



աբաթ, 8 Մայիս 2021-ի երես կոյեան ժամը 5-ին ընթացք առաջ համա-Հ.Մ.Լ.Մ.ական մարզական առցանց Ա. համագումարը, նախաձեռնութեամբ Հ.Մ.Լ.Մ.ի Կեդրոնական Վարչութեան եւ կազմակերպութեամբ մարզական յանձնախումբին: Համագումարին իրենց մասնակցութիւնը բերին միութեան 22 շրջաններէն, ինչպէս նաեւ Թեհրանի «Արարատ» եւ «Նայիրի» միութիւններէն ներկայացուցիչներ, կազմակերպիչ յանձնախումբի եւ Հ.Մ.Լ.Մ.ի Կեդրոնական Վարչութեան անդամներ, Գիւղեր, ընդամէնը՝ 94 մասնակիցներ:

## ԲԱՑՈՒՄԸԸ

Համագումարին բացումը կատարուեցաւ Հայաստանի եւ Հ.Մ.Լ.Մ.ի քայլերգներուն ունկնդրութեամբ: Բացման խօսքով, համագումարի կազմակերպիչ յանձնախումբին անողէս եկաւ Հ.Մ.Լ.Մ.ի Կեդրոնական



**Վարչութեան անդամ եղբ. Արմանտ Քի-լիճեան:** Ան ողջունեց ներկաները եւ նկատել տուաւ, որ մարզական այս համագումարը պարտականութիւնը ունի նախապէս շրջաններու կողմէ ամբողջացուած հարցախոյզներու հիմամբ քըն-նարկելու միութեան մարզական կեան-քին ընդհանուր իրավիճակը, դիմագրաւած գլխաւոր գժուարութիւնները եւ ապագայի զարգացման հեռանկարները, յատկապէս համա-Հ.Մ.Լ.Մ.ական 11-րդ մարզախաղերէն տարի մը առաջ:

### **ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՏԵՆԱՊԵՏԻՆ ԽՕՄՔԸ**

**Հ.Մ.Լ.Մ.ի Կեդրոնական Վարչութեան խօսքը արտասահնեց ատենապէտ եղբ.** Վաչէ Նաճարեան: Ան ըստ, որ Հ.Մ.Լ.Մ.ի պատմութեան մէջ իրայատուկ է այս համագումարը, որովհետեւ առաջին անգամն է, որ համա-Հ.Մ.-Լ.Մ.-ական մակարդակի նման հաւաքով մը առիթը կը ստեղծուի մասնագիտա-

կան մօտեցումով քննելու միութեան մարզական թեւը յուզող հարցերն ու դժուարութիւնները: Այս համագումարը նաեւ իրայատուկ է, որովհետեւ ան տեղի կ'ունենայ առցանց, հակառակ քո-րոնա համաճարակին ստեղծած դժուա-

րութիւններուն, ինչ որ իր ժխտական ազդեցութիւնը ունեցած է մարզական կեանքին վրայ, Հ.Մ.Լ.Մ.ի մէջ թէ դուրս:

**Շարունակելով, եղբ. Նաճարեան նշեց, թէ Հ.Մ.Լ.Մ.ի պարագային առ-**





ցանց գործունէութեան մարտահրաւէ-  
րը միայն ֆիզիքական դաստիարակու-  
թեան հետ կապուած չէ, այլ ունի ազ-  
գային եւ միութենական անդրադարձ-  
ներ, որոնց հետեւանքները կրնան կրել  
յանորդող սերունդները, եթէ չկարե-  
նանք լուծումներ գտնել այդ մարտահր-  
րաւէրներուն:

Ապա, համագումարին աշխատանք-  
ներուն յաջողութիւն մաղթելով, եղբ-  
նածարեան նկատել տուաւ, որ համա-  
գումարը պատգամ մը կը փոխանցէ  
Հ.Ա.Հ.Ս.Ի համակիրներուն եւ ամբողջ  
աշխարհին, թէ միութեան գաղափարա-  
բանութիւնը եւ գործունէութիւնը կը  
պատշաճին ամէն տեսակի դժուարու-  
թիւններուն եւ կրնան տեւաբար աշխա-  
տանքի նոր ձեւեր գտնել, որպէսզի  
Հ.Ա.Հ.Ս. շարունակէ ծառայել եւ իր  
ազգային գաղափարները տարածել:

Խօսքին աւարտին, Հ.Ա.Հ.Ս.Ի Կեղ-

իրենց առաւելագոյնը ներկայացուցած  
են եւ կը ներկայացնեն միութեան ճամ-  
բով հայութեան անունը բարձր պահե-  
լու համար:

## Հ.Ա.Հ.Ս.Ի ՄԱՐԶԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՏԵՍԱՆԻՒԹԸ

Կեդրոնական Վարչութեան խօսքին  
յաջորդեց միութեան մարզական կեան-  
քին պատմութիւնը ներկայացնող տե-  
սանիւթը, պատրաստուած՝ Կեդրոնա-  
կան Վարչութեան քարոզչական յանձ-  
նախումբին կողմէ:

Տեսանիւթը ընդհանուր ակնարկով  
մը ծանօթացուց հայ մարզական կեան-  
քին գլխաւոր հանգրուանները՝ նախա-  
եղեունեան օրերէն մինչեւ Հ.Ա.Հ.Ս.Ի  
ծնունդ, Պոլսոյ եւ անկախ Հայաստանի  
մէջ մարզական գործունէութիւն,  
ապա՝ սփիւռքեան օրեր, հասնելով մին-

րոնական Վարչու-  
թեան ատենապետը  
հանդէս եկաւ  
առաջարկով մը՝  
հաստատելու «Հայ  
մարզիկի օր», որ-  
պէսզի Հ.Ա.Հ.Ս.  
այսուհետեւ ամէն  
տարի յատուկ շու-  
բով նշէ մարզա-  
կան իր փառքը  
կերտած սերունդ-  
ները, յաղթանակ-  
ները եւ պատուէ  
անցեալի ուներկա-  
յի փայլուն մար-  
զիկները, որոնք

չեւ մէր օրերու իրագործումներ եւ հա-  
մա-Հ.Ա.Հ.Ս.Ի. ական նախաձեռնութիւն-  
ներ (գիտել հետեւեալ կապով՝  
<https://www.facebook.com/MyHomenetmen/videos/768468460533832>):

## ՎԱՍՏԱԿԱՇԱՏ Հ.Ա.Հ.Ս.ԱԿԱՆՆԵՐՈՒԻ ՈՂՋՈՑՆԻ ԽՕՍՔԵՐՈՒԻ ՓՈԽԱՆՅՑՈՒՄ

Այս առիթով, յատուկ տեսանիւթե-  
րով համագումարի մասնակիցներուն  
իրենց ողջոյնի եւ խրախուսանքի խօսքե-  
րը փոխանցեցին միութեան մարզական  
կեանքին մէջ իրենց յատուկ դրոշմը  
ձգած վաստակաշատ Հ.Ա.Հ.Ս.ական-  
ներ՝ եղբ. Արա Յակոբեան (<https://www.facebook.com/MyHomenetmen/videos/520214158995822>), քոյր Ելլա Թըրն-  
ճուկեան (<https://www.facebook.com/M y H o m e n e t m e n / v i d e o s / -818511245454446>) եւ եղբ. Հրաշ Սիսեռե-  
ան (<https://www.facebook.com/MyHome netmen/videos/506386240493351>):

Այսուհետեւ, վերջ գտաւ համագու-  
մարին պաշտօնական բաժինը, որ ուղ-  
ղակի սփուռեցաւ Հ.Ա.Հ.Ս.Ի դիմա-  
տեարի էջով:

## ՄԱՐԶԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔՆՆԱՐԿՈՒԻՄ

Կարճ դադարէ մը ետք, համագու-  
մարը իր աշխատանքներուն սկսելով,  
երկրորդ նիստով քննարկեց միութեան  
մարզական խումբերու թիւերուն, մար-  
զիկ-մարզիկուհիներու համեմատու-  
թեան, կիրարկուած մարզաձեւերու

# ՄԱՐԶԱԿԱՆ ՅԱԶՈՐԴ ՀԱՌՈՒՄՆԻ ՈՒՂԻՆ ՊԱՏՐԱՍԵԼՈՒ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

(Հ.Մ.Հ.Մ.Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՁՈՒԹԵԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ  
ԵՂԲ. ՎԱԶԻ ՆԱՃԱՐԵԱՆԻ ԽՕՍՔԸ՝ ՄԱՐԶԱԿԱՆ  
Ա. ԱՌՅԱՆՑ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԲԱՑՄԱՆ)

Ողջոյն սիրելի եղբայրներ եւ քոյրեր,  
Քարի եկար համա-Հ.Մ.Հ.Մ.ական մարզական Ա. առ-  
գանց համագումար,  
52 մասնակից, 24 շրջան՝ 22 եւ իրանի 2 քոյր միու-  
թիւններ՝ «Արարատ» եւ «Նայիրի», 19 երկիր,

Այս համագումարին կը մասնակցին Հ.Մ.Հ.Մ.ի աշ-  
խարհատարած կառոյցին մարզական ներկայացուցիչ-  
ները՝ քննարկելու եւ արժուարտելու համար Հ.Մ.Հ.Մ.ի մար-  
զական թեկին ներկայ մտահոգութիւնները, ապագայի  
տեսլականը, յաջորդող հանգրուանի աշխատանքները եւ  
աշխատելակերպը:

Հ.Մ.Հ.Մ.ի պատմութեան մէջ իրայատուկ է այս համա-  
գումարը, որովհետեւ առաջին անգամն է, որ համա-Հ.Մ.-  
Հ.Մ.ական մակարդակի նման հաւարով մը առիթը կը  
ստեղծուի մասնագիտական մօտեցումով քննելու մարզա-  
կան թեւր յուզող հարցերն ու դժուարութիւնները, դէմ դնե-  
լու համար ներկայ հանգրուանի մարտահրաւերներուն:

Դուք առիթը պիտի ունենաք ձեր մտահոգութիւնները  
հասցնելու միութեան բարձրագոյն մարմինին՝ Կեդրոնա-  
կան Վարչութեան եւ ձեր առաջարկները՝ միութեան  
բարձրագոյն ժողովին՝ Պատգամատրական Ժողովին,  
ուր միութեան ուղղմավարական ուղղութիւնը կը ճշդուի  
չորս տարին անգամ մը:

Այս համագումարը իրայատուկ է նաև անոր համար,  
որ ան տեղի կ'ունենայ առցանց, հակառակ քրորնա հա-  
մաճարակի ստեղծած դժուարութիւններուն, ինչ որ իր  
ժխտական ազդեցութիւնը ունեցած է մարզական կեան-  
քին վրայ, Հ.Մ.Հ.Մ.ի մէջ թէ դուրսը:

Քայց Հ.Մ.Հ.Մ.ի պարագային առցանց գործունելու-  
թեան մարտահրաւերը միայն ֆիզիքական դաստիարա-  
կութեան հետ կապուած չէ, այլ՝ ունի ազգային եւ միութե-  
նական անդրադարձներ, որոնց հետեւանքները կրնան  
կրել յաջորդող սերունդները, եթէ չկարենանք լուծումներ  
գտնել այդ մարտահրաւերներուն:

Եքր Հ.Մ.Հ.Մ.ական պատահի մարզիկը ֆիզիքապէս  
չի մասնակցիր իր փորձերուն կամ մարզական հաւաքնե-  
րուն, ան առիթը կը կորսնցնէ նաև Հ.Մ.Հ.Մ.ական եւ ազ-  
գային իր դաստիարակութիւնը զարգացնելու եւ միութե-  
նական կապը ամրապնդելու, բան մը որ ժամանակի ըն-  
թացքին կը կատարուի պատահի տարիքին:

Վատահ, որ նման հարցեր հոս քննելով եւ յարմար լու-  
ծումներ առաջարկելով՝ Հ.Մ.Հ.Մ. պիտի կարենայ յաջորդ  
հանգրուան յաջողապէս թեւակոխել, ինչպէս որ նախորդ  
սերունդները կարողացած էին շրջանցել աւելի դժուար  
մարտահրաւերներ:

Վատահ, որ ձեր դրական մասնակցութեամբ այս հա-  
մագումարը պիտի ունենայ յաջող աւարտ եւ պիտի ճշդէ  
յաջորդ հանգրուանի մարզական ընթացքը:

Այս համագումարը իրաւունքը ունի քննելու նաև շր-  
ջաններու հարցերը եւ առաջարկելու լուծումներ, ինչպէս  
նաև գտնելու ուղմավարական ուղի: Համագումարը  
առիթը պիտի ունենայ քննարկելու միութեան մարզա-  
կան կանոնագիրը եւ բարեփոխութիւններ առաջարկելու,  
ծրագրելու համա-Հ.Մ.Հ.Մ.ական մարզական ձեռնարկ-  
ներ եւ իր լուծումներ տալ մարզական թեւը յուզող հար-  
ցերու:

Այս համագումարը նաև պատգամ մը կը փոխանցէ  
Հ.Մ.Հ.Մ.ի համակիրներուն եւ ամբողջ աշխարհին, թէ մի-  
ութեան գաղափարաբանութիւնը եւ գործունելութիւնը կը  
պատշաճին ամէն տեսակի դժուարութիւններու եւ կրնան  
տեսաբար աշխատանքի նոր ձեւեր գտնել, որպէսզի Հ.Մ.-  
Հ.Մ. շարունակէ ծառայել եւ իր ազգային գաղափարնե-  
րը տարածել:

Իբրեւ մարզական թեւի փորձառու պատասխանա-  
տուններ, դուք առիթը պիտի ունենաք միութեան յաջորդ  
հանգրուանի ուղին պատրաստելու:

Այս համագումարը նաև առաջինը ըլլալով իր տեսա-  
կին մէջ, կ'առաջարկեմ որ հաստատէ «Հայ մարզիկի  
օր»ը, որպէսզի Հ.Մ.Հ.Մ. այսուհետեւ ամէն տարի յատուկ  
շուրջով նշէ մարզական իր փառքը կերտած սերունդները,  
յալբանակները եւ պատուէ անցեալի ու ներկայի փայ-  
լուն մարզիկները, որոնք իրենց առաւելագոյնը ներկա-  
յացնացած են եւ կը ներկայացնեն միութեան ճամբով հայ-  
ութեան անունը բարձր պահելու համար:

Յաջողութիւն կը մարթեմ ձեր աշխատանքներուն եւ  
յյոսով եմ, որ ձեր նուիրումով եւ յարատեւ աշխատան-  
քով արժանի ձեւով մեր պատահի մարզիկներուն կը փո-  
խանցեր միութեան տեսլականը, այնպէս ինչպէս որ  
ստացած էք մեզի նախորդող սերունդներէն:



տեսակներուն, սիրողական մարզական կեանքի զարգացման, համա-Հ.Մ.-Լ.Մ.-ական եւ համահայկական խաղերու վերաբերող նիւթեր:

Նիստին մասնակիցները արտայայտեցին հետեւեալ մտածումներն ու տեսակէտները.-

- Անյապաղ մշակել միութեան մարզական տարիքային տարբեր խմբաւորումներուն յատուկ դաստիարակչական ծրագիրներ:

- Նոր սերունդը առհասարակ մարզանք եւ մարզախաղեր չի սիրեր, որովհետեւ կապուած է բջիջային հեռածայնութերու եւ ելեկտրոնային խաղերու: Առայդ, քննել կարելիութիւնը առցանց խաղերու կազմակերպման:

- Յատուկ աշխատանք տանիլ Հ.Մ.-Լ.Մ.-ի շուրջ հայ ընտանիքներ համախմբելու, որպէսզի կարելի ըլլայ անոնց զաւակները ուղղել միութեան մարզական խումբերու անդամակցութեան:

- Խրախուսել մարզական ողիքի ցուցաբերումը մարզական մրցաշարքերու ընթացքին, որպէսզի մրցումներու մասնակցութիւնը չդառնայ լոկ նպատակ, այլ միջոց՝ հայ երիտասարդութեան համախմբման եւ հայեցի առողջ մթնոլորտի մէջ կազմաւորման:

- Թափ տալ աշխարհի տարածքին գործող Հ.Մ.-Լ.Մ.-ի մարզական ակադեմիաներուն, ուր պիտի պատրաս-

տըւին վաղուան մեր փայլուն մարզիկ-մարզիկուհիները:

- Աւելի յաճախակի կերպով կազմակերպել մարզական սեմինարներ եւ մարզիչներու յատուկ վարժողական ծրագիրներ:

- Սերտել կարելիութիւնը նոր մարզախաղերու որդեգրման եւ կիրարկման՝ առաւելագոյն թիւով երիտասարդութեան համախմբման համար:

- Կարականապէս մէրժել արհեստավարժութեան որդեգրումը միութեան մէջ:

- Հ.Մ.-Լ.Մ. մարզական ակումբ չէ, միութիւն է, մարզիկներ պարտին իրենց գործօն մասնակցութիւնը բերել միութեանական կեանքին եւ առօրեային:

- Համա-Հ.Մ.-Լ.Մ.-ական մարզախաղերուն կարելիութիւն ստեղծել, որպէսզի փոքրաթիւ շրջաններ ի հարկին խաղերուն մասնակցին միացեալ (երկու շրջան միասնաբար) խումբերով:

Այսպէս, երկու ժամուան քննարկումներէ ետք, համագումարին առաջին օրուան աշխատանքները վերջ գտան երեկոյեան ժամը 8-ին:

## ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ԵՐԿՐՈՐԴ

### ՕՐՈՒԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Շաբաթ մը ետք, 15 Մայիսի երեկոյ-եան ժամը 5-ին, առցանց համագումարը իր աշխատանքները շարունակեց օրակարգի մնացեալ կէտերով:

Նիստին սկիզբը, Հ.Մ.-Լ.Մ.-ի Կեդրոնական Վարչութեան անդամ եղը. Արմանտօ Թորգոմեան համագումարի մասնակիցներէն խնդրեց վայրկեան մը լրութեամբ յարգել յիշատակը Հ.Մ.-Լ.Մ.-էն յաւէտ բաժնուած բոլոր քոյրերուն եւ եղբայրներուն: Ան յատկապէս ոգեկոյէց Հ.Մ.-Լ.Մ.-ի Կեդրոնական Վարչութեան նախկին ատենապետ եղը. Գառնիկ Մկրտիչեանի, Արցախեան վերջին պատերազմին նահատակուած եղ-ըայրներու եւ քորոնայի համաձարակին զոհ գացած Հ.Մ.-Լ.Մ.-ականներու յիշատակը:

Այնուհետեւ, եղը. Թորգոմեան հանդէս եկաւ միութեան մարզական առաքելութիւնը ներկայացնող ելոյթով մը, հարց տալով, թէ ի՞նչ ըսել է Հ.Մ.-Լ.Մ.-ական ըլլալ: Ան ըսաւ, որ Հ.Մ.-Լ.Մ.-ի համար մարզախաղերը միջոց են եւ ոչ՝ նպատակ, որովհետեւ Հ.Մ.-Լ.Մ. սովորական մար-





զական ակումբ մը չէ, ուր մարզիկներ յաճախեն, մըցումներ կատարեն, յաղթեն ու պարտուին, «Հ.Մ.Լ.Մ. Հայապահնման աշխատանքին լծուած եւ մեր ընդհանրական նպատակներուն իրականացման ծառայող մարմնակրթական միութիւն մըն է, իր իւրայատուկ նկարագիրով, գործելաձեւով եւ ոգիով», շեշտեց ան:

Շարունակելով, եղբ. Թորգոմեան նկատել տուաւ, որ Հ.Մ.Լ.Մ.ական ըլլալը հպարտութիւն է, պատկանելիութեան զգացում եւ ազգային ինքնութիւն է: Հ.Մ.Լ.Մ.ական մարզիկը իր դաստիարակութեամբ, վարք ու բարքով եւ կենցաղով տարբեր է այլ մարզիկներէ, որովհետեւ Հ.Մ.Լ.Մ.ը տարբեր է այլ միութիւններէ: Ան ազգային մեր նպատակներուն կենսագործման նույրուած միութիւն է, որ ունի աւելի քան 100 տարուան աւանդութիւններ, արժէքներ եւ սկզբունքներ:

## ԱՌՅԱՆՑ ՄԱՐԶԱԽԱՂԵՐՈՒ ԾԱՆՈԹԱՑՈՒՄ

Իբրեւ հիմնական նորութիւն, մարզական յանձնախումբի անդամ եղբ. Սեւակ Կարապետեան (Արեւմտեան Մ. Նահանգներ) համագումարի մասնակիցներուն ծանօթացուց այս աշնան տեղի ունենալիք Հ.Մ.Լ.Մ.ի առցանց մարզախաղերը, որոնք պիտի կատարուին տարիքային հինգ խըմբաւորումներով եւ հինգ մարզա-

խաղերով:- պասքեթպոլ, ֆութպոլ, լող, աթլեթիզմ եւ ճատրակ:

Եղբ. Սեւակի ծանօթացման առ իլլացում, մարզական յանձնախումբի այլ անդամներ՝ քոյր Մարիա Գէորգեան-էմմիեան (Լիբանան), եղբայրներ Ռազմիկ Նալպանտեան (Հարաւային Ամերիկա) եւ Արամ Սիսեռեան (Ֆրանսա) ներկայացուցին առցանց խաղերու կազմակերպման թեքնիք մանրամասնութիւնները:

### ՀԱՄԱ-Հ.Մ.Լ.Մ.ԱԿԱՆ ՄԱՐԶԱԽԱՂԵՐՈՒ ԾԱՆՈԹԱՑՈՒՄ

Ցաջորդեց Համա-Հ.Մ.Լ.Մ.ական մարզախաղերու ծանօթացման օրակարգը, ուր հանդէս եկան Հայաստանէնքն քոյր Սանտրա Վարդանեան, եղբ. Մհեր Պոյածեան եւ մարզական յանձնախումբի անդամներ: Անոնք նախ պարզեցին Համա-Հ.Մ.Լ.Մ.ական մարզա-

խաղերու կանոնագիրը, ապա խօսեցան յարաջիկայ տարի նախատեսուած 11-րդ մարզախաղերու նախապատրաստական աշխատանքներուն, դաստիարակչական (ազգային, կրօնական, պատմական) եւ բարեսիրական ծրագիրներուն մասին:

Այս օրակարգով ցուցադրուեցաւ Համա-Հ.Մ.Լ.Մ.ական մարզախաղերու 40 տարիները ծանօթացնող տեսանիւթը, պատրաստուած՝ Հ.Մ.Լ.Մ.ի Կեղունական Վարչութեան քարոզչական յանձնախումբին կողմէ (ղիտել հետեւեալ կապով՝ <https://www.facebook.com/MyHomenetmen/videos/137251795100829>):

### «ՀՐԱՇՔ» ՄԱՐԶԱԽԱՂԵՐՈՒ ԾԱՆՈԹԱՑՈՒՄ

Օրակարգի այլ կէտ հանդիսացան 2017-ին Արեւմտեան Մ. Նահանգներու մէջ սկսած «Հրաշք» մարզախաղերը, որոնք կը կազմակերպուին յատուկ ինամքի կարօտ մանուկներու համար:

Մարզախաղերու մասին ցուցադրուեցաւ տեսանիւթ մը, որուն լրյուին տակ քննարկուեցաւ Համա-Հ.Մ.Լ.Մ.ական յառաջիկայ մարզախաղերուն առընթեր, նման մարզախաղեր 2022-ի ամրան Հայաստանի մէջ կազմակերպելու կարելիութիւնը (ղիտել հետեւեալ կապով՝



## ԱՆԴՐԱՄԱՐՁ



<https://www.facebook.com/-MyHomenetmen/videos/336247921256193>:

### ԱՅՍՈՒՀԵՏԵՒ 22 ՑՈՒԼԻՄԸ

### «ՀԱՅ ՄԱՐԶԻԿԻ ՕՐ»

Առաջարկներու բաժինով, Հ.Մ.-Հ.Մ.ի Կեդրոնական Վարչութեան մարզական քառանդամ մարմինի անդամները. Տիրան Վահրատեան ներկայացուց

22 Յուլիսը՝ միութեան ուահվիրայ եւ հիմնադիր Շաւարչ Քրիսեանի ծննդեան օրը «Հայ մարզիկի օր» հոչակելու առաջարկը, որպէսզի այսուհետեւ ամէն տարի այդ թուականին Հ.Մ.Լ.Մ.ի մեծ ընտանիքը լիչէ եւ պատուէ անցեալի ու ներկայի իր բոլոր մարզիկ-մարզիկուհները, որոնք պատուաբեր յաջողութիւններով միութեան ճամբով հայութեան անոնը բարձր կը պահեն ամէնուր: Առաջարկը ընդունուեցաւ միաձայնութեամբ եւ իր արժանի տեղը գտաւ միութենական տօնակատարութիւններու տօնացոյցին մէջ:

Յայտնենք, որ որոշումի որդեգրուման լոյսին տակ, Հ.Մ.Լ.Մ.ի Կեդրոնական Վարչութիւնը յաջորդող օրերուն մշակեց

«Հայ մարզիկի օր»ուան ոգեկոչման ծրագիր մը եւ անոր գործադրութիւնը վստահեցաւ շրջաններու պատասխանատու մարմիններուն (Ուղեցոյցը տեսնել առանձին, էջ 41):



### ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԽՕՍՔԻ

Համագումարի աւարտին, Հ.Մ.-Հ.Մ.ի Կեդրոնական Վարչութեան ատենապետ եղբ. Վաչէ Նաճարեան փակման խօսքով շնորհակալութիւն յայտնեց մասնակից բոլոր շրջաններուն, ներկայացուցիչներուն, համագումարը իրականացուցած մարզական, քարոզչական, թեքնիք յանձնախումբերուն եւ շեշտեց, որ միութեան պատութեան մարզական առաջին համագումարը մեկնակէտը կը հանդիսանայ Հ.Մ.Լ.Մ.ի մարզական աշխատանքներու վերակազմակերպման, մարզիկներու եւ մարզիչներու յատուկ դաստիարակչական ծրագիրներու մշակման, ինչպէս նաև համա-Հ.Մ.Լ.Մ.ական մարզախաղերու յաւելեալ գարգացման:

Աւարտին, համա-Հ.Մ.Լ.Մ.ական մարզական առցանց Ա. համագումարը վերջ գտաւ «Յառաջնահատակ» քայլերգի խմբերգումով:



# «ՀԱՅ ՄԱՐԶԻԿԻ ՕՐ»Ը



**8** և 15 Մայիս 2021-ին գումարուած մարզական սոցական Ա. համագումարը 22 Յուլիսը հոչակեց «Հայ մարզիկի օր», առ այդ Հ.Մ.Ռ.Մ.ի շրջաններու ուշադրութեամ կը յանձնուին հետևեալմերը:

ա) Այսուհետեւ 22 Յուլիսը միուրենական մեր օրացոյցներուն եւ գարեւկան ծրագիրներուն մէջ նկապի ունենալ իրեն «Հայ մարզիկի օր», այնպէս ինչպէս Վարդանանցը նկապի ունինը իրեն «Հայ սկաուբի օր»:

բ) 22 Յուլիսին, կամ անոր նախորդող եւ յաջորդող օրերուն, հրապարակային հանդիսուրիւններով եւ քառոզական նախաձեռնուրիւններով պատշաճ կերպով նշել «Հայ մարզիկի օր»ը, այս առքի լուսաբակի դրական առնելով շրջանին վերջին գարիներու մարզական յաջողուրիւնները, փայլուն արդինքներ արժանազրած խումբերը, մարզիկներն ու մարզիկուիկները:

զ) «Հայ մարզիկի օր»ուան առիրով զնահագուել եւ պարուել վասպակաշապի Հ.Մ.Ռ.Մ.ական եղայրներ եւ բոյրեր, որոնք իրեն մարզիկ, մարզիչ, իրաւարար կամ մարզական պատասխանապու կարեւոր գեր ունեցած են իրենց շրջանի եւ երկրի մարզական կեանքի զարգացման մէջ:

դ) Գնահապել եւ պարուել անցնող գարեւշրջանին «Մարզական լաւագոյն ողին ցուցաբերած», «Մարզական կեանքի լաւագոյն յառաջդիմուրիւնը արժանագրած» եւ «Մարզական առաւելագոյն մրցանակները շահած» մարզիկները, խումբերը եւ մասնաճիղերը:

ե) Հրապարակային հանդիսուրիւնու առընթեր, «Հայ մարզիկի օր»ուան առիրով կազմակերպել շրջանի մարզիկներու, մարզիչներու, իրաւարարներու եւ մարզական պատասխանապուներու ներքին սեմինարներ եւ հանդիպում-զրոյցներ, որը արժարժուին Հ.Մ.Ռ.Մ.ի մարզական

արժեքները եւ զանոնք պահպանելու եւ հարստացնելու մերօրեայ միջոցները:

զ) «Հայ մարզիկի օր»ուան առիրով կազմակերպել մեզմանը յաւելու մարզիկներուն յիշապակին յուշ-երեկոներ եւ կամ մարզական մրցաշարքեր, այս առքի յագուկ յիշապակուրեան արժանացնելով միուրենան հիմնադիր, հայ մարզական առաջին քերքի սպեկուլիչ Շաւարշ Քրիստինը, որուն ծննդեան թուականն է 22 Յուլիսը: Քրիստին ծննդ է 1886-ին եւ 2021-ը կը զուգադիպի ծննդեան 135-ամեակին:

է) «Հայ մարզիկի օր»ուան առիրով կազմակերպել ընկերուային երեկոներ եւ ճաշկերոյթ-պարահանդէսներ, որունց հասոյրը յագլացման շրջանի մարզական իսումբերու կարիքներուն:

թ) «Հայ մարզիկի օր»ը յագուկ կերպով նշել մեր կրտսեր մարզիկներուն համապ, փոքր գարիքէն ամոնց փոխանցնելով օրուան կարեւուրիւնը եւ Հ.Մ.Ռ.Մ.ական մարզիկի գամանաբանեային նշանակուրիւնը: Այս աշխարհանքին հրամիրել վերերան մարզիկ-մարզիկուիկները, որոնք կրնան այցելել կրտսերներու խումբեր եւ իրենց փորձառուրիւններն ու յուշերը փոխանցել անոնց:

Բնականարար, վերոյիշեալ նախաձեռնուրիւններէն անկախ, շրջաններ կրնան դիմել նաեւ այլ նախաճեռնուրիւններու, որոնք «Հայ մարզիկի օր»ը աւելիով կ'արժեւուրեն եւ գարուէ գարի զայն կը վերածեն մարզական շրջանակներու կողմէ սպասած եւ զնահապուած լուսնի:



Հ.Մ.Ռ.Մ.Ի  
ԿԵՊՈՒԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

**Կ**եանքը կը շարունակուի: Պիպի շարունակուի, որ քան ալ դժուարութիւններ խոչընդուր հանդիսանան միութենական բնականոն գործունեութիւն ունենալու, բռվ-բռվի գալու, Հ.Ս.Ը.Մ.Ռ. և ի հայութեամբ ապրելու:

Ի վերջոյ, ամէն դժուարութիւն ունի իր լուծումը, ամէն խոչընդուր՝ յաղթահարման իր չեւը: Առցանց գործունեութիւնը չեւունի միջոցներէն մէկն է, որ կը լուծէ ժամանակի հարցեր, կը մօվեցնէ հեռաւորութիւններ եւ ելեկպրոնային կապով աշխարհը կը կապէ իրարու:

Բակ երէ աշխարհը կ'օգտուի այդ դիրութենէն, ինչո՞ւ Հ.Ս.Ը.Մ.Ռ չօգտուի անկէ: Եւ ահա, ափենապետներու առցանց հանդիպուններէն (Ապրիլ 2020), համա-Հ.Ս.Ը.Մ.Ռ. ական սկանուլական խճապետական համագունամարէն (Յուլիս 2020), համա-Հ.Ս.Ը.Մ.Ռ. ական մարզական առցանց Ա. համագունամարէն (Մայիս 2021) եւ սկանուլական «Արարադեան» կարգի առցանց դասրներացրի մէկնարկէն եւր (Մայիս 2021), 26 եւ 27 Յունիս 2021-ին գեղի ունեցաւ համա-Հ.Ս.Ը.Մ.Ռ. ական Ա. առցանց բանակումը Pan Homenetmen Online Jamboree-ն (PHOJ):

Իր գեւակին մէջ եզակի եւ իրայապուկ այս բանակումին մասնակցեցան միութեան 25 շրջաններէ եւ Թեհրանի Հայ Մշակութային «Արարադ» կազմակերպութենէն աւելի քան 1000 սկանուլական (13 դարեւնականէն վեր), որոնք համելին օգտակարին միացուցած 24 անոնքանայի ժամեւր անցուցին իրենց կողքին չեղող. բայց իրենց հետ եղող սկանութերու, հիմերու, զրուցավարներու եւ մասնագէտ դասրիակներու հետ:



## ՀԱՄԱ-Հ.Ս.Ը.Մ.Ռ. Ա. ԱՌՅԱՆՑ ԲԱՆԱԿՈՒՄԸ ԱՐԴԻԱԿԱՆ ԵՒ ՆՈՐԱՐԱՐ ԱՃԽԱՏԱՄՆՔԻ ՆՈՐ ՃԻԳ ՄԸ

### ԱՌՅԱՆՑ ԲԱՆԱԿՈՒՄԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՈՒԹԻՒՆՆԵՐԸ

«Միասնութիւն՝ կայուն ապագայի մը համար» բնաբանով համա-Հ.Ս.-Ը.Մ.Ռ. ական Ա. առցանց բանակումին նախապատրաստական աշխատանքները ընթացք առին ամիսներ առաջ, ընկերային ցանցերու վրայ ծաւալած տեղեկատուական-քարոզչական լայն արշաւով: Այս նպատակին համար պատրաստուեցան բազմալեզու տեսանիւթեր, որոնք կը բացատրէին, թէ ի՞նչ է առցանց բանակումը, ի՞նչպէս կարելի է մասնակցիլ անհատաբար եւ ինչո՞վ կարելի է մասնակցիլ հաւաքաբար, չըջան առ շրջան:

Միաժամանակ, դիմատետրի եւ ինս-

թակրամի էջերով ներկայացւեցան բանակումին ներկայ գտնուող զրուցավարները եւ հիւր մասնագէտները, որոնց հետ սկանուաներ պիտի անցընէին իրենց ժամանակին կարեւոր մէկ մասը:

Այս առիթով, իւրաքանչյիւր մասնակից ստացաւ գաղտնաբառը, որպէսզի բանակումի 24 ժամերուն կարենայ մուտք գործել այս նպատակին համար ստեղծուած ելեկտրոնային հարթակը՝ phoj.homenetmen.org: Շըջանները, իրենց կարգին, պարտաւորուեցան պատրաստել իրենց երկիրները ծանօթացնող տեսերիզներ, նաեւ խարուկահանդէսի յայտագիր մը՝ բանակումի



առցանց պատկերասփիւոի կայանէն սփոռուելու համար: Կազմակերպիչներու առաջարկով, չնորհալի սկանուաներ պատրաստեցին իրենց ձիրքերը (երդ, պար, նուագ, ասմունք, մարզանք, խոհարարական կարողութիւններ) ներկայացնող տեսանիւթեր, դարձեալ պատկերասփիւոի կայանէն ցուցադրուելու համար:



## ԱՌՅԱՆՑ ԲԱՆԱԿՈՒՄԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸԼ

Առցանց բանակումին պաշտօնական բացումը տեղի ունեցաւ Շաբաթ, 26 Յունիսի երեկոյեան ժամը 5-ին (Պէջութի ժամանակացոյցով): Բանակումը ներկայացուցին եւ մասնակիցները ողջունեցին կազմակերպիչ յանձնախումբի անդամ քոյրեր Ալիք Տէր Պետրոսեան-Մելքոնեան (Լիբանան) եւ Սարին Քէօսէեան (Գանատա): Ապա, կարճ տեսանիւթերով հնչեցին Հայաստանի եւ Հ.Մ.Լ.Մ.ի քայլերգները:

Այնուհետև, Հ.Մ.Լ.Մ.ի Կեդրոնական Վարչութեան անունով, առցանց բանակումի մասնակիցներուն իր պատգամը ուղղեց ատենապետ եղբ. Վաչէ Նամարեան:

Կեդրոնական Վարչութեան ատենապետը իր խօսքին մէջ նշեց, որ աշխարհի դժուարին պայմաններուն մէջ կազմակերպուած առցանց այս բանակումը կ'արտացոլացնէ Հ.Մ.Լ.Մ.ական սկաուտին կամքը եւ դաստիարակութիւնը: Ան ցոյց կու

տայ նաեւ, թէ ի՞նչպէս կը պատրաստը ւին վաղուան ղեկավարները:

Շարունակելով, եղբ. Նամարեան հաստատեց. «Ընդհանրապէս այսքան թիւով սկաուտներ առիթը կ'ունենան հաւաքուելու չորս տարին անդամ մը՝ համա-Հ.Մ.Լ.Մ.ական բանակումներուն, բայց քորոնայի ստեղծած կաշկանդումներուն պատճառով, որոշուեցաւ առցանց ստեղծել այս պատեհութիւնը, յուսալով որ 2023-ին Փիզիքապէս կարելի կ'ըլլայ յաջողցնել Փիզիքական բանակումը»:

Ապա, եղբ. Նամարեան աւելցուց. «Ցուսամ այս աշխատանքը ձեզի նոր եռանդ եւ ոգի կը փոխանցէ Հ.Մ.Լ.Մ.ական աշխատանքներու միջոցով


ծառայելու մեր ազգին ու հայրենիքին: Ցուսամ նաեւ հոս ձեռք ձգած ձեր փորձառութիւնը կը տարածէք ձեր շրջանէն ներս եւ աղ ու հացի նման կը բաժնեկցիք ձեր քոյրերուն եւ եղբայրներուն հետ»:

Սկաուտութեան դերին եւ առաքելութեան մասին խօսելով, եղբ. Նամարեան ըստաւ. «Հ.Մ.Լ.Մ.ի սկաուտութիւնը, ինչպէս միշտ, կը շարունակէ մղիչ ուժը եւ տիպար օրինակը ըլլալ այս միութեան, եւ ես կը հաւատամ, որ դուք առիթը պիտի ունենաք դուք ձեզի զարգացնելու աստիճան մը եւս եւ աւելի գործօն անդամ դառնաք ազգային-հաւաքական մեր կեանքին մէջ»:

Աւարտին, եղբ. Նամարեան շնորհակալութիւն յայտնեց առցանց բանակու-



# ԱՆԴՐԱՄԱՐԶ



մի կազմակերպիչ մարմնին, շրջաններու մէջ գործող սկառտական, վարչական եւ խմբապետական կազմերուն, որոնք ամէն ճիզ ի գործ դրին այս աշխատանքը յիշատակելի դարձնելու համար:


Եղբ. Նաճարեանի պատգամէն ետք, առցանց բանակումին աշխատանքները ընթացք առին մեծ խանդավարութեամբ:

## ԱՌՅԱՆՑ ԲԱՆԱԿԱՎԱՅՐԸ ԵՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՂԱՆԱԿԸ

Առցանց բանակումին բոլոր աշխատանքները կատարուեցան phoj.homenetmen.org ելեկտրոնային բանակավայրին մէջ, ուր գաղտնաբառով մուտք գործող սկառտաներ իրենց դիմաց կը գտնէին եօթը ենթաբաժիններ.- «Սկա-

ռոտական խաղեր», «Առողջապահութիւն», «Ղեկավարութիւն», «Կայուն զարգացման նպատակներ», «Հայաստանի շրջապայռ», «Զրոյց» եւ «Հայկան խոհանոց» անուններով։ Որեւէ ենթաբաժին այցելելով սկառտաներ կը տեսնէին տուեալ մասնագէտին կամ մասնագէտներուն հետ «հանդիպումի» ժամեր։ Կը բաւէր, որ անոնք հաստատէին որեւէ ժամ եւ այդ ժամէն 10 վայրկեան առաջ անոնք ենամակով կը ստանային որոշ կապ՝ «ներկայ գտնուելու» իրենց ճշդած հանդիպումին։ Երկիրներու ժամերու տարբերութիւնները նկատի ունենալով, կարգ մը մասնագէտներ «բանակող» սկառտաներու հետ կը հանդիպէին քանի մը անդամ, տարբեր ժամերու տարբեր երկիրներու սկառտաներու լսելի դառնալու համար։

Այս բոլոր աշխատանքը կը ղեկավարէիր եւ կը համակարգուէր Հ.Մ.Լ.Մ.ի կեղրոնական Վարչութեան Պ-ի յանձնախումբին կողմէ, որ ամիսներու տըք-

Նաջան աշխատանքէ ետք յաջողութեամբ գլուխի կը հանէր այս հսկայ գործը, տարբեր ժամերու, երբեմն նոյն ժամուն քանի մը ենթաբաժինի գործունչութիւնը: Յատուկ խմբակ մը 24 ժամ պատրաստ էր ընդառաջելու թեքնիք դժուարութիւններ ունեցողներու դիմումներուն, անմիջապէս հարցերու լուծելու եւ 1000-է աւելի սկառուտներու «բանակավայր» ելքն ու մուտքը դիւրացնելու համար:

## ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐՈՒ ՀԻՒՐ ՄԱՍՆԱԳԻՏՆԵՐՈԼ

Առցանց բանակումին եօթը ենթաստիճնները վարեցին հետեւեալ մասնագէտները՝ իրենց համապատասխան նիւթերով:-

- Հայաստանի շրջապտոյութիւն- Հանրածանօթ հաղորդավար Գեւ Օրգեան (Անգլիա):


- Հայկական Խոհանոց- Ճաշարանաէր խոհարար Ալին Գամաքեան (Լիքանան):

- Առողջապահութիւն- «30 վայրկեան մարզանք» Նայիրի Սիսեռեանի հետ (Ֆրանսա), եռկա՝ Արմէն Մէնէճեանի հետ (Արեւմտեան Մ. Նահանգներ):


- Կայուն զարգացման նպատակներ- «Մանօթանալ կայուն զարգացման նպատակներուն»՝ Թալին Մարգարեան (Արեւելեան Մ. Նահանգներ), «Կայուն

- զարգացման նպատակները սկառութեան մէջ»՝ Նարեկ Հաննէճեան (Հայաստան), «Կայուն զարգացման նպատակներ»՝ Գէորգ Յակոբէճեան (Վիեննա):

- Սկառութական խաղեր- Charades, Drawasaurus, GeoGuessr, Kahoot, Ասուանք՝ ակումբը, Ի՞նչ է երգը, Scavenger Hunt:



# ԱՆԴՐԱՄԱՐԶ



● Հեկավարութիւն- «Հաղորդակցութեան հմտութիւններ», «Զգացական բանականութիւն» եւ «Հեկավարութեան զարգացում»՝ Յակով էմբազեան (Քոռէյթ), «Գեւ Օրգեանի յաջողութեան բանալին»,՝ Գեւ Օրգեան (Անգլիա):

● Զրոյց- «Հայկական հարց»՝ իրաւան Սեւակ Թորոսեան (Ֆրանսա), «Սփիտութիւն մարտահրաւաէրները» եւ Հնարաւարութիւնները»՝ թատերագիր, դերասան Վահէ Պէրպէքեան (Արեւմտեան Մ. Նահանգներ):

## Հ.Մ.Լ.Մ. TV-Ն

Եօթը ենթաքաժիններու առընթեր, համա-Հ.Մ.Լ.Մ.ական Ա. առցանց բանակումը ունեցաւ իրեն յատուկ պատկերասփիւռի կայանը՝ Հ.Մ.Լ.Մ. TV-ն, որ երկուքական անգամ ներկայացուց շրջաններու եւ մասնակիցներու պատրաստած տեսանիւթերը (շրջաններու ծանօթացում, խարուկահանդէսներ, սկառուտներու ձիրքեր եւ այլն): Իրաքանչիւր անգամուն նկատի առնուեցաւ

աշխարհագրական տարածքի մը յարմար ժամ (Միջին Արեւելք-Եւրոպա միասին, Արեւմտեան, Արեւելեան եւ Հարաւային Ամերիկաներ առանձին):

Հ.Մ.Լ.Մ. TV-ն ունեցաւ իր հիւրերը՝ Աւստրալիոյ Նիւ Սաութ Ուէլլիզ նահանգի վարչապետ Կլատիս Պէրէճիքլեանը, Փիլմարտադրիչ Սեւ Օհանեանը (Արեւմտեան Մ. Նահանգներ), մանկաբոյժ տոռքթ. Ալին Պաղտասարեանը (Արեւելեան Մ. Նահանգներ), Գեղարդ Ծ. Վրդ. Քիսապէքեանը (Գանատա) եւ «Միասին» ոչ-կառավարական կազմակերպութեան հիմնադիր Մարիս Սարգսիսեանը (Հայաստան):

## ԱՌՅԱՆՑ ԲԱՆԱԿՈՒՄԻՄԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱԿՈՒՄԸ

24 ժամուան անընդմէջ գործունէութենէ ետք, համա-Հ.Մ.Լ.Մ.ական Ա. առցանց բանակումը աւարտին հասաւ Կիրակի, 27 Յունիսի երեկոյնան ժամը 5-ին: Փակման ներկայ գտնուեցան բանակումին մասնակից սկառուտները, որոնց

շնորհակալութեան եւ գնահատանքի խօսք արտասանեց Հ.Մ.Լ.Մ.ի Կեդրոնական Վարչութեան անդամ եղբ. Ֆէտիխամակ Գազանճեան: Եղբ. Գազանճեան դրուատեց առցանց բանակումին յաջողութեան համար աշխատած չորս յանձնախումբերու (Ելեկտրոնային հարթակի ձեւաւորումներու՝ տիզայնի, ընկերային ցանցերու, թեքնիք աշխատանքներու, հարցազրոյցներու կազմակերպման) 37 կամաւորները:

Եղբ. Գազանճեան յատուկ շնորհակալութիւն յայտնեց նաեւ բանակումին յաջողութեան իրենց ներդրումը բերած հիւրերուն եւ մասնագէտներուն, որոնք 24 ժամ շարունակ կարողացան Հայ Դատը, հայ մշակոյթը, Հայաստան աշխարհը եւ Հ.Մ.Լ.Մ.ական արժէքները ծանօթացնել սկառուտներուն:

Առցանց բանակումը վերջ գտաւ երկու տարի ետք՝ 2023-ին, Բիւրականի մէջ իրարու հանդիպելու եւ համա-Հ.Մ.Լ.Մ.ական 12-րդ բանակումը իրականացնելու յոյսով եւ սպասումով:



## ՆՈՐ ԵՌԱՎԱԴ ԵՒ ՈԳՔ՝ Հ.Մ.Ը.Մ.ԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒ ՄԻՋՈՑՈՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՄԵՐ ԱԶԳԻՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

**(Հ.Մ.Ը.Մ.Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ԵՂԲ. ՎԱԶՔ ՆԱՃԱՐԵԱՆԻ  
ՊԱՏԳԱՄԸ՝ ՀԱՄԱ-Հ.Մ.Ը.Մ.ԱԿԱՆ Ա. ԱՌՅԱՆՑ ԲԱՆԱԿՈՒՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՈՒՆ)**

Ողջոյն բոլոր սկաուտներուն եւ խմբապետներուն, որոնք կը մասնակցին համա-Հ.Մ.Ը.Մ.ական այս առաջին առցանց բանակումին՝ Հ.Մ.Ը.Մ.Ի ՀՕՏԻ-ին:

Առցանց այս բանակումին կը մասնակցին 25 շրջաններէ հազար հոգիէ առելի սկաուտներ, որոնք ներկայ դժուարութիւնները շրջանցելով, մաս կը կազմեն յաջորդող երկու օրերու սկաուտական այն մեծ հարսանիքին, որուն ամէն սկաուտ կը սպասէ անհամբեր:

Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան անունով յատկապէս կը շնորհաւորեմ ձեր մասնակցութիւնը եւ ճիզը, որ կը դնէք՝ մասնակցելու այս աշխատանքին, հակառակ քորոնայի ստեղծած դժուար պայմաններուն, անձնական ըլլան կամ կապուած ձեր շրջաններու ծանր վիճակին:

Այս մէկը կ'արտացոլացնէ Հ.Մ.Ը.Մ.ական սկաուտին կամքը եւ դաստիարակութիւնը: Ան ցոյց կու տայ նաեւ, թէ ի՞նչպէս կը պատրաստուին վաղուան դեկավարները:

Ընդհանրապէս այսրան մեծ թիւով սկաուտներ առիթը կ'ունենան հաւաքուելու չորս տարին անգամ մը՝ համա-Հ.Մ.Ը.Մ.ական բանակումներուն, բայց քորոնայի ստեղծած կաշկանդումներուն պատճառով, որոշուեցաւ առցանց ստեղծել այս պատեհութիւնը, յուսալով որ 2023-ին ֆիզիքապէս կարելի կ'ըլլայ յաջողցնել ֆիզիքական բանակումը:

Անգամ մը եւս կը շնորհաւորեմ ձեր մասնակցութիւնը, յուսալով որ սկաուտական ձեր կեանքը նոր բափ կը

ստանայ, նոր բարեկամութիւններ կը ստեղծէք ու նոր գիտելիքներու կը տիրապետէք:

Յուսամ այս աշխատանքը ձեզի նոր եռանդ ու ոգի կը փոխանցէլ Հ.Մ.Ը.Մ.ական աշխատանքներու միջոցով ծառայելու մեր ազգին ու հայրենիքին: Յուսամ նաև հոս ձեռք ձգած ձեր փորձառութիւնը կը տարածէք ձեր շրջանէն ներս, եւ աղ ու հացի նման կը բաժնեկցիք ձեր քոյրերուն եւ եղբայրներուն իւս:

Հ.Մ.Ը.Մ.Ի սկաուտութիւնը, ինչպէս միշտ, կը շարունակէ մղիչ ուժը եւ տիպար օրինակը ըլլալ այս միութեան, եւ ես կը հաւատամ, որ դուք առիթը պիտի ունենաք դուք ձեզի զարգացնելու աստիճան մը եւս եւ առելի գործօն անդամ դառնաք ազգային-հաւաքական մեր կեանքին մէջ:

Յատուկ շնորհակալութիւններ կազմակերպիչ մարմնին, շրջաններու մէջ գործող սկաուտական, վարչական եւ խմբապետական մեր կազմերուն, որոնք ամէն ծիգ ի գործ դրին այս բանակումը յիշատակելի դարձնելու համար:

Կը մաղթեմ, որ ձեր աշխատանքը նոյն բափով շարունակէք այս ձեռնարկէն ալ անդին, յուսալով որ մօտ ատենէն առիթը կ'ունենանք ֆիզիքապէս ըլլալու իրարու հետ, բազմահարիւր սկաուտ մասնակցներով բանակում յաջողցնելու հայրենիքի մէջ:

Մինչեւ այն ատեն, յաջողութիւն ձեր աշխատանքներուն:



# ՍԿԱՈՒՏՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ԿԻՒՄՐԻՈՒՄ



## Սեղա Ոսկանեան Կիւմրի

**2** 021 թ.-ի Մարտի 14-ին, Կիւմրիում՝ Վահան Զերազի արձանի մօտ, տեղի ունեցաւ Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի Երեւանի եւ Կիւմրու «Վահան Զերազ» մասնաճիւղերի սկաուտների երդման արարողութիւնը: Վայրը պատահական չէր բնարուած, այն խորհրդանշական էր, քանի որ սկաուտական խմբերը կրում էին Վահան Զերազի անունը:

Նախապատրաստական աշխատանքներից յետոյ տեղի ունեցաւ ծանօթացման արարողութիւնը, որը սկաուտներին բնորոշ եւ տարբերուող էր: Սկաուտները բաժանուեցին խըլքերի, խմբի անդամները ծանօթացան միմիանց հետ, զրուցեցին եւ առանձնացրին Կիւմրու եւ Երեւանի մասնաճիւղերի նմանութիւնները եւ տարբերութիւնները:

Պահը վճռորոշ էր նոր երդուող սկաուտների համար. ուղախութեան, ժպիտների տակ թաքնուած էր մի փոքր տագնապ եւ մեծ պատասխանատուութիւն:

Արարողութեան բացման խօսքը սրուած էր քոյր Արմիկին (Երեւանի Արաբկիր համայնքի «Վահան Զերազ» մասնաճիւղի խմբապետ):

Քոյր Արմիկի հրահանգով սկաուտները ասացին Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի կարգախոսը.

- Բարձրացի՛ր:
- Բարձրացրո՛ւ:

Այնուհետև սկաուտները պատուի առան եւ կատարեցին իրենց օրհնելով:

Քոյր Արմիկի հրահանգով սկաուտները ծնկած դիրք ընդունեցին եւ տուեցին իրենց սրբազն երդումը, որից յետոյ խմբապետներն արդէն երդուեալ սկաուտների տարազին ամրացրեցին վկանները:

Սկաուտներն իրենց երդման մէջ խոստացան լինել հաւատարիմ Աստծուն, ծառայել հայրենիքին եւ ազգին:

Սկաուտներին աջակցելու էին եկել տարբեր վայրերի սկաուտները եւ Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի Կենտրոնական Վարչութեան անդամները:

Խօսքը փոխանցուեց Կենտրոնական Վարչութեան անդամ քոյր Սանտրային: Քոյրը չնորհաւորեց սկաուտական երդում տուած սկաուտներին, խնդրեց նրանց՝ ամէն օր յիշել իրենց երդումը եւ հաւատարիմ մնալ դրան:

«...Սա սկիզբն է եւ ոչ աւարտը, սրանով սկիզբ է դրուեմ ձեր նոր քայլերի, նոր կեանքի եւ նոր առաջընթացի: Շնորհ հաւորում եմ բոլորիդ», - եզրափակեց իր չնորհաւորական խօսքը քոյր Սանտրան:

Այնուհետև չնորհաւորական խօսք ասաց խմբապետական խորհրդի ներկայացուցիչ ելքայր Սեւակը: Նա նշեց Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի դաստիարակչական մեծ նշանակութիւնը եւ հայրենասիրական դասերը, փաստեց, որ Հ.Մ.Լ.Մ.ի դաստիարակութիւն ստացած պատասխաներն իրենց լաւագոյնս են դրսեւորել այն



իրավիճակներում, երբ հայրենիքը զգացել է իրենց կարիքը: Ցանկութիւն յայտնելով, որ երդուեալ սկառատները չմոռանան յանուն հայրենիքին իրենց կեանքը գոհած եղացըներին եւ քոյրերին, հաւատարիմ մնան նրանց եւ նրանց գործին:

«Յառաջ՝ նահատակ ցեղի անհմահներ»,՝ եղացը Սեւակն աւարտեց իր խօսքը՝ մէջբերելով միութեան քայլերգի տողերը: Այնուհետեւ քոյր Արմիկը եղարափակեց երդման արարողութիւնը՝ հնչչեցնելով սկառատների կարգախօսը, որին հետեւեց երդուեալ սկառատների պատասխանը.

- Սկառատը մի՛շտ...
- Պատրաստ:
- Բարձրացի՛ր,
- Բարցրացրո՛ւ:



Վերջում սկառատները շրջեցին Կիւմրու պատմական միջուկով՝ այցելեցին Աւետիք իսահակեանի, Յովհաննէս Շիրազի, Մհեր Մկրտչեանի ժանդարաններ, ծանօթացան Կիւմրու պատմութեանը, ձեռքբերեցին նոր ծանօթութիւններ եւ հրաժեշտ տուեցին իրար՝ նորից հանդիպելու ակնկալիքով:



## Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ա.Կ.Ի «ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՀՐԱՊԵԱՆ» ՄԱՍՆԱՅԻԼԻ ՔԱՅԼԱՐՇԱԽԸ

**Ս**կառատական ընթացիկ աշխատանքներու կողքին, Հ.Մ.-Լ.Մ.-Հ.Ա.Ա.Կ.Ի Վետիի «Անդրանիկ Զոհրապեան» մասնաճիւղին



սկառատները հետաքրքրական քայլարշաւ մը կատարեցին դէպի Վետիի Աստւածածին եկեղեցի եւ «Հրեշատակներու ձոր» կոչուղող կիրճ:

Քայլարշաւին ընթացքին անոնք ունեցան յիշատակելի եւ հաճելի բազմաթիւ պահեր:

Ցայտնենք, որ Վետիի մասնաճիւղը սկառատական իր հաւաքները կանոնաւոր կերպով կը կատարէ ամէն կիրակի, կէսօրուան ժամը 12-ին, Վետիի Մշակոյթի Տան մէջ:

## Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ա.Կ.Ի ԿԻՒՄՐԻԻ «ՎԱՀԱՆ ԶԵՐԱԶ» ՄԱՍՆԱՅԻԼԻ ՀԻՆ ԲԱՆԱՎԵՃ-ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

**10** Փետրուարին, Կիւմրիի «Շիրվանեան» կեղրունին մէջ տեղի ունեցաւ Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ա.Կ.Ի Կիւմրիի «Վահան Զերազ» մասնաճիւղին բանավէճ-քընսարկումը՝ «Ազգային արժէքները յառաջադիմակա՞ն թէ յետադիմական են» նիւթով:

Բանավէճը նպաստեց սկառատներու ինքնադրսեւորման զարգացման, հակառակ կարծիքը լսելու եւ ընդունելու ունակութեան, բանավիճելու հմտութիւններու զարգացման, ինչպէս նաև՝ ազգային արժէքներու կարեւորման:





## «ՀԱՅ ՍԿԱՌԻՏԻ ՕՐ»Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

Թղթակից  
ԵՐԵՒԱՆ

**Ի**նչպէս գիտենք, առաջին անգամ սկաուտական շքերթ Հայաստանում տեղի է ունեցել քսաներորդ դարասկզբին՝ Հայաստանի Ա. Հանրապետութեան տարիներին, երբ Եղեռնից յետոյ փրկուած հայ որբերի անդամութեամբ ատեղծուել է սկաուտական կազմակերպութիւն։ Դա տեղի է ունեցել 1920 Ապրիլի 18-ին եւ բոլորովին էլ պատահական չէ, որ մօտ հարիւր տարի առաջ տեղի ունեցած այդ իրադարձութիւնը՝ Ապրիլի 18-ը դարձրեց Հայաստանի մէջ «Հայ սկաուտի օր»։ Այսօր, Հայաստանում մօտ հազար սկաուտ կրում է նոյն համազգեստը, զգաստանում նոյն օրհներգը լսելիս, ստանում նոյն գիտելիքները։ Ապրիլի 18-ը նրանց տօնն է։ 1997-ին Հայաստանի սկաուտները դարձան Համաշխարհային Սկաուտական Շարժման անդամ։ Եօթանասունամեայ դադարից յետոյ, յաղթահարելով շատ դժուարութիւններ, Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը վերահստատուեց հայրենիքում։ Քառորդ դար եւ հսկայական

գործունէութիւն։ կազմակերպութիւնը ծրագրել, կազմակերպել ու հասցրել է գործադրել բազմաթիւ ծրագրեր, ընդհուպ մինչեւ մեր օրեր։

2021 թուականի «Սկաուտի օր»ը բովանդակալից օր էր Երեւան քաղաքի հայ սկաուտների համար, քանի որ Ապրիլի 18-ը նաեւ յուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրն էր։ Ուստի, օրուան կապակցութեամբ կազմակերպութեան անդամները իրականացրեցին Օվերայի տարածքի մաքրման եւ բարեկարգման աշխատանքներ։ Սկաուտները երկուսը մէկում են արել՝ իրականացնելով հասարակական գործունէութիւն։ Երեւան քաղաքի բոլոր մասնաճիւղերի սկաուտները, մասնաճիւղերի վարչականների եւ Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի վարչութեան անդամների մասնակցութեամբ՝ միասնաբար իրենց լուման են ներդրել սոյն միջոցառմանն ու իրականացրել Երեւան քաղաքում տեղակայուած մի շարք յուշարձանների մաքրում ու լուացում։ Նրանք ի մի են եկել «Ազատութեան» հրապարակում եւ մաքրել Յովհաննէս Թումանեանի, Ալեքսանդր Սպենդիարեանի, Առնօ Բաբաջանեանի եւ Սողոմոն Թէհիրեանի յուշարձաններն ու նրանց մերձակայ տարածքները։

Ցուշարձանների մաքրման աշխատանքից յետոյ, Երեւանի Հայկ Յովսէփեանի անուան բանակավայրում տեղի է ունեցել մասնաճիւղերի վարչութիւնների հանդիպում՝ Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի վարչութեան անդամների ներկայութեամբ, որտեղ քըննարկուել են բազմաթիւ ինդիրներ, տեղի են ունեցել մտքերի փոխանակում։ Հանդիպման աւարտին Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի վարչութեան կողմից արուել են նաեւ մի քանի ուսաղիրներ եւ սկաուտական աստղեր։



## ԳԱՅԼԻԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ԵՌՈՐԵԱՅ ՍԵՄԻՆԱՐ



**Ապրիլի 16-ից 18-ը Երեւանի Հայկ Յովսէփեանի անուան բանակավայրում տեղի ունեցած համահայաստանեան գայլիկ պատասխանատունների եռօրեայ սեմինարը, որի գլխաւոր նպատակը ներկայ պատասխանատունների վերապատրաստումն էր, դրան զուգահեռ նաև նոր գայլիկ պատասխանատունների պատրաստումը:**

### Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.Ի «ԳՐԻԳՈՐ ՑԱԿՈԲԵԱՆ» ՄԱՍՆԱՅԻՒԴԻ ՍԿԱՈՒՏԵՐՈՒԻՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ ՅՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆԵԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

**14** Մարտին, կիրակնօրեայ իրենց գործունէութեան ընթացքին, Երեւանի «Գրիգոր Ցակոբեան» մասնաճիւղի փոքրիկ գայլիկները այցելեցին Յովհաննէս Թումանեանի տուն-թանգարան՝ աւելի մօտէն ծանօթանալու համար մեծ գրողին եւ հարստացնելու համար հայ գրականութեան իրենց գիտելիքները:

Սկաուտները, իրենց կարգին, սկսան միամսեայ սեմինարի, ինչ որ հնարաւորութիւն տուալ իրենց ձեռք բերելու նոր գիտելիքներ:



### ԵՒՐՈԱՍԻԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՍԵՄԻՆԱՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆ

Թղթակից  
ԵՐԵՒԱՆ


**Մարտ ամսի 26, 27, 28-ին, ինչպէս նաև Ապրիլի 2, 3, 4-ին տեղի ունեցաւ Եւրասիա տարածաշրջանային գրասենեակի կողմից կազմակերպուած Wood Badge Course-ը, որը վերնագրուած էր՝ Trainers of trainers, եւ որի նպատակն էր վերապատրաստել զարգացած, բանիմաց ու կառավարման հմտութիւններին քաջատեղեակ մարզիչներ։ Ուրախ ենք յայտարարել, որ առաջին անգամը լինելով, սոյն սեմինարին մասնակցում էին նաև**

Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.Ի Երեւանի բարձրաստիճան խմբապետներից մի քանիսը. Հայաստանի խմբապետական խորհրդից եղբայրներ Սեւակ Նազարեանը, Նարեկ Հանէեանն ու եղբայր Վանիկ Գասարճեանը, Երեւանի խմբապետական կազմից քոյր Մեղրի Սրբակիոնեանը եւ եղբայր Համբիկ Այվազեանը, ինչպէս նաև Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.Ի կենտրոնական Վարչութիւնից եղբայր Պերճ Թիւֆէնկիչեանը։ Մասնակիցները անցկացուած տեսական փուլից յետոյ վեց ամիսների ընթացքում իրականացնելու են իրենց յանձնարարուած գործնական առաջադրանքները, որոնք յաջողութեամբ կատարելուց յետոյ կ'արժանանան երեք տախտակ պէճին։






# ԶԱՀԵՐՈՎ ԵՐԹ ԴԻՊԻ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՅՈՒՆԱՀԱՍԱԼԻՐ



## Թղթակից ԵՐԵՒԱՆ

**1** 999 թուականից ի վեր, իւրաքանչյուր տարի Ապրիլի 23-ի երեկոյեան տեղի է ունենում ջահերով երթ դէպի Միծեռնակաբերդի յուշահամալիր: Այն սկիզբ է առ-նում «Ազատութեան» հրապարակից եւ աւարտում Միծեռ-նակաբերդի յուշահամալիրում, որտեղ խոնարհուում են բոլոր այն երկրների դրօշները, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպա-



նութիւնը: Արդէն աւանդական դարձած այս երթին իրենց մասնակցութիւնն են բերում նաեւ Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի սկա-ռատները՝ իրենց խրոխտ ու խուռներամ շարքերով, բարձրա-նում են Միծեռնակաբերդի բարձունք՝ վառուղղ ջահերը վեր պարզած:

Երթի նպատակը ո՞չ միայն Հայոց Ցեղասպանութեան զո-հերի իշատակը յարգելն է, այեւ՝ արդարութեան պահանջը, քանի որ այն, ըստ էութեան, պայքարի խորհրդանիշ է:

Այս տարի, Ապրիլեան միջոցառումներն ու յատկապէս ջա-

Հերով երթը իրենց մէջ առաւել մեծ ցաւ ու առաւել խորը վիշտ էին պարունակում: Ընդամէնը ամիսներ առաջ տեղի ունեցած Արցախեան պատերազմի հետևանքով, յանուն հայրենիքի ու յանուն արդարութեան իրենց կեանքը զոհաբերեցին նաեւ Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի անդամներ հերոս եղբայրները: Ապրիլի 23-ի ջահերով երթին, որն ուղեկցւում էր Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի նուագախմբի կատարումներով, սկաուտներն իրենց դրօշներից բացի, կրում էին նաեւ Արցախեան 44օրեայ պատերազմում իրենց կեանքը զոհաբերած Հ.Մ.Լ.Մ.ական եղբայրների լուսանկարները՝ վկայակոչելով նրանց վառ յիշատակն ու խոնարհուելով նրանց անձնուէր փառքի ու սիրանքի առջեւ:



## Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի ԱՐՄԱԿԻՒՐԻ «ՎԱՐԴԱՆ ԲԱԽՇԵԱՆ» ՄԱՄԱՃԻՒՂԻՆ ՅԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔԸ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՍՐԲԱԴԱՍՈՒԱԾ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ

**Թղթակից  
ԱՐՄԱԿԻՐ**

**Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի**  
Արմաւիրի «Վարդան Բախչեան»  
մասնաճիւղը Ապրիլի 24-ին յարգանքի իր տուրքը մատուցեց Հայոց Ցեղասպանութեան սրբադասուած նահատակների յիշատակին:

Արմաւիրի Վարդան Բախչեանի անուան դպրոցի բակից պատանիներն ու երի-

տասարդները լուսարձակող ջահերով եւ մոմերով քայլեցին դէպի քաղաքային զբօսայդի:

Զբօսայգում տեղադրուած յուշակողողի մօտ ներկաները իրականացրին մոմավառութեան արարողութիւն եւ իրենց աղօթքն ուղղեցին առ Աստուած՝ խաղաղ ու ապահով երկրում ապրելու եւ արարելու վճռականութեամբ:





## ՀԻԲԱՆԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԵԱՆ ԵՒ ՄԱՐՄՆԱԿՐԹՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ Հ.Ս.Ը.Ս.-Հ.Ա.Ս.Կ.Ի ԵՐԵՒԱՆԻ ԿԵԴՐՈՆ

**Ա**պրիլ 24-ի Ծիծեռնակաբերդի ոգեկոչական ձեռնարկին ներկայ գտնուելու եւ Լիբանանի Հանրապետութեան նախագահը ներկայացնելու իր մէկ շաբթուան Հայաստան այցելութեան ընթացին, Հինգշաբթի, 23 Ապրիլին, Լիբանանի երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նախարարի պաշտօնակատար Վարդինէ Օհանեան-Գէորգեան այցելեց Հ.Ս.Ը.Ս.-Հ.Ա.Ս.Կ.ի կեդրոն, որուն մուտքին ան Հ.Ս.Ը.Ս.-Հ.Ա.Ս.Կ.ի վարչութեան կողմէ դիմաւորուեցաւ ծաղկեփունջով մը:

Հ.Ս.Ը.Ս.-Հ.Ա.Ս.Կ.ի վարչութեան կողմէ նախարարի պաշտօնակատարը դիմաւորեցին ատենապետ քոյր Սահարա Վարդանեան, վարչութեան անդամ քոյր Շուշան Մելիքեան, եղբայրներ Մանուկ Մանուկեան, Յարութ Գաբրիէլեան եւ Պերճ Թիւֆէնքճեան:

Նախարարի պաշտօնակատար Վարդինէ Օհանեան-Գէորգ-



եան Հ.Ս.Ը.Ս.-Հ.Ա.Ս.Կ.ի վարչութեան հետ քըննարկեց վերջին շրջանին Հայաստանի եւ Լիբանանի մէջ արձանագրուած իրադարձութիւնները եւ անոնց լոյսին տակ Հ.Ս.Ը.Ս.ի կատարած աշխատանքները:

Հանդիպումին լուսարձակի տակ առնուեցաւ Հ.Ս.Ը.Ս.-Հ.Ա.Ս.Կ.ի հայրենանուէր գործունէութիւնը, ինչպէս նաեւ շեշտուեցաւ Հ.Ս.Ը.Ս.ի առաքելութիւնը՝ նորահաս սերունդներու ազգային դաստիարակութեան մէջ:

Անդրադարձ կատարուեցաւ Արցախի վերջին պատերազմին նահատակուած Հ.Ս.Ը.Ս.ականներուն, ինչպէս նաեւ՝ հայրենիքի պաշտպանութեան փութացած Հ.Ս.Ը.Ս.ական եղբայրներուն՝ հաստատելով, որ մարդկային կորուստը ծանր էր, սուզը՝ համատարած:

Նախարարի պաշտօնակատարը մեծապէս գնահատեց Արցախի պատերազմին եւ Պէյլութի նաւահանգիստի պայմանագրին Հ.Ս.Ը.Ս.ականներու նուիրումը, անմիջապէս օգտակար դառնալու եւ աշխատանք ստանձնելու բարձր ոգին, շեշտելով, որ երիտասարդներն ու պատանիները հայութեան կեանքին կարեւոր մէկ մասնիկը կը ներկայացնեն։ Ան ընդգծեց նաեւ փոխադարձ գործակցութիւնը ամրապնդելու անհրաժեշտութիւնը։

Նկատի ունենալով նախարարի պաշտօնակատարին Հ.Ս.Ը.Ս.ական անցեալը, հանդիպումը անցաւ ջերմ եւ մտերմիկ մթնոլորտի մէջ։



## ՆԱՀԱՏԱԿ ԵՂԲ. ՀԱՅԿ ԴԵՐԻԿԼԵԱՆԻ ԱՆՈՒԱՆ ՑԱՅՏԱՂԲԻԻՐԻ ԲԱՑՄԱՆ ՄԱՄՆԱԿՑՈՒԹԻՒՆ



**22** Օգոստոսին,  
Հ.Մ.Լ.Մ.-  
Հ.Ա.Ս.Կ.ի  
կեղրոն համայնքի «Գրի-  
գոր Յակոբեան» մասնա-  
ճիւղի սկառուտները մասնակցեցան Արցախեան վերջին պատերազմին նահատակուած եղբ-  
Հայկ Դերիկլեանի անուան ցայտադրիւրի բացման:  
Հաւագոյն տղերքը կը հեռանան, կը մնանք մենք, որպէսզի արժանի ըլլանք իրենց:



## Ա. ԿԱՐԳԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՓՈՒԼ՝ ԲԻՒՐԱԿԱՆԻ ԲԱՆԱԿՎԱՅՐՈՒԽ



### Թղթակից ԵՐԵՒԱՆ

**Ա**պրիվ 30-ին եւ Մայիսի 1-ին եւ 2-ին, Բիւրականի բանակվայրում տեղի ունեցաւ Ա. Կարգի գիտելիքների ստուգման փուլ՝ բանակման պայմաններում:

Չնայած եղանակային բարդ պայմաններին, Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի Խմբապետական Խորհրդին յաջողուեց իրականացընել իր առջեւ դրուած խնդիրը եւ մասնակիցները տարբեր առաջադրանքների ընթացքում կիրառեցին սեմինարային փուլ ընթացքում կուտակած գիտելիքները:

Արդինքում, երկրորդ փուլին մասնակցած 39 թեկնածուներից 31-ին յաջողուեց յաղթահարել Խմբապետական Խորհրդի կողմից նախատեսուած պահանջները եւ ստանալ Ա. Կարգ:





## **Սիլվա Ալավերտեան ԵՐԵՒԱՆ**

Հ.Ը.Ը.Ը.-Հ.Ա.Ս.Կ.-ի նախաձեռնութեամբ, ինչպէս նաեւ Հ.Ը.Ը.Ը.ական քոյլերի եւ եղբայրների ներդրումներով, 2021 թուականի Մայիսի 1-ին՝ Բիւրականի բանակավայրում բացուեց «Խիզախների պուրակ»ը։ Այստեղ տնկուեցին տասներկու մշտադալար եղեւնիներ՝ ի յիշատակ Արցախեան առաջին եւ երկրորդ պատերազմներում գոհուած սկաուտ եղբայրների։

Տասներկու մշտադալար եղեւնի՝ տասներկու խիզախի անունով։

Ծառատունկի վայրը պատահական չի ընտրուել։ Բիւրականի բանակավայրում են իրենց կեանքի ամենալիշարժան պահերն անցկացրել մեր հերոս եղբայրները՝ բանակումների, արշաւների եւ սեմինարների ընթացքում։ Այժմ նրանցից մի փոքրիկ մասնիկ, իրենց յիշատակը յաւէտ սկաուտ եղբայրների սրտերում վառ պահող մասունք, տեղադրուեց հենց այս բանակավայրի սրտում։ Հ.Ը.Ը.Ը.-ի կենտրոնական Վարչութեան անդամ եղբայր Դաւիթ Յակոբեանի խօսքով՝ «Մեր նահատակուած սկաուտների անուններն են կրում այս եղեւնիները, որոնք մշտապէս բնակուելու են այստեղ, մասնակցելու են մեր բանակումներին եւ այս բարձունքից հսկելու են ամբողջ Հայաստանին»։

Պուրակի ինսամքն ամբողջութեամբ յանձն են առել սկաուտ քոյլ-եղբայրները, որպէսզի ո՞չ միայն ընդմիշտ գդան իրենց հերոս եղբայրների ներկայութիւնը, այլև նրանց հերոսութեան, փառքի ու սիրանքի մասին պատմեն նաեւ փոքրիկ գայլիկներին ու հետագա սերունդներին։

Տնկուած մշտադալար եղեւնիներից բացի, բանակավայրի մէկ այլ հատուածում տնկուեցին նաեւ յիսուն ծառեր, որոնց խնամքը նոյնպէս ստանձնելու են սկաուտները։

Նշենք նաեւ, որ Ապրիլի 30-ից Մայիսի 2-ը Բիւրականի անուան բանակավայրում անց էր կացւում Ա. Կարգի սեմինար, որին մասնակից սկաուտների օգնութեամբ իրականացւեցին տնկիները ցանելու, ջրելու եւ մշակելու աշխատանքները, ինչպէս նաեւ անուանական ցուցանակների տեղադրումը։





## «ԽԻԶԱԿԻՆԵՐԻ ՊՈՒՐԱԿ»Ի ԲԱՑՈՒՄ՝ ԲԻՒՐԱԿԱՆԻ ԲԱՆԱԿԱՅՐՈՒՄ

Խիզախների պուրակում աշխատանքը գեռ աւարտուած է: Առաջիկայում նախատեսւում է այստեղ տեղադրել նաեւ կամաւորի յուշակոթող-յուշարձան, քանի որ Արցախեան վերջին պատերազմի օրերին, մինչ առաջնադիմ մեկնելը հե՛նց Բիւրականի բանակավայրում են իրենց մարզումներն ու զօրավարժութիւններն անցկացրել «Կամաւորական շարժում» հասարակական կազմակերպութեան անդամները:

Թո՛ղ, որ այս ծառերի քանակը այսուհետ երբեք չաւելանայ այս պուրակում: Թո՛ղ որ այս հատուածը դառնայ մարտի դաշտում հերոսաբար ընկած մեր եղբայրների սխրանքի ու փառքի յիշատակի սրբավայր: Թո՛ղ որ այն դառնայ գալիք սերունդներին հայրենասիրութեամբ կրթելու, սնելու եւ դաստիարակելու վեհ խորհրդանիշ: Եւ թո՛ղ որ մենք ու մեր հետագայ սերունդները մի՛շտ յիշենք, որ մենք ունենք հայրենիք, եւ մեր ամբողջ նապատակն ու գաղափարը այդ հայրենիքին լա՛ւ զինուորներ, լա՛ւ քաղաքացիներ եւ լա՛ւ մարդիկ պարգեւելն է:





# Հ.Ս.Ը.Ս. Հ.Ա.Ս.Կ.Ի 2021-ի ՄԱՄԱՃԻՒՂԱՅԻՆ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐ

**Սիլվա Ալավերտեան  
ԵՐԵՒԱՆ**

**Ս**կառուտական կեանքի թերեւս ամէնէն սպասուած ու ամէնէն սիրելի աշխատանքներից են ամառնային բանակումներն ու ճամբարները, որից, սակայն, զրուեցին մեր սկառուտները նախորդ տարուայ ընթացքում, քանի որ հանարաւոր չէր համաձարակի պայմաններում բանակման մեկնել: Սպասումը շատ չուշացաւ. այս տարի մեր սկառուտները մէկի փոխարէն երկուսի հնարաւորութիւնն ունեցան, քանի որ Յուլիս ամսուայ ընթացքում կազմակերպւեցին ներմասնաճիւղային բանակումներ, իսկ Օգոստոսին՝ համահայաստանեան: Այսպիսով, երեւան քաղաքի «Վահան Զերագ», «Շաւարչ Քրիսեան», «Վիգէն Զաքարեան», «Տիգրան Խոյեան», «Գրիգոր Յակոբեան» եւ «Յովհաննէս Հինդեան» մասնաճիւղերը, ինչպէս նաև Վետիի «Անդրանիկ Զոհրապեան» մասնաճիւղը կազմակերպեցին իրենց սեփական՝ ուսուցողական-դպրոց բանակումները, որոնց հիմնական նպատակն էր օգնել սկառուտներին վերականգնել սկառուտական ուղին վերանայել սեփական մասնաճիւղի ներքին կառուցւածքն ու գործունէութիւնները, զարգացնել մտաւոր ու ֆիզիքական կարողութիւնները, ջերմացնել ու սերտացնել մասնաճիւղի անդամների փոխ յարաբերութիւնները, եւ ի հարկէ՝ սկառուտներին փոխանցել սկառուտական ու ազգային գիտելիքների մեծ պաշար:

Ստորեւ սեղմ ու հակիրճ կ'անդրադառնանք մասնաճիւղերի բանակումներից իւրաքանչիւրին:

**«ՎԱՀԱՆ ԶԵՐԱԳ» ՄԱՄԱՃԻՒՂԻ ԲԱՆԱԿՈՒՄ  
(6-12 ՅՈՒԼԻՍ 2021)**

Մասնաճիւղային բանակումների մեկնարկը տրուեց «Վահան Զերագ» մասնաճիւղի կողմից:

Բանակմանը, որը կրում էր «Վահան Զերագ», մեր մեծ երազը՝ խորագիրը, մասնակցում էին շուրջ 100 սկառուտներ: Մասնաճիւղի արիներից ու արենոյշներից կազմուած 50 հոգանոց խումբը՝ Հայաստանի Բիւրականի բանակավայր բարձրացաւ Յուլիսի 7-ին, իսկ աւելի ուշ՝ ամսի 9-ին նրանց միացան նաեւ մասնաճիւղի 20-ից աւելի գայլիկներն ու արծուիկները: Բանակման ընդհանուր պատասխանատուն էր մասնաճիւղի խմբագետուհի՝ քոյր Արմենի Փալանձեանը: Եօթը անմոռանալի օրերի ընթացքում, որոնք յագեցած էին սկառուտական, մարմնամարզական ու բազմաբնոյթ գիտելիքների հարուստ դասախոսութիւններով, սկառուտները ձեռք



բերեցին եւ բովանդակալից ու բազմաբնոյթ գիտելիքների պաշար, եւ գուարճացան, խաղացին ու իրենց քոյր-եղբայրների հետ հաճելի պահանջանցութեցին:

Բանակման ընթացքում նրանք մեկնեցին արշաւի՝ գէպի Բիւրականի անտառները: Մի այլ օր, ամբողջ օրն անցկացրին բանակավայրի գրսի տարածքում՝ խաղալով ռալի եւ սովորելով մորսերի լեզուով հաղորդակցելու ու ճամբաները գտնելու հնարքները:

Բանակման ընթացքում նրանք սարքեցին բազմաթիւ ձեռակին աշխատանքներ, աշտարակներ ու կայմեր: Իսկ բանակման բժիշկ՝ Դաւիթ Ասրիեանը նրանց տեսական ու գործնական դասախոսութիւն կարգաց՝ առաջին բուժօգնութեան մասին:

Քանի որ բանակման թուականները համընկնում էին Վարդապառի տօնին, սկառուտները նշեցին նաեւ այս տօնը՝ բազմաթիւ ջրային խաղերով ու գուարճալի մրցոյթներով:

Բանակումն աւարտուեց աւանդական խարուկահանդէսով, որին սկառուտներից զատ մասնակցում էին նաեւ վարչականներն ու սկառուտների ծնողները: Աւանդական խաղերի, կանչերի ու ճիշերի կողքին տեղի ունեցաւ նաեւ ծրագրի պաշտօնական մասը, որի ընթացքում արուեցին մի շարք աստիճաններ, Նորընծայ գիտելիքների կարգի բաշխում, գայլիկների արի-արենոյշների շարքերի փոխանցում, սկառուտական գաւազանի եւ չափական մարզանքների ցուցադրում:

**«ԳՐԻԳՈՐ ՅԱԿՈՒՄԵԱՆ» եւ «ՅՈՎՀԱՆՆԷՍ ՀԻՆԴԵԱՆ»  
ՄԱՄԱՃԻՒՂԵՐԻ ԲԱՆԱԿՈՒՄ  
(16-20 ՅՈՒԼԻՍ 2021)**

16 Յուլիս 2021-ին մեկնարկեց «Գրիգոր Յակումեան» եւ



**«Յովհաննէս Հինդլեան»** մասնաճիւղերի բանակումը՝ Հայաստանի Բիւրականի բանակավայրում: Երկու մասնաճիւղերը թէեւ բանակման էին մեկնել միեւնոյն ժամանակահատւածում՝ կիսելով բանակավայրը, սակայն նրանցից իւրաքանչիւրն ունէր իր սեփական ծրագիր-օրակարգը: Բանակմանը մասնակցում էին երկու մասնաճիւղերի եւ արիներն ու արենոյշները, եւ գայլիկներն ու արծուկիկները: Բանակման ընթացքում մասնաճիւղերն ունեցան նաեւ միասնական՝ միջմասնաճիւղային աշխատանքներ, մարզական խաղեր եւ բանակման հրաժեշտի խարուկահանդէսը:

«Յովհաննէս Հինդլեան» մասնաճիւղի խմբապետուհին եւ բանակման պատասխանատուն էր քոյր Արմիրա Աբրահամեանը: Մասնաճիւղը բանակման էր բարձրացել շուրջ 40 արի-արենոյշներով եւ 30 գայլիկ-արծուկիկներով:

«Գրիգոր Յակոբեան» մասնաճիւղի խմբապետուհին եւ հետեւաբար բանակման պատասխանատուն էր քոյր Մեղրի Սիրապիոնեանը:

Նրանք մասնակցում էին շուրջ 50 անդամներով եւ ունեցան բազմաթիւ մտաւոր եւ մարմնամարզական դասարաններ՝ ներ-մասնաճիւղային պատասխանատուների, ինչպէս նաեւ դրսից հրաւիրեալ դասախոսների միջոցով, յանձին Ռու-

բէն Մելիքեանի՝ «Մարդու իրաւունքներ» թեմայով կարդացած դասախոսութեան, որն ի դէպ զրոյցի ու մտքերի փոխանակման բնոյթ էր կրում:

Բանակման օրակարգը յագեցած էր ո՞չ միայն սկառուտական ու ազգային բազմաթիւ գիտելիքներով ու արշաւներով, այլև ընդհանուր գիտելիքների զարգացման առումով. բանակման ընթացքում, մասնաճիւղի սկառուտները այցելեցին նաեւ Վիթոր Համբարձումեանի անուան աստղադիտարան՝ ձեռք բերեցին նոր գիտելիքներ տիեզերքի ու աստղերի մասին, եւ հիացան գիտերային երկնքի հրաշալիքներով: Խակ բանակավայրի շուն ու տապը նրանք յաղթահարեցին ջրային բազմազան խաղերով:

**«ՇԱԻԱՐԾ ՔՐԻՍԵԱՆ» ԵՒ «ՎԻԳԻՆ ԶԱՔԱՐԵԱՆ»,  
«ՏԻԳՐԱՆ ԽՈՅԵԱՆ» ԵՒ ՎԵՏԻԻ «ԱՆԴՐԱՆԻԿ  
ՉՈՀՐԱՊԵԱՆ» ՄԱՄԱՃԻՒՂԵՐԻ ԲԱՆԱԿՈՒՄ  
(20-25 ՅՈՒԼԻՍ 2021)**

20 Յուլիսի 2021-ին մեկնարկեց «Շաւարչ Քրիսեան» եւ «Վիգին Զաքարեան» մասնաճիւղերի բանակումը՝ Հայաստանի Բիւրականի բանակավայրում՝ «Յաղթող սերունդ» խորագրով: Մասնաճիւղերը Բիւրականի բանակավայրում իրենց ծրագիրը համատեղել էին «Տիգրան Խոյեան» եւ Վետիի նահատակ Անդրանիկ Չոհրապեանի անունը կրող մասնաճիւղերի հետ: Բանակման ընդհանուր թիւը կազմում էր 77 հոգի, որից 60 անդամները արի-արենոյշներ էին, իսկ 17-ը՝ գայլիկ-արծուկիկներ: Զնայած չորս մասնաճիւղերն իրենց բանակումը անց էին կացնում միեւնոյն օրերին եւ միեւնոյն բանակավայրում, սակայն ի բացառութիւն մի քանի եզակի աշխատանքների, մասնաճիւղերից իւրաքանչիւրն ունէր իր առանձին՝ ներ-մասնաճիւղային գործունէութիւնն ու օրակարգը:

Մասնաճիւղային բանակման պատասխանատուն էր «Շաւարչ Քրիսեան» մասնաճիւղի խմբապետ քոյր Ալլա Խաչատրյանը:

Մասնաճիւղի նախկին անդամները մեծ պատրաստակամութեամբ, որպէս օժանդակ օգնականներ, մասնակից եղան բանակավայրում՝ բանակման ողջ ընթացքում:

**«Շաւարչ Քրիսեան» եւ «Վիգին Զաքարեան» մասնաճիւղերի «Յաղթող սերունդ» համատեղ բանակման ընթացքում տեղի ունեցաւ ժայռամագլուխ հմտութիւնների զաւընթացք, որն անցկացրեց «Երեւան Զիվլայն էրլայն» կազմակերպութիւնից հրաւիրեալ մասնագէտ-վարպետ եւ «Շաւարչ Քրիսեան» մասնաճիւղի բարեկամ Միշա Եռլուտաեւը:**

**«Շաւարչ Քրիսեան» եւ «Վիգին Զաքարեան» մասնաճիւղերի անդամները մեծ ոգեւորութեամբ մասնակցեցին կրակի պատրաստման եւ առաջին բուժութեան դասերի:**





# Հ.Ս.Ը.Ա.Ի ԹԻՖԼԻՍԻ ՄԱՄԱՃԻՒՂԻ ԵՕԹՆԱՄԱՍԵԱՅ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԿԵՐ

Թղթակից  
Թիֆլիս

**Վ**րաստանում գործող պարէտային լուրջ սահմանափակումների եւ տեղական ծանօթ պայմանների պատճառով, Հ.Ս.Ը.Ա.Ի Թիֆլիսի մասնաճիւղը 2020 թ.-ի Սեպտեմբերի երկրորդ կէսից հիմնականում անցաւ գործունէութիւնների առցանց տարբերակին: 2021 թ.-ի Փետրուարի վերջից, սակայն, որոշակի խնդիրներով գործունէութիւնները մասամբ վերսկսան գրասենեակում:

Ստորեւ՝ ընդհանուր պատկեր մը անցնող ամիսների գլխաւոր աշխատանքների վրայ-

## ՆՈՅԵՄԲԵՐ

Նկարչութիւն՝ «Աջակցում եմ Արցախի արդար պայքարին» թեմայով: Նկարների տեղադրում եւ տարածում մասնաճիւղի դիմատետրի էջում (Home netmentmen Tbilisi ՀՄԼՄ Թիֆլիս):

Դասախոսութիւն՝ գրասենեակում՝ «Հ.Ս.Ը.Ա.Ի դերը Արցախի ազատագրական պայքարում» թեմայով:

Շաբաթօրեայ առցանց գործունէութիւններ կրտսեր եւ աւագ խմբերի համար:



## ԴԵԿԱՄԵՐԵՐ

Ձեռային աշխատանքների պատճառում եւ դիմատետրի էջում տեղադրում:

Շաբաթօրեայ առցանց գործունէութիւններ կրտսեր եւ աւագ խմբերի համար:

Ամանորի փոքրիկ միջոցառում գայլիկ-արձութիկների համար:

## ՑՈՒՆՈՒԱՐ

Սուրբ Սարգիս զօրավարի նախատօնակի երթ քաղաքում՝ Հ.Ս.Ը.Ա.Ի դրոշով:

Շաբաթօրեայ առցանց գործունէութիւններ կրտսեր եւ աւագ խմբերի համար:

## ՓԵՏՐՈՒԱՐ

Դասախոսութիւն, խաղ՝ «Հայ սկառտի օր»ուան հետ կապուած:

Մասնակցութիւն եւ գուարճալի միանական ժամանց Տեառնընդառաջի տօնին:

Նկարչութիւն՝ «Մայր Հայաստան» թեմայով եւ նկարների տեղադրում դիմատետրի էջում:


Զմեռնային արշաւ գայլիկական մէկ





**Խմբակի համար դէպի սարեր:** Թեմա-հետախուզական նշաններ, ճրագի եւ օճախի տեսակներ: Խաղ ձիւնով եւ փոքրիկ բանակավայրի պատրաստում անտառում:

Շարունակելով շաբաթօրեայ առցանց գործունէութիւնները կրտսեր եւ աւագ խմբերի համար, «Առաջին բուժօգնութիւն, Հայաստանի բոյսերը եւ կենդանիները» թեմաներով, Հնարաւորութիւն տալով սկառատներին ինքնուրոյն անել վիրակապեր եւ առաջին օգնութիւն ցուցաբերել, նաեւ Հնարաւորութիւն ընծայելով նրանց շփում ունենալ կենդանիների հետ:



## ՄԱՐՏ

Շաբաթօրեայ առցանց գործունէութիւններ կրտսեր եւ աւագ խմբերի համար, «Առաջին բուժօգնութիւն, Հայաստանի բոյսերը եւ կենդանիները» թեմաներով, Հնարաւորութիւն տալով սկառատներին ինքնուրոյն անել վիրակապեր եւ առաջին օգնութիւն ցուցաբերել, նաեւ Հնարաւորութիւն ընծայելով նրանց շփում ունենալ կենդանիների հետ:

## ԱՊՐԻԼ

Զատկական տօնական գործունէութիւն խաղերով եւ ձուեր զարդարելով:

Հայկական դպրոցներում յայտարարւեց նկարների մրցոյթ՝ Ապրիլ 7-ի թեմայով, հրաւիրելով մասնակիցներին եւ իրենց ծնողներին գրասենեակ՝ մանկական միջոցառման, ապա ամբողջ գեղեցկութեամբ ներկայացնելով կառոյցի բոլոր Հնարաւորութիւններն ու մեծ պատմութիւնը: Վերջին միջոցառումներից յետոյ սկառուտների քանակը մեծացաւ.



մեզ միացան սկառուտութեամբ հետաքրքրուած նոր քոյլեր եւ եղբայրներ:

Շաբաթօրեայ գործունէութիւններ գրասենեակում՝ գայլիկ-արծուկիների, արի-արենոյշների եւ երէց-պարմանութիների հետ:

30 սկառուտով մասնակցութիւն Հայոց Յեղասպանութեան յիշատակի ցոյցին թիֆլիսում:

## ՄԱՅԻՍ

Գրօսանք եւ սպորտային խաղեր զբօսայգում: Հանրային տրանսպորտի բացակայութեան պատճառով գայլիկների մեծ մասը չկարողացաւ ներկայ գտնուել:

Սպորտային խաղեր մօտակայ դաշտում:

Շաբաթօրեայ գործունէութիւններ գրասենեակում՝ գայլիկ-արծուկիների, արի-արենոյշների եւ երէց-պարմանութիների հետ: Ընդհանուր թիւ՝ 48:





**30** Մայիսին, Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսի հայ գործիչներու պանթեոնին մէջ տեղի ունեցաւ Հ.Ս.-Ը.Ա. Թիֆլիսի մասնաճիւղի սկաուտներու խոստման արարողութիւն։ Այս առիթով 50 նոր սկաուտներ համալրեցին միութեան համահայկական մեծ ընտանիքը։

Խոստման արարողութեան ետք, սկաուտները տողանցքով ուղղուեցան Ս. Գէորգ Եկեղեցի՝ նշելու Սայաթ Նովայի տօնը՝ Վարդատօնը, վարդեր խոնարհեցնելով մեծ աշուսի շիրիմին եւ յարգելով անոր յիշատակը։







# Հ.Մ.Հ.Մ. ՄՈՍԿՈՒԱՅԻ ՄԱՄԱՃԻՒՂԻ ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ԱՇԽՈՅՁ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆԸ

Թղթակից  
ՄՈՍԿՈՒ

 Հ.Մ.Հ.Մ. Մոսկուայի մասնաճիւղը, կապւած հայրենիքում տեղի ունեցած պատերազմի, ինչպէս նաև քորոնայի համավարակի ստեղծած սահմանափակումների հետ, ժամանակաւոր դադարից յետոյ սկառուտական գործունէութիւնը վերսկսել է 2021 թուականի Փետրուարից:

Հայ Դատի Մոսկուայի գրասենեակի տանիքի ներքոյ գործող «Լուսարձակ» հայկական կիրակնօրեայ դպրոցի սաների մասնակցութեամբ ստեղծուեց գայլիկական խումբ, որտեղ մօտ երկու ամիս իւրաքանչիւր կիրակի անցկացուեցին գայլիկական գործունէութիւններ:

Հետագայում գայլիկական խմբերի աշխատանքները դադարեցուեցին՝ կապուած Հայ Դատի գրասենեակի հասցէի տեղափոխման հետ, որի արդիւնքում «Լուսարձակ» կիրակնօրեայ հայկական դպրոցը դադարեցրեց իր գործունէութիւնը:



Ներկայումս վարչութեան կողմից գործունէութիւնը վերսկսելու աշխատանքներ են տարւում:

## ՓԵՏՐՈՒԻԱՐ

Փետրուարի 27-ին, մասնաճիւղի ընդհանուր խմբապետ քոյր Գոհար Զարդարեանը եւ պատասխանատուներ՝ քոյլեր Սեղա Առուստամեանն ու Սվետլանա Աւետիսեանը մասնակցեցին Հ.Մ.Հ.Մ.-Հ.Ա.Մ.Կ.ի նախաձեռնութեանը:

Թեամբ կազմակերպուած «Նոր երիտասարդական ծրագրի» ներկայացմանն ու քննարկմանը:

## ՄԱՐՏ

Մարտի 14-ին, Ռուսիոյ Դաշնութեան Եարուսլաւ քաղաքում տեղի ունեցաւ հանդիպում Հ.Մ.Հ.Մ. Մոսկուայի մեկուսի մասնաճիւղի վարչութեան եւ տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների միջեւ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Եարուսլաւում Հ.Մ.Հ.Մ. գործունէութեան եւ հետագայ զարգաման ու տարածման վերաբերեալ միշարք խնդիրներ:

Իր հերթին, համայնքի ղեկավար Ռաֆայէլ Աւետիսեանը յայտնեց իր եւ Եարուսլավի հայկական համայնքի պատրաստակամութիւնը՝ աջակցելու Հ.Մ.Հ.Մ. հայապահպան գործունէութեանը:

Այցի վրջանակներում վարչութեան անդամները մասնակցեցին նաեւ տեղի հայկական դպրոցի տնօրէն Սուսաննա Նալթաքեանի



կողմից կազմակերպուած համագումարին՝ նույրուած «Նեմեսիս» գործողութեանը:

**Հ.Մ.Լ.Մ.ի Մոսկուայի մեկուսի մասնաճիւղից հանդիպմանը մասնակցում էին մասնաճիւղի վարչութեան ատենապետ եղբ. Անդրանիկ Առուստամեանը, վարչութեան անդամ քոյր Տիանա Թաւաքալեանը եւ մասնաճիւղի ընդհանուր խմբապետ քոյր Գոհար Զարդարեանը:**

## ԱՊՐԻԼ

Ապրիլի 17-18, **Հ.Մ.Լ.Մ.ի Մոսկուայի վարչութեան նախաձեռնութեամբ, Մոսկուա քաղաքում յաջողութեամբ իրականացուեց ուալի փէյփը, որին մասնակցեցին թուով 50 հայ սկաուտներ**



Մոսկուա, Բալաշիխա, Իստրա, Լոպնիա, Եարոսլավ եւ Պերեսլավ քաղաքներից:

Դալի փէյփը ծրագիրը իր մէջ ներառում էր արշակի եւ զարգացման մրցոյթի խրօրինակ համակցութիւն: Զարգացման մրցոյթում, որպէս հարցեր ներառուած էին սկաուտութեան, հայ մշակոթի, հայոց պատմութեան եւ գրականութեան վերաբերեալ տարաբնոյթ նիւթեր եւ ազգային երգերի ու պարերի յատուկ առաջադրանքներ:

Ներկայումս ծրագրեր են մշակուում նմանատիպ միջոցառումներ իրագործել նաև վերոնշեալ քաղաքներում՝ բացի սկաուտներից ծրագրում ներգրաւելով նաև տեղի հայ երիտասարդներին:

## ՄԱՅԻՍ

Մայիսի 2-ին եւ 9-ին, **Հ.Մ.Լ.Մ.ի Մոսկուայի մեկուսի մասնաճիւղի սկաուտները մասնակցեցին Հ.Մ.Լ.Մ.ի Կենտրոնական Վարչութեան կողմից կազմակերպուած գայլիկական առցանց սեմինարին:**

Մայիսի 8-ին, մասնաճիւղի վարչութեան անդամներ՝ եղբ. Դրո Գնտոյեանը եւ եղբ. Անդրանիկ Առուստամեանը մասնակցեց Համագոյայինի ոռուսաստանեան կառոյցի կողմից կազմակերպուած՝ «Արցախեան պատերազմը հայ ժամանակակից գրողների ստեղծագործութիւններում» խորագրով գրական երեկոյին:


Նակցեցին **Հ.Մ.Լ.Մ.ի Կենտրոնական Վարչութեան կողմից կազմակերպուած մարզական առցանց համագումարին:**

Մայիսի 16-ին, մասնաճիւղի վարչութեան ատենապետ եղբ. Անդրանիկ Առուստամեանը մասնակցեց Համագոյայինի ոռուսաստանեան կառոյցի կողմից կազմակերպուած՝ «Արցախեան պատերազմը հայ ժամանակակից գրողների ստեղծագործութիւններում» խորագրով գրական երեկոյին:

Հստ անդամների թուաքանակի, ներկայումս մասնաճիւղի անդամ են հանդիսանում 48 Հ.Մ.Լ.Մ.ականներ եւ 157 սկաուտներ ու գայլիկներ:

Վարչութիւնը ներկայումս աշխատանքներ է տանում համայնքներում սկաուտական գործունէութիւնների կազմակերպման ուղղութեամբ՝ պատրաստերով պատասխանատուներ, ինչպէս նաև Յուլիսին՝ Հ.Մ.Լ.Մ.ի Մոսկուայի մասնաճիւղի տարեկան բանակման կազմակերպման աշխատանքներով:





## Թղթակից ՄՈՍԿՈՒ

**16**-18 Յուլիսին, Հ.Ս.Ը.Ը.Ի Մոսկուայի մեկուսի մասնաճիշտ վարչութեան նախաձեռնութեամբ, Ռուսիոյ Եարուսաւլ քաղաքին մէջ գործող «Նայիրի» հայկական համայնքային կազմակերպութեան յարկին ներքեւ տեղի ունեցաւ սկաուտական դպրոց-բանակում, որուն մասնակցեցան շուրջ երկու տասնեակ սկաուտներ՝ Մոսկուա, Եարուսաւլ եւ Պերեսլավ քաղաքներէն:

Դպրոց-բանակումին առաջին օրւան ծրագիրը հիմնականօրէն ընդգրկեց ազգային, պատմական եւ մշակութային նիւթեր:

Եարուսաւլի հայկական համայնքի

ներկայացուցիչ Արսէն Պաղտասարեան հետաքրքրական դասախոսութիւնն մը ներկայացուց Արցախսեան հիմնախնդիրին, վերջին պատերազմին եւ անոր հետեւանքներուն մասին:

Սուսաննա Նալթաքեան ներկայացուց ազգային հերոսի կերպարի կարեւորութիւնը սերունդներու ազգային դաստիարակութեան մէջ՝ յատուկ անդրադարձ կատարելով Առաջին Հանրապետութեան հիմնադիր՝ Արամ Մանուկեանի եւ Արցախսեան առաջին պատերազմի հերոս՝ Կարօտի կերպարներուն։ Նալթակեան նաեւ դասախոսութիւնն մը ներկայացուց Օսմանեան թուրքիոյ պարագլուխներուն կողմէ 1915 թուրականին կազմակերպուած եւ իրագործուած Հայոց Ցեղասպանութեան մասին՝ անդրադառնալով նաեւ հայկական

Սփիւռքի յառաջացման պատճառներուն։

Իր կարգին, Հ.Ս.Ը.Ը.Ի Մոսկուայի մեկուսի մասնաճիւղի վարչութեան ատենապետ եղը. Անդրամիկ Առուստամեան ներկայացուց Սփիւռքի հայկական կազմակերպութիւններուն դերն ու նշանակութիւնը հայապահպանման, համայնքային կեանքի կազմակերպման, հայերու իրաւունքներու պաշտպանութեան, ինչպէս նաեւ հայրենիքի ածակցութեան գործին մէջ՝ նշելով Հ.Ս.Ը.Ը.Ի բացառիկ դերը նշեալ առաքելութեան մէջ։

Ցաջորդ երկու օրերը լցուն էին սկաուտական տեսական եւ գործնական գիտելիքներով։

Հ.Ս.Ը.Ը.Ի Մոսկուայի մեկուսի մասնաճիւղի ընդհանուր խմբապետքոյ Գոհար Զարդարեան սկաուտներուն մանրամասնօրէն ներկայացուց Հ.Ս.Ը.Ը.Ի կազմակերպական կառոյցը, պաշտօններու եւ աստիճաններուն նշանակութիւնը։

Սկաուտները գործնական մասնակցութիւն ունեցան պայմանական «բանակումի մը» կազմակերպման աշխատանքներուն՝ կազմելով ծրա-



գիր եւ համապատասխան պիտմէ: Անոնք մասնակցեցան նաեւ հետախուզական արշաւի եւ ստացան սկառուտական հարուստ գիտելիքներ:

Դպրոց-բանակումի յայտագիրէն անմասն չմնաց ժամանցը՝ աւելի յիշարժան եւ անմոռանալի դարձնելով մասնակիցներուն առօրեան:

Մասնաւրապէս երկրորդ օրը, Եարուսաւի «Նայիրի» հայկական համայնքային կազմակերպութեան նախագահ Ռաֆայէլ Աւետիսեանին նախաձեռնութեամբ եւ հրաւէրով, մասնակիցները Վոլկա գետի ափին անմոռանալի ժամանակ անցուցին՝ ազգային երգ ու պարով:

Եղան նաեւ այցելութիւններ Եարուսաւի քաղաքի տեսարժան ու պատմամշտակութային վայրեր:

Դպրոց-բանակումի յայտագիրի պատասխանատուններն էին եղբ. Անդրանիկ Առուստամեան, քոյր Տիանա Թաւաքալեան, քոյր Գոհար Զարդարեան, քոյր



Գոհար Յունանեան եւ քոյր Սուսաննա Նալթաքեան:

Այս առիթով, Հ.Մ.Լ.Մ.ի Մոսկուայի մեկուսի մասնաճիւղի վարչութիւնը իր խորին երախտագիտութիւնը կը յայտնէ Եարուսաւի «Նայիրի» հայկական հա-

մայնքային կազմակերպութեան նախագահ Ռաֆայէլ Աւետիսեանին եւ համայնքի ներկայացուցիչներուն՝ ջերմ հիւրընկալութեան եւ դպրոց-բանակումի իրականացման մեծ աջակցութեան ցուցաբերման համար:



## ՍԿՈՒՏԱԿԱՆ ԽՈՏՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ՌՈՒՍԻՈՅ ՄԷՋ

**15** Օգոստոսին, Եարուսաւի մէջ տեղի ունեցած հայկական մեծ ռալի փեյլը աւարտին, տեղի ունեցաւ սկառուտական երդման հանդիսաւոր արարողութիւն:

Քոյր Գոհար Յունանեան Եարուսաւին եւ քոյր Եւա Սահարեան Պերեսլաւէն սկառուտական խոստումով՝ ամրագրեցին իրենց հաւատարմութիւնը հայ եկեղեցւոյ, հայրենիքին, աղդին ու Հ.Մ.Լ.Մ.ի հայապահպանման առաքելութեան:





# ՀԱՌՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Քորոնա ժահրին յառաջացուցած դժուարութիւնները կը շարունակեն ազդել սկառտական և մարզական կեանքերուն վրայ: Այս դժուարութիւնները, սակայն, չեն կատեցուցած ֆետերասիոններու կազմութեան և ընտրութիւններու աշխատանքները: Լիբանանի երիտասարդութեան և մարմնակրութեան նախարարի պաշտօնակատար Վարդինէ Օհանեան-Գէորգեանի ջանքերով մարզական կեանքը աշխուժացնելու, դասաւորելու և զարգացնելու նպատակով յառաջացած են նոր ֆետերասիոններ:

Հ.Ս.Ը.Ս., իր կարգին, քայլ պահելով այս նորութիւններուն հետ և 2020-ին ձեռք ձգած յաջողութիւնները շարունակելով, 2021-ին յաջողեցաւ ներկայացուցիչներ ունենալ երկու նոր ֆետերասիոններու մէջ, ինչպէս նաև՝ սկառտական ֆետերասիոններ և Լիբանանի Ողիմպիական Կոմիտէն մէջ:

Ցարդ կատարուած ընտրութիւններուն և նշանակումներուն Հ.Ս.Ը.Ս. 13 ներկայացուցիչներ ունի 11 ֆետերասիոններու մէջ:-

- Սկառտական ֆետերասիոն՝ եղբ. Վաչէ Նաճարեան (միջազգային յարաբերութիւններու պատասխանատու):

- Փինկ-փոնկի ֆետերասիոն՝ եղբ. Բաֆֆի Մումջողլեան (Ա. փոխ նախագահ): Ան նաև ընտրուեցաւ Լիբա-



նանի Ողիմպիական Կոմիտէի անդամ:

- Պասբերպողի ֆետերասիոն՝ եղբ. Հայկ Թապագեան (փոխ գանձապահ):

- Հեծելարշափի ֆետերասիոն՝ եղբ. Վաչէ Ծատուրեան (նախագահ), քոյր Արտա Զէյրունլեան (լենիհանուր քարտուղար) և եղբ. Նազօ Հապիպեան (հաշուապահ):

- Ելեկտրոնային խալերու ֆետերասիոն՝ եղբ. Պողոս Քենսիրճեան (նախագահ):

- Functional Fitness ֆետերասիոն՝ եղբ. Յարութ Ալաճեան (փոխ նախագահ):

- Արեթիզմի ֆետերասիոն՝ քոյր Մարիա Գէորգեան (գանձապահ):

- Թրէաքլոնի ֆետերասիոն՝ եղբ. Կարէն Արարկիրլեան (գանձապահ):

- Շատրակի ֆետերասիոն՝ եղբ. Էլի Հովհշեան:

- Ուռ շու-Քոնկ ֆու ֆետերասիոն՝ եղբ. Սազօ Դարբինեան:

- MMA-ի մարտարուեստի ֆետերասիոն՝ եղբ. Վարուժան Քէշիշեան:

**Հ.Ս.Ը.Ս.Ի ԼԻԲԱՆԱՆԻ  
ՇՐՋԱՎԱՅՐԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ**

## ԵՂԲ. ՌԱՖՖԻ ՄՈՒՆԶՈՂԵԱՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՈՂԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՆԴԱՄ

**Ք**անի մը անգամ յետաձգուելէ ետք, 25 Փետրուար 2021-ին տեղի ունեցան Լիբանանի Ողիմպիական Կոմիտէին ընտրութիւնները՝ ներկայութեամբ Լիբանանի երիտասարդութեան և մարմնակրթութեան նախարարութեան մարզական բաժանմունքի նախագահ Մուհամմէտ Առէյաթի: Ընտրութիւններուն ներկայ եղան 39 ֆետերասիոններու ներկայացուցիչներ:

Հ.Ս.Ը.Ս.Ի Լիբանանի Շրջանային Վարչութեան ատենապետ եղբ. Բաֆֆի Մունչօղլեան ընտրուեցաւ Լիբանանի Ողիմպիական Կոմիտէի 14 հոգինոց կազմի անդամ, փոխարինելով Հ.Ս.Ը.Ս.Ի ներկայացուցիչ եղբ. Վաչէ Ծատուրեանը, որ երկու շրջան Կոմիտէին մաս կազմելէ ետք՝ կանոնադրային պայմաններու բերումով չէր կրնար երրորդ անգամ թեկնածու ներկայանալ:



# ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒԻ ՑԻՇԱՏԱԿԻ ՈԳԵԿՈՉՈՒՄ

**Հ.Ս.Ը.Մ.Ի Լիբանանի Շրջանային  
Սկաուտական Խորհուրդ եւ  
Խմբապետական կազմ  
ՊԵՅՐՈՒԹ**

**Հ.Ս.Ը.Մ.Ի Լիբանանի սկաուտները այս տարի Հայոց Ցեղասպանութեան յիշատակը ողեկոչեցին «Կը յիշենք Ցեղասպանութիւնը, կը սորվինք մեր մշակոյթը, կը պահենք ու կը բաժնենք մեր ժառանգութիւնը» բնաբանով:**

Արդարեւ, Ուրբաթ, 23 Ապրիլի կէսօրէ առաջ ժամը 11-էն մինչեւ Շաբաթ, 24 Ապրիլի երեկոյեան ժամը 6, Հ.Ս.Ը.Մ.Ի Լիբանանի մասնաճիւղերու սկաուտները իրենց բոլոր խմբաւորումներով նշեցին Հայոց Ցեղասպանութեան 106-ամեակը: Անոնք իրենց մասնաճիւղերու ընկերային ցանցերու էջերուն վրայ հերթականորէն տեղադրեցին իրենց պատրաստած յայտագիրները, որոնք երգի, պարի, նուագի, ասմունքի եւ դասախոսութիւններու միջոցով ներկայացուցին հայկական արժէքներ, սովորութիւններ, մշակոյթ եւ աւանդութիւն:

Գոյատեւած է ժողովուրդ մը առանց մշակոյթի եւ աւանդութեան ...

Հետաքրքրական էր լսել այս առթիւ մասնագէտ դասախուններու կողմէն ներկայացուած նիւթերը: Սկաուտները առցանց տեղեկացան մեր նախնիներէն ժառանգ մնացած քանդակագործութեան եւ խաչքարագործութեան արուեստին մասին, որոնք կարեւոր դեր խաղացած են հայկական մշակոյթի գոյատեւման մէջ:

Ցայտագիրներուն մէջ յատուկ տեղ գտած էին նաեւ հայկական աւանդական ճաշերու պատրաստութեան ձեւը, պարը, երգն ու երաժշտութիւնը, որոնք դասախոսական եւ գործ-



նական կիրարկումներով մաս կը կազմէին առցանց յայտագիրներուն:

1250 սկաուտներ, 43 սկաուտական խումբերով, 35 առցանց աշխատանքներու ընթացքին ներկայացուցին իրենց պատրաստած յայտագիրները՝ հիւրընկալելով 18 մասնագէտ դասախոսներ:

## ԵՂԵՌՆԻ ՆԱՀԱՏԱԿԱՅ ՊԻՔՑԱՑԱՅԻ ՑՈՒՇԱՐՁԱՆ ԱՑՑԵԼՈՒԹԻՒՆ

Ուրբաթ, 23 Ապրիլ 2021-ի երեկոյեան ժամը 6.30-ին, Հ.Ս.Ը.Մ.Ի Լիբանանի Շրջանային Վարչութեան ներկայացուցիչը, Շրջանային Սկաուտական Խորհուրդէն անդամներ, Շրջանային Խմբապետութիւնը, մասնաճիւղերու միաւորի եւ մասնաճիւղի խմբապետները այցելեցին Եղեռնի նահատակաց ՊիքՓայալի յուշարձան, ուր ծաղկեապսակ եւ ծաղիկներ զետեղելով մէկ վայրկեան լուռթեամբ յարգանքի իրենց առուրքը ընծայեցին մեր մէկուկէս միլիոն նահատակներու յիշատակին եւ «Ցառաջ նահատակ» քայլերգով անգամ մը եւս ուխտեցին եւ հաստատեցին, թէ ինչ ալ ըլլան պայմանները, սերունդներ չեն մոռնար գործուած Ցեղասպանութիւնը, հաւատարիմ կը մնան անմեղ զոհերու արեան կանչին ու յիշելով Ցեղասպանութիւն կը պահանջեն եւ կը շարունակեն պայքարիլ յանուն Հայ Դատի յաղթանակին:

Օր մը ետք, Շաբաթ, 24 Ապրիլ 2021-ի կէսօրուան ժամը 12-ին, Հ.Ս.Ը.Մ.Ի Այնձարի մասնաճիւղի միաւորի խմբապետները իրենց կարգին այցելեցին Մուսա լեռան հերոսամարտի յուշամալիր, ուր ծաղիկներ զետեղելով յարգանքի իրենց տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանութեան մէկուկէս միլիոն նահատակներու անմար յիշատակին:





# Հ.Ս.Ը.Ս.Ի ՍՈՒՐԻՈՅ ՄԱՄԱՃԻՒՂԵՐԼ ԱԻԵԼԻ ՔԱՆ 1000 ԱՆԴԱՄՆԵՐՈՒ ՄԻԶ-ՄԱՄԱՃԻՒՂԱՅԻՆ ՏՈՂԱՆՑՔՈՎ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹԻՒՆԸ

Հ.Ս.Ը.Ս.Ի Սուրիոյ Շրջանային  
Վարչութեան Գրական  
Յանձնախումբ  
**ՀԱԼԵՊ**

**Հ**ովանաւորութեամբ Բերիոյ  
Հայոց Թեմի Առաջնորդ Մա-  
սիս Եպս. Զօպուեանի, կազ-  
մակերպութեամբ Հ.Ս.Ը.Ս.Ի Սուրիոյ  
Շրջանային Վարչութեան, Կիրակի, 27  
Յունիս 2021-ի յետմիջօրէի ժամը 5-ին,  
տասը տարուան ընդհատումէ ետք, Հա-  
լէպի «Ռիայէթ Շապապ» դաշտին վրայ  
մեծ խանդակառութեամբ տեղի ունե-  
ցաւ միջ-մասնաճիւղային տողանցք-  
փառատօն՝ մասնակցութեամբ Հ.Ս.-  
Ը.Ս.Ի Դամասկոսի, Հալէպի, Լաթաքի-

ոյ, Գամիշիի եւ Քեսապի մասնաճիւղե-  
րու չեփորախումբերուն, սկառտական  
կազմերուն եւ մարզական խումբերուն:  
Տողանցքին իրենց մասնակցութիւնը բե-  
րին նաեւ Հ.Ս.Ը.Ս.Ի «Շաւարչ Քրիսե-  
ան» քարաթէի մարզական խումբը եւ  
Սուրիոյ Հայ Սեւ Գօտիներու Միութեան  
մարզիկները:

Տողանցքը տեղի ունեցաւ Պասս կու-  
սակցութեան Հալէպի մասնաճիւղի  
քարտուղար Ահմատ Մանսուրի հովա-  
նիին ներքեւ:

Տողանցքը չնորհաւորական արտա-  
յայտութիւն էր Սուրիոյ նախագահ  
տոքթ. Պաշտամ Ասատի վերընտրութե-  
ան, ինչպէս նաեւ ցնծութեան տօն էր  
Հայաստանի Հանրապետութեան կերտ-  
ման 103-ամեակին առիթով:



## ՆԵՐԿԱՆԵՐԸ

Տողանցքին ներկայ գտնուեցան Բեր-  
իոյ Հայոց Թեմի Առաջնորդը, հայ Հա-  
մայնքապետներու ներկայացուցիչները,  
Հ.Հ. Հալէպի գլխաւոր հիւպատոսը,  
Հ.Հ. մարդասիրական առաքելութեան  
խումբի հիւպատոսութեան ներկայա-  
ցուցիչը, Սուրիոյ խորհրդարանի երես-  
փոխաններ, Պասս կուսակցութեան  
Հալէպի գլխաւոր քարտուղարը, Հալէ-  
պի նահանգապետին ներկայացուցիչը,  
Հալէպի նահանգային խորհուրդի ան-  
դամներ, պետական բարձրաստիճան  
հիւրեր, Հ.Ս.Ը.Ս.Ի Կեդրոնական Վար-  
չութեան անդամ եղբ. Մանուկ Քիչօշկեր-  
եան, Ազգային Կեդրոնական Վարչու-  
թեան, Բերիոյ Հայոց Թեմի Ազգային  
Վարչութեան, Կրօնական Ժողովի եւ  
ազգային մարմիններու ներկայացու-  
ցիչներ, եկեղեցիներու թաղականու-  
թիւններ, Հալէպահայ միութիւններու  
եւ հաստատութիւններու ներկայացու-  
ցիչներ եւ հրաւիրեալներ:





### ԲԱՑՈՒՄԸ

Բացումը կատարուեցաւ Սուրբոյ Եւ Հայաստանի քայլերգներով, ապա ներկաները մէկ վայրկեան յոտնկայս յարգեցին նահատակներու յիշատակը:

Օրուան հանդիսավարներն էին քոյր Մարտ Գալայճեան-Աչմէրճեան, եղբեղիս Քիլէճեան (արաբերէն): Անոնք յայտագիրը ներկայացուցին արաբերէնով եւ հայերէնով, նաեւ՝ Սուրբոյ նախագահին վերընտրութեան, Հայաստանի անկախութեան եւ Հ.Մ.-Լ.Մ.-ին նուիրուած լոգունգներով ողջունեցին առղանցող Հ.Մ.-Լ.Մ.-ականները:

Արաբերէն բացման խօսքը արտասահման մասնակի նկատեց Սուրբոյ նախագահ Արմեն Վահագինը, որուն ուրախութեան արտայայտութիւնը, որուն ուրախութեան ատենապետ եղբ. Աւետիս Տէրփիշեան: Ան լուսարձակի տակ առաւ Հ.Մ.-Լ.Մ.-ի հայակերտումի առաքելութիւնը եւ այս առիթով ողջունեց հինգ մասնաճիւղերուն խանդավառ:

Հայերէն բացման խօսքը արտասահման մասնակի նկատեց Հ.Մ.-Լ.Մ.-ի Սուրբոյ Շրջանային Վարչութեան ատենապետ եղբ. Աւետիս Տէրփիշեան: Ան լուսարձակի տակ առաւ Հ.Մ.-Լ.Մ.-ի հայակերտումի առաքելութիւնը եւ այս առիթով ողջունեց հինգ մասնաճիւղերուն խանդավառ:





մասնակցութիւնը միջ-մասնաճիւղային տողանցքին: Ապա, եղբայրը չնորհակալութիւն յայտնեց Առաջնորդ Սրբազն Հօր՝ իր հայրական հովանաւորութեան համար, ինչպէս նաեւ Սուրբոյ պետական բարձրաստիճան աւագանիին:

### **ԲԱՑՄԱՆ ՊԱՏԿԵՐԸ ԵՒ ՄԱՐԶԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ**

Բացման պատկերով Հ.Ս.Ը.Ս.ի հինգ մասնաճիւղերու քոյլերն ու եղբայրները պարզեցին Սուրբոյ նախագահին եւ Սարդարապատի յուշարձանին պատկերները: Այնուհետեւ, Սուրբոյ Շրջանային խմբապետ եղբ. Ցովիկ Փամբակեան Առաջնորդ Սրբազն Հօր օրհնուած ճրագով ջահը վառեց եւ զայն փոխանցեց Սուրբոյ Շրջանային խմբապետուհի քոյլը Թամար Աւետեան-Գա-

տէհնեանին: Ապա, ջահը փոխանցուեցաւ հինգ մասնաճիւղերու խմբապետներուն ու սկաուտի մը ձեռամբ կայմին

**Վրայ հաստատուած ջահը լուսաւորուեցաւ:**

Մարզական ներկայացումով հանդէս եկան Հ.Ս.Ը.Ս.ի «Շաւարչ Քրիստոնութեան» քարաթէի մարզական խումբը եւ Սուրբոյ Հայ Սեւ Գօտիներու Միութեան մարտարուեստի, ոիթմիկ մարմնամարզի, սանտայի եւ քիք-պոքսինկի մարզպիկները, որոնք հետաքրքրութիւն շարժող մարզաձեւերով արժանացան ներկաներու ուշադրութեան:

### **ՏՈՂԱՆՑՔԸ**

Ցաջորդեց Հ.Ս.Ը.Ս.ի միջ-մասնաճիւղային տողանցքը, որուն բացումը կատարեցին Սուրբոյ Շրջանային խմբապետութիւնն ու հինգ մասնաճիւղերու խմբապետները: Ցաջորդաբար տողանցքին Դամասկոսի, Լաթաքիոյ, Գամիշլիի, Քեսապի եւ Հալէպի մասնաճիւ-





ղերու սկաուտական եւ մարզական խումբերը, իրենց չեփորախումբերուն առաջնորդութեամբ: Տողանցեցին նաեւ Հ.Մ.Լ.Մ.ի երէց եղբայրները, որոնք երկար տարիներու վաստակ ունին միութեան շարքերէն ներս, ապա տողանցեցին Հ.Մ.Լ.Մ.ի «Շաւարչ Քրիսեան» քարածէի մարզական խումբը եւ Սուրիոյ Հայ Սեւ Գօտիներու Միութեան մարզիկները:

Լոգունգներու կարգին հնչեց Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին Հ.Մ.Լ.Մ.ի նուիրուած խօսքը, որուն ընթացքին հանդիսավարը Հ.Մ.Լ.Մ.ի մեծ ընտանիքին անունով շնորհաւորական խօսք ուղղեց Վեհափառ Հօր՝ գահակալութեան 26-ամեակին առիթով, մաղթելով արեւատութեամբ եւ քաջառողջութեամբ լեցուն ընդ երկար գահակալութիւն:

### ԱՌԱՋՆՈՐԴ ՄՐԲԱԶԱՆԻՆ ՄՐՏԻ ԽՕՍՔԸ

Ներկաներուն իր սրտի խօսքը ուղ-

ղեց Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Մասիս Եպս. Զօպուեան: Ան ողջունեց Սուրիոյ զանազան շրջաններէն ժամանած Հ.Մ.Լ.Մ.ականները, որոնք իբրեւ մէկ ամբողջութիւն միացան՝ միասնաբար շնորհաւորութիւններ յայտնելու Սուրիոյ նախագահին՝ իր վերընտրութեան առիթով: Ապա, Առաջնորդը դիտել տուաւ, որ այսօր սուրիացի ժողովուրդը յաղթական դուրս եկած, անգամ մը եւս կը համախմբուի իր նախագահին չուրջ, որ ամբողջ տասը տարի իմաստութեամբ, խոհեմութեամբ, լրջութեամբ եւ քաջութեամբ պայքարեցաւ սուրիական հայրենիքին ազատութեան եւ անոր ամբողջականութեան պահպանման համար: Սուրիոյ բոլոր բաղադրիչ տարրերուն հետ սուրիահայութիւնը իր մասնակցութիւնը բերաւ





## Յ.Ս.Ը.Ս. ՍՈՒՐԻԱ



իր գաւակներուն արիւնը նուիրաբերելով սուրիական հայրենիքի ազատութեան եւ անկախութեան, յայտնելով Տէր Զօրէն եկող յարուցեալ հայուն հաւատարմութիւնը սուրիական հայրենիքին, անոր նախագահին եւ սուրիացի ասպնջական ժողովուրդին:

Սրբազան Հայրը հպարտութեամբ յիշեց Հայաստանի Հանրապետութեան կերտաման 103-ամեակը, որուն պայծառութիւնը յայտ կու գայ ազգային արժէքները պահող սուրիահայ համայնքին մէջ:

Հպարտութիւն առթող տողանցքին ընդմէջն ան տեսաւ մէկ բուռնցք կազմած Հ.Մ.Լ.Մ.ականներուն կապուածութիւնը՝ Հայաստանին, Արցախին եւ Սուրիոյ:

Իր խօսքին աւարտին, Առաջնորդը բոլորին անունով շնորհաւորեց նախագահին վերընտրութիւնը եւ Մէծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհա-

փառ Հայրապետին գահակալութեան 26-ամեակը, անոր մաղթելով արեւշատ եւ պայծառ տարիներ:

### ԱՀՄԱՏ ՄԱՆՍՈՒՐԻ ԽՈՍՔԸ

Այնուհետեւ խօսք առաւ Պատաս կուսակցութեան Հայէպի մասնաճիւղի գլոխաւոր քարտուղար Ահմատ Մանսուր, որ գեղեցիկ պատկերով մը յայտնեց, թէ Սուրիոյ եւ Հայաստանի դրոշները կը բաժնեցին կարմիր գոյնը, որ դաւադիրութերուն դէմ նահատակներուն թափած արիւնը կը խորհրդանշէ: Ան յայտնեց, թէ էրտողան պարտական դուրս եկաւ Սուրիոյ դէմ պատերազմէն, չնորհիւ երեք ուժերու՝ սուրիացի ժողովուրդին, Սուրիոյ արի բանակին եւ երկրի նախագահ տոքթ. Պաշշար Ասատի մաքառումներուն: Ապա, ան իր ուրախութիւնը յայտնեց ի տես բերկրալի այս տողանցքին, մեծապէս գնահատելով շըր-

ջաններէն ժամանած Հ.Մ.Լ.Մ.ականներու մասնակցութիւնը:

### ՑՈՒՇԱՆՈՒԿԻՐՆԵՐՈՒ

#### ՓՈԽԱՆՑՈՒԿԻՐՆԵՐ

#### ԳԵՂԱՐՈՒԿԵՍԱԿԱՆ ՑԱՅՏԱԳԻՐ

Տողանցքին վերջին բաժինով, Հ.Մ.-Լ.Մ.ի Շրջանային Վարչութեան ձեռամբ տեղի ունեցաւ յուշանուէրներու յանձնում՝ Սուրիոյ հինգ մասնաճիւղերու վարչութիւններուն եւ շնիրախումբերուն: Տեղի ունեցաւ նաև պարգեւատրում՝ հինգ մասնաճիւղերու մարզական ներքին մրցաշարքներու ախոյեաններուն, ինչպէս նաև Հայէպի մասնաճիւղի վերանորոգուած դաշտերուն վրայ տեղի ունեցած ֆութպոլի եւ պասքեթպոլի մրցումներու ախոյեան խումբերուն (Այս մասին տեսնել առանձին, էջ 75):

Տողանցքին խանդավառութիւնը ամբողջացաւ Համազգայինի մեծ ընտանիքին կողմէ գեղարուեստական յայտագիրի ներկայացումով. Երյթ ունեցան Լաթաքիայէն ժամանած Համազգայինի «Վահան Նաւասարդեան» մասնաճիւղի «Գեղարդ» պարախումբը, Համազգայինի «Նիկոլ Աղքալեան» մասնաճիւղի «Շուշի» մանկապատանեկան պարախումբը, ապա՝ նուազախումբը, մասնակցութեամբ սուրիահայ երգիչներ Մարիա Զիշեանի, Արման Տէր Պետրոսեանի, Կամիա Պաղտիկեանի, Կարօ Գուշաքճեանի, Մեղեղի Փամպուքեանի, Ակաբէ Ֆրանքեանի, Լիւսի Ցովհաննէսեանի, Խաչիկ Աշճեանի եւ Քեսապէն ժամանած Սեւակ Պետուրեանի:



**ՄԻԶ-ՄԱՄՆԱՅԻԼԱՅԻՆ ՏՈՂԱՆՑՔԻ  
ՆԱԽՕՐԵԱԿԻՆ՝**

## **Հ.Մ.Լ.Մ.Ի ՍՈՒՐԻՈՅ ՄԱՍԻՆԱՅԻԼԵՐՈՒ ՄԱՐԶԱԿԱՆ ՄՐՑԱԾԱՐՔՆԵՐԸ**

**Մ**իջ-մասնաճիւղային տողանցքի նախօրեակին, Հ.Մ.-Լ.Մ.-ի Սուրիոյ մասնաճիւղերը, նախքան Հալէպի իրենց ժամանումը, կազմակերպեցին մարզական ներքին մրցաշարքներ, որոնց ախոյեան քոյլերուն եւ եղբայրներուն պարգեւատրումը տեղի ունեցաւ միջ-մասնաճիւղային տողանցքին, Հ.Մ.-Լ.Մ.-ի Սուրիոյ Շրջանային Վարչութեան ձեռամբ:

Այսպէս, Հ.Մ.-Լ.Մ.-ի Լաթաքիոյ մասնաճիւղին վարչութիւնը կազմակերպեց ճատրակի եւ լողի մրցաշարքներ: Ախոյեան հանդիսացան.- եղբ. Յովսէփ Քէչէճեան (ճատրակ), քոյլ Միրիամ Տէմիրճեան (լող) եւ եղբ. Ռաֆֆի Ներսէսեան (լող):

Հ.Մ.-Լ.Մ.-ի Գամիշլի մասնաճիւղի վարչութիւնը կազմակերպեց փինկ-փոնկի մրցում, որուն ախոյեան հանդիսացաւ եղբ. Սեպուհ Սարգսեան:

Հ.Մ.-Լ.Մ.-ի Հալէպի մասնաճիւղի վարչութիւնը կազմակերպեց Ճատրակի մրցում, ուր լաւագոյն խաղացող հանդիսացաւ եղբ. Կարին Պէրպէրեան:

Միջ-մասնաճիւղային տողանցքին Հալէպի մասնաճիւղէն պարգեւատրուեցան նաեւ 2020-2021 տարեշրջանի ճատրակի Սուրիոյ ախոյեաններ՝ եղբ. Արսէն Քինեան եւ քոյլ Մինթիա Մախուլ:

Հ.Մ.-Լ.Մ.-ի Քեսապի մասնաճիւղի վարչութիւնը կազմա-



կերպեց փինկ-փոնկի եւ ճատրակի մրցաշարքներ: Ախոյեան հանդիսացան.- եղբ. Անդրանիկ Հանեսքէճեան (փինկ-փոնկ) եւ եղբ. Ժիրայր Կարճիկեան (ճատրակ):

Տողանցքին ժամեր առաջ, Հ.Մ.-Լ.Մ.-ի Սուրիոյ Շրջանային Վարչութիւնը Հալէպի մէջ կազմակերպեց Փութպոլի եւ պասքեթպոլի միջ-մասնաճիւղային մրցաշարքներ, Հալէպի մասնաճիւղի պասքեթպոլի վերանորոգուած եւ Փութպոլի նոր կառուցուած դաշտերուն վրայ: Ֆութպոլի մրցաշարքին ախոյեան հանդիսացաւ Գամիշլի մասնաճիւղին խումբը, իսկ պասքեթպոլի մրցաշարքին ախոյեան հանդիսացան Հալէպի մասնաճիւղի տղոց եւ աղջկանց խումբերը:

**ՄԻԶ-ՄԱՄՆԱՅԻԼԱՅԻՆ ՏՈՂԱՆՑՔԻ ՆԱԽՕՐԵԱԿԻՆ՝**

## **Հ.Մ.Լ.Մ.Ի ՍՈՒՐԻՈՅ ՄԱՍԻՆԱՅԻԼԵՐՈՒ ՎԱՐՉՈՒԹԻՒՆԵՐՈՒ ԺՈՂՈՎ**

**Կ**իրակի, 27 Յունի 2021-ին, միջ-մասնաճիւղային տողանցքին առաջ, Հ.Մ.-Լ.Մ.-ի Սուրիոյ Շրջանային Վարչութիւնը ժողով մը գումարեց Սուրիոյ Հինգ մասնաճիւղու վարչութիւններուն հետ:

Այս առիթով, Հ.Մ.-Լ.Մ.-ի Սուրիոյ Շրջանային Վարչութեան

ատենապետ եղբ. Աւո Տէրվիշեան ողջունեց ներկաները եւ փոխանցեց տողանցքին յայտագիրն ու ընթացքը՝ յաջողութիւն մաղթելով բոլորին: Ապա, Հ.Մ.-Լ.Մ.-ի Կելրունական Վարչութեան անդամ եղբ. Մանուկ Քէօշկերեան փոխանցեց իր սրաի խօսքը, նշելով Հ.Մ.-Լ.Մ.-ական ըլլալու կարեւորութիւնն ու արժէքը: Ան ըսաւ, որ մեծ բախտաւորութիւնն է, երկար տարիներ ետք, այս սերունդին մասնակցութիւնը աւանդական տողանցքին:



## ՄԻԶ-ՄԱՄԱՃԻՒՂԱՅԻՆ ՍԿԱՈՒՏ. ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐՈՒ Ա. ՀԱՆԴԻՊՈՒՄ

**Կ**իրակի, 27 Յունիս 2021-ի կչսօրուան ժամը 12-ին, Հ.Մ.-Լ.Մ.-ի պարտէզին մէջ տեղի ունեցաւ Հ.Մ.-Լ.Մ.-ի հինգ մասնաճիւղերու (Լաթֆքիա, Դամասկոս, Գամիշլի, Քիսապ և Հալէպ) միջմասնաճիւղային Սկաուտ. խորհուրդներու Ա. հանդիպումը:

Հանդիպումը վարեց Սուրիոյ Շրջանային Սկաուտ. Խորհուրդի ատենապետ եղբ. Մերուն Գահուէճեան: Հանդիպումին արծարծուեցան մասնաճիւղերու Սկաուտ. Խորհուրդներու աշխատանքները եւ անոնց դիմագրաւած գժուարութիւնները:

Մասնաճիւղերու ներկայացուցիչները իրենց գեկոյցները տալէ ետք, Շրջանային Սկաուտ. Խորհուրդի ատենապետը կարգ մը թելադրութիւններ կատարեց գործելաձեւի բարելաւման եւ մասնաճիւղերը թիւով ու որակով բարելաւելու համար: Ապա, Շրջանային Սկաուտ. Խորհուրդի անդամները յաջողութիւն մաղթեցին մասնաճիւղերու Սկաուտ. Խորհուրդներու աշխատանքներուն: Հանդիպումը փակուեցաւ ժամը 1.30-ին:



## «ՀԱՅ ՍԿԱՈՒՏԻ ՕՐ»ՌԻԱՆ ՆՇՈՒԻՄ ՀԱԼՔԻ ԵՒ ՔԵՍԱՐԻ ՄԻԶ

**Ի**նչպէս ամէն տարի, այս տարի եւս Հ.Մ.-Լ.Մ.-ի Հալէպի մասնաճիւղին սկաուտները պատշաճ կերպով նշեցին «Հայ սկաուտի օր»ը: Ազգ. Քարէն Եփիէ ձեմարանի շրջափակին մէջ հաւաքուած, անոնք կատարեցին միօրեայ գործունէութիւն եւ տողանցք:

Օրուան յայտագիրը սկիզբ առաւ

դրօշակի արարողութեամբ, ապա յաջորդաբար տեղի ունեցան խմբակային աշխատանք, մարզանք, նախաճաշ եւ ձեռային աշխատանք:

Հ.Մ.-Լ.Մ.-ի շեփորախումբին ընկերակցութեամբ բոլոր գայլիկներն ու սկաուտները հաստատ քայլերով տողանցեցին շրջափակին մէջ, ուր ներկայ էին Հ.Մ.-Լ.Մ.-ի Սուրիոյ Շրջանային

Սկաուտ. Խորհուրդն ու խմբագետութիւնը, Հալէպի մասնաճիւղի վարչութեան ներկայացուցիչներն ու Սկաուտ. Խորհուրդը: Տողանցքի աւարտին տեղի ունեցաւ Ա. կարգի տուչութիւն՝ մասնաճիւղի խմբապետ եղբ. Յակոբ Ուրիշկեանի ձեռամբ:

Հ.Մ.-Լ.Մ.-ի Հալէպի մասնաճիւղի Սկաուտ. Խորհուրդին խօսքը փոխան-

ցեց խորհուրդի ատենապետ եղը. Աբիկ Խաչոյեան: Ան չնորհաւորեց Ա. Կարգ ստացող քոյրերն ու եղբայրները, ապա խօսքը ուղղեց սկառատներուն եւ թելադրեց անոնց, որ հպարտ եւ խրոխտ քայլերով շարունակեն իրենց երթը:

Այսուհետեւ, սկառատները շարունակեցին իրենց յայտագիրը՝ տեղի ունեցաւ երգի ուսուցում, զարդացման մրցում, ճաշ, ուսիր եւ մտերմիկ խրախճանք:

### ՔԵՍԱՊԻ ՄԷՋ

Հ.Մ.Լ.Մ.ի Քեսապի մասնաճիւղի վարչութիւնը, իր կարգին, Սկառատ. Խորհուրդի կազմակերպութեամբ, նշեց «Հայ սկառատի օր»ը: Այս առիթով տօնակատարութիւնը մը տեղի ունեցաւ 28 Փետրուար 2021-ի երեկոյեան ժամը 5-ին, «Սարդարապատ» սրահին մէջ: Տօնակատարութիւնը հովանաւորեց Քեսապի նորանշանակ Հոգեւոր տեսուչ Անդրանիկ Աբդ. Քիւրիւմեան: Ներկայ գտնուեցան միութիւններու ներկայացուցիչներ, սկառատներու ծնողներ եւ մասնաճիւղի նախկին խմբապետներ:

Տօնակատարութեան բացումը կատարուեցաւ Սուրբոյ, Հայաստանի եւ Հ.Մ.Լ.Մ.ի քայլերուներով:



Բացման խօսքը արտասանեց մասնաճիւղի միաւորի պատասխանատու խմբապետ քոյր Մարի Շէխուկեան-Լընդեան: Ան ներկայացուց հայ սկառատին եւ հայ զինուորին դերը՝ ազգին ծառայութեան եւ պաշտպանութեան գործին մէջ:

Տօնակատարութիւնը ընդգրկեց խոմբային արտասանութիւն, Հայկական պար, չափական մարզանք, բուրդ եւ թմպլիկ:

Ապա տեղի ունեցաւ խոստման արարողութիւն եւ վկայականաց բաշխում:

Այս առիթով վարչութիւնը պարգևեատրեց շեփորախումբի պատասխանա-

տուներ քոյր Դալար Լընդեանը եւ եղբ. Անդրանիկ Հանեսքէհեանը, որոնք իրենց անձնական ուժերով շեփորախումբին նոր եղանակներ սորվեցնելու աշխատանք տարած են: Աւարտին, Անդրանիկ Աբդ. Քիւրիւմեան փոխանցեց իր սրահի խօսքը, մասնաճիւղին մաղթելով նորանոր յաջողութիւններ: Ապա, «Պահպանիչ»ով ան փակեց օրուան յայտադիրը:

Հանդիսութիւնը աւարտին հասաւ «Յառաջ նահատակ» քայլերով:

## Հ.Մ.Լ.Մ.ի ԳԱՄԻՇԼԻԻ, ՀԱԼՔՈՒ ԵԻ ԴԱՄԱԿԱՂՈՒԻ ՄԱՄՆԱՃԻՒՂԵՐՈՒԻ ԱՆԴԱՄԱԿԱՆ ՀՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՆԵՐԸ

### ԳԱՄԻՇԼԻԻ ՄԱՄՆԱՃԻՒՂԵՐԸ

Հ.Մ.Լ.Մ.ի Գամիշլի մասնաճիւղի անդամական ընդհանուր ժողովը տեղի ունեցաւ Կիրակի, 28 Մարտ 2021-ին, Հ.Մ.Լ.Մ.ի կեդրոնին մէջ, ներկայութեամբ Հ.Մ.Լ.Մ.ի Սուրբոյ Շրջանային Վարչութեան անդամ, լիազօր ներկայացուցիչ եղբայր Զաւէն Գասպարեանի, մասնաճիւղի վարչութեան անդամներու եւ Հ.Մ.Լ.Մ.ականներու:

Ժողովը մասնաճիւղին նոր վարչութիւնը ընտրեց հետեւեալ կազմով - եղբ. Անդրանիկ Մարգիսիան, քոյր Սօսէ Խաչատրուեան, եղբ. Արամ Աւետիսեան, քոյր Անի Սարգիսեան, եղբ. Շիրազ Կրպոյեան, եղբ. Ասուր Աղամեան եւ եղբ. Սերոբ Վալոյեան:

Ժողովը փակուեցաւ «Յառաջ նահատակ» քայլերով:

### ՀԱԼՔՈՒ ՄԱՄՆԱՃԻՒՂԵՐԸ

Հ.Մ.Լ.Մ.ի կեդրոնական Վարչութեան ներկայացուցիչին



եւ Սուրբոյ Շրջանային Վարչութեան անդամներուն ներկայութեամբ, Հ.Մ.Լ.Մ.ի Հալքու մասնաճիւղը տարեկան անդամական իր ժողովը գումարեց 23 Մարտ 2021-ի երեկոյեան



ժամը 7.30-ին, «Արամ Մանուկյան» ժողովրդային Տան «Լեռոն Շանթ» սրահին մէջ:

Ժողովը սկսաւ «Յառաջ նահատակ» քայլերգով, ապա ներկայ Հ.Մ.Լ.Մ.ական քոյլերայրներուն ներկայութիւնը ստուգելէ ետք, ընթերցուեցաւ վարչութեան միամեայ գործութեան նիւթաբարոյական տեղեկագիրը, կատարուեցան լուսաբանութիւններ, քննարկումներ եւ արծարծըլեցան միւթեական մտահոգութիւններ:

Այնուհետեւ, ժողովը Հալէպի մասնաճիւղի նոր վարչութիւնը ընտրեց հետեւեալ կազմով. - եղբայրներ Արամ Աւետիսեան, Սերժ Պալապանեան, Ցարութ Խաչատրեան, Ալեքսան Պալեան, Կարօ Ապաձեան, Տիգրան Պալապանեան, Մայք Հալլամեան, քոյրեր Նորա Գրածեան եւ Անի Մինասեան:



### ԴԱՄԱՍԿՈՍԻ ՄԱՄԱՃԻՒՂ

Հ.Մ.Լ.Մ.ի Դամասկոսի մասնաճիւղի անդամական ընդհանուր ժողովը տեղի ունեցաւ Ուրբաթ, 26 Փետրուար 2021-ին, «Աւետիս Ահարոնեան» կեդրոնին մէջ, ներկայութեամբ

## Հ.Մ.Լ.Մ.ի ՀԱԼՔՊԻ ՄԱՄԱՃԻՒՂԻ ՍԿԱՌԱԿԱՆ ՏՈՂԱՆՑՔԸ

Հովանաւորութեամբ Հ.Մ.Լ.Մ.ի Սուրիոյ Շրջանային Վարչութեան, կազմակերպութեամբ Հ.Մ.-Լ.Մ.ի Հալէպի մասնաճիւղի վարչութեան եւ Սկառատ. Խորհուրդին, մասնակցութեամբ Հալէպի մասնաճիւղի սկառատներուն եւ շեփորախումբին, Կիրակի, 28 Մարտ 2021-ին, Մաղկազարդի տօնին առթիւ տեղի ունեցաւ սկառատական հանդիսաւոր առջանցք:

Ժողանքը ընթացք առաւ կէսօրուան ժամը 12-ին: Սկառատները Վիլաներու պղղոտայէն ուղղուեցան Ս. Աստուածածին եկեղեցի, ապա «Արամ Մանուկյան» ժողովրդային Տուն, ուր հայութիւնը ծափողջոյններով դիմաւորեց տողանցող սկառատները: Տողանցքի աւարտին, Հ.Մ.Լ.Մ.ի շեփորախումբը հնչեցուց «Յառաջ նահատակ» քայլերգով:

Սուրիոյ Շրջանային Վարչութեան լիազօր ներկայացուցիչ եղբայր Գէորգ Գալէմքերեանի, մասնաճիւղի Վարչութեան անդամներու եւ Հ.Մ.-Լ.Մ.ականներու:

Ժողովին բացումը կատարւեցաւ «Յառաջ նահատակ» քայլերգով: Ժողովին ընթացքին եղբայր Գէորգ Չորհաւորեց Դամասկոսի մասնաճիւղի 95-ամեակը եւ գնահատեց համաճարակի օրերուն ընթացաւարտ վարչութեան կատարած աշխատանքը:

Աւարտին, եղբ. Գալէմքերեան չորհաւորեց եւ յաջողութիւն մաղթեց նորընտիր վարչութեան:

Այնուհետեւ ժողովը Հ.Մ.Լ.Մ.ի Դամասկոսի մասնաճիւղի վարչութեան նոր կազմը ընտրեց հետեւեալ պատկերով. - եղբ. Միհրան Ղազարեան (ատենապետ), քոյր Գարուն Մուրատեան (ատենադպրուհի), եղբայրներ Վահան Գողանեան (գանձապահ), Արա Խաճարեան (հաշուապահ), Հրայր Գարակէօքեան, Անդրանիկ Խաճարեան եւ Արամ Աճէմեան (խորհրդականներ):

Ժողովը փակուեցաւ «Յառաջ նահատակ» քայլերգով:





## Հ.Մ.Լ.Մ.Ի ՀԱԹԱՔԻՈՅ ԵՒ ՔԵՍԱՊԻ ՄԱՄԱՃԻՒՂԵՐՈՒՆ «ՄՈԿԼԻԻ ՕՐ»ՌԻԱՆ ԳՈՐԾՈՒՆՔՈՒԹԻՒՆՆԵՐԸ

**Թղթակից  
ԼԱԹԱՔԻԱ**

**Կ**ազմակերպութեամբ Հ.Մ.Լ.Մ.Ի Լավագիոյ մասնաճիւղի Սկառուտ. Խորհուրդին, խմբապետական եւ աստիճանաւորական կազմերուն, Շաբաթ, 12 Ցունիս 2021-ին, Հ.Մ.Լ.Մ.Ի տեղւոյն ակումբին մէջ տեղի ունեցաւ «Մոկլիի օր»՝ մասնաճիւղին «Գայլ» միաւորի կարմիր, կապոյտ եւ մոկլի վոհմակներուն յատուկ:

«Օր»ը ընդգրկեց դրոշակի արարողութիւն, մարզանք, նախաճաշ, գայլիկական գիտելիքներ, դասախոսութիւններ, հարցպատասխանի մրցում, արշաւ դէպի մօտակայ այգի, խաղեր եւ հիւրասիրութիւն:

Կէսօրին, JCI կազմակերպութենէն այցելութեան եկան խումբ մը ատամնաբուժներ, որոնք դասախոսեցին եւ փոքրերուն Փիլմ մը ցուցադրեցին ատամներու պահպանութեան եւ մաքրութեան մասին: Անոնք գայլիկներուն ատամները քննեցին, իրենց թելադրութիւնները փոխանցեցին, պոռշիւրներ եւ ակռայի վրձիններ բաժնեցին:

Ապա, ներկայացուեցաւ Սկառուտ. Խորհուրդին կողմէ պատրաստուած համել ճաշը, որմէ ետք օրակարգը չարունակւեցաւ: Աւարտին, կազմին Աքելլան՝ եղբ. Յովիկ Սաղտըճեան բաշխեց միաստղի եւ երկաստղի վկայագիրներ: Փոխ վեցեակի եւ վեցակապեաներու աստիճան ստացան կարմիր վոհմակի գայլիկ-արծուիկները:

«Մոկլիի օր»ուան գործունէութիւնը փակուեցաւ կէսօրէ ետք ժամը 4.30-ին, «Ով հայ արի» քայլերգով:

### ՔԵՍԱՊԻ ՄԷՋ

Քեսապի մէջ, կազմակերպութեամբ Հ.Մ.Լ.Մ.Ի Քեսապի մասնաճիւղի Սկառուտ. Խորհուրդին, «Մոկլիի օր»ուան նշումը կատարուեցաւ տեղւոյն կազդուրման կայանին մէջ, Շա-

բաթ, 8 Մայիս 2021-ին, առաւտեան ժամը 9.30-էն մինչեւ երեկոյեան ժամը 6.30:

Գործունէութիւնը սկիզբ առաւ դրոշակի արարողութեամբ:

Յայտագիրը ընդգրկեց դասախոսութիւն, ձեռային աշխատանք, ճաշ, կանչերու ուսուցում, զարգացման մրցում, դաշտային խաղեր, չափական մարզանք եւ բուրգ կազմելու շարժուածեւրեր:

Գայլիկները բարձր տրամադրութեամբ վերադարձան իրենց տուները:



### Հ.Մ.Լ.Մ.Ի ԴԱՄԱՍԿՈՍԻ ՄԱՄԱՃԻՒՂԻՆ ԼՈՂԱՐՇԱԽԸ

Ուրբաթ, 30 Ապրիլ 2021-ին, Հ.Մ.Լ.Մ.Ի Դամասկոսի մասնաճիւղի սկառուտներն ու գայլիկները կատարեցին լողարշաւ մը՝ մասնակցութեամբ 82 քոյրերու եւ եղբայրներու:

Յայտագիրը ընդգրկեց նախաճաշ, թէլէմաչի խաղեր, ճաշ եւ երգի ուսուցում:

Քոյրերն ու եղբայրները համելի ժամեր անցընելով բարձր տրամադրութեամբ վերադարձան տուն:



Հ.Մ.Ը.Ս.Ի ՍՈՒՐԻԱՅՑ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՍԿԱՈՒՏ. ԽՈՐՀՈՒՐԴԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ՝

## ՄԻՋ-ՄԱՄԱՅԻՆ ՎԿԱՅԵԱԼ ԿԱՐԳԻ ԵՌՕՐԵԱՅ ՍԵՄԻՆԱՐ՝ ՀԱԼԵՊԻ ՄԷՋ

Թղթակից

ՀԱԼԵՊ

**Հ.Մ.Ը.Ս.Ի Սուրբիոյ Շրջանային Սկաուտ.** Խորհուրդին կազմակերպութեամբ, միջ-մասնածիւղային Վկայեալ կարգի սեմինարը սկիզբ առաւ Ուրբաթ, 14 Մայիս 2021-ի առաւատեան ժամը 9-ին, «Արամ Մանուկեան» Ժողովրդային Տան «Լեւոն Շանթ» սրահին մէջ, մասնակցութեամբ Հ.Մ.Ը.Ս.Ի երեք մասնածիւղերէն (Լաթաքիա, Քեսաալ, Հալէպ) 22 քոյր-եղբայրներու:

Լաթաքիոյ մասնածիւղը սեմինարին կը մասնակցէր 12 քոյր-եղբայրներով, Քեսաալի մասնածիւղը՝ 3, իսկ Հալէպի մասնածիւղը՝ 7:

Սեմինարին առաջին օրուան հերթապահն էր Հ.Մ.Ը.Ս.Ի Շրջանային խմբապետ եղբ. Յովիկ Փամբալեան:

Հաւաքին յաջորդեց նախաճաշ, ապա ծանօթացման խաղ, զոր վարեց քոյր Լիլիթ Տոլմողեան-Փայասեան: Ապա կատարուեցաւ խմբակային դրութիւն:

Մասնակիցները բաժնուեցան չորս խմբակներու, որոնք կոչուեցան Արցախեան պատերազմին եւ Սուրբիոյ տագնապին զոհուած Հ.Մ.Ը.Ս.Կանաներու՝ Յարութ Բանոյեանի, Յակոբ Ասթարձեանի, Մոսիկ Սէքլեմեանի եւ Ռաֆֆի Պչաքճեանի անուններով:

Խմբակները իրենց պատասխանատուներուն հետ ընտրեցին իրենց կանչերը, ապա կատարուեցաւ դրոշակի արարողութիւն: Արարողութեան ներկայ եղան Հ.Մ.Ը.Ս.Ի Սուրբիոյ Շրջանային Վարչութեան անդամները: Շրջանային Վարչութեան ատենապետ եղբ. Աւետիս Տէրփիշեան խօսք առնելով բարի գալուստ եւ յաջողութիւն մաղթեց մասնակիցներուն: Ապա, Շրջանային Սկաուտ. Խորհուրդի ատենապետ եղբ. Ծերուն Գահուէճեան փոխանցեց խորհուրդին խօսքը: Այսուհետեւ, Շրջանային խմբապետ եղբ. Յովիկ Փամբալեան մասնակիցներուն փոխանցեց կարգապահա-

կան օրէնքներու գործնական բաժինը: Յաջորդ դասախոսը՝ եղբ. Յովիկ Սիւլահեան ներկայացուց նախահաշվուեւ հաշուեկշիռ պատրաստելու ձեւը: Ճաշէն ետք տեղի ունեցաւ թեզերու ներկայացում՝ Լաթաքիոյ մասնաճիւղէն կարգ մը քոյրերու եւ եղբայրներու: Ապա, քոյր Մարալ Գալաջճեան-Սէմէրճեան դասախոսեց նամակագրութեան եւ ատենագրութեան հիմնական կտերու մասին: Յաջորդ դասախոսն էր քոյր Նայիրի Զագոյեան-Այնթապի, որ դասախոսեց յայտագիր պատրաստելու մասին, նաեւ կատարեց անոր գործնական բաժինը:





**Կարճ դադարէ ետք, քոյց բերն ու եղբայրները վերադան սեմինարի միջնորդութին, այս անգամ կապերու ուսուցումով, զոր ներկայացուց Հալէպի մասնաճիւղի խմբապետ եղք. Յակոբ Ուրիշիկեան: Շրջանային խմբապետուհի քոյր Թամար Աւետեան-Գատէհնեան դասախոսեց սկաուտական արարողութիւններու առաջին բաժին՝ «Փայլվական արարողութիւններ»ը: Ապա, Հ.Մ.Լ.Մ.ի պարտէզին մէջ մասնակիցները ունեցան մտերմիկ ընթրիք մը՝ Սուրբիոյ Շըրջանային Վարչութեան հրաւէրով: Վերադարձն ետք, մատուցուեցաւ թեզերու ներկայացման երկրորդ բաժինը, ապա դրօշակի արարողութեամբ եւ քնանալով առաջին օրուան յայտագիրը հասաւ իր աւարտին:**



## ԵՐԿՐՈՐԴ ՕՐԸ

Սեմինարին երկրորդ օրը սկիզբ առաւ դրօշակի արարողութեամբ: Առաջին օրակարգն էր սկաուտական մարզանքներու ուսուցում, ինչպէս նաև ոիթմիկ եւ գաւագանով մարզանք, զորս կատարեց եղք. Կարօ Տիշչէքէնեան: Հաճելի անակնկալ էր Սուրբիոյ



խորհրդարանի հայագգի երեսփոխան Ժիրայր Ուէյսեանի անակնկալ այցելութիւնը սեմինարի մասնակիցներուն: Ան խօսք առնելով բարի գալուստ մաղթեց մասնակիցներուն, կարեւոր թելադրանքներ փոխանցեց անոնց եւ բարձր գնահատեց Սուրբիոյ Շրջանային Սկաուտ. Խորհուրդին կատարած աշխատանքը:

Անուհետեւ մասնակիցները միասնաբար ճաշակեցին համեղ նախաճաշ:

Սկաուտական արարողութիւններ նիւթին երկրորդ բաժինը ներկայացուց եղք. Յովիկ Փամբակեան: Ապա քոյր Հուրինա Պէրպէշիկեան ներկայացուց տեղեկագիր եւ նամակ գրելու ձեւերը:

Այսուհետեւ, մասնակիցները մեծ ուրախութեամբ մեկնեցան Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցի, ուր Եկեղեցւոյ խորհրդաւոր սուրբ խորանին առջեւ նստած՝ քրիստոնէական դաստիարակութեան մասին դասախոսութիւն մը ստացան Հ.Մ.Լ.Մ.ի հոգեւոր հովիտ Մաշտոց Աւագ Քահանայ Արապաթեանի կողմէ:

Խորհուրդի ատենապետ եղք. Ծերուն Գահուէնեան հետաքրքրական զրոյց մը վարեց, նիւթ ունենալով «Սկաուտութեան դերը նորահաս սերունդներու հայեցի դաստիարակութեան եւ Հայ Դատի աշխատանքներուն մէջ»: Վերադարձն, մասնակիցները ճաշեցին, ապա ամբողջացուցին իրենց թեզերուն ներկայացումը: Յաջորդեցին նախահաշիւ,



յայտագիր, տեղեկագիր եւ նամակ գրելու գործնական աշխատանքները:

Հնդրիքին ետք, սեմինարին մասնակիցները կատարեցին գայլիկական արարողութիւններու գործնական բաժինը, ապա՝ փակման հանդիսութեան փորձեր եւ դրօշակի արարողութիւն:

Սեմինարին երկրորդ օրը աւարտին հասաւ խրախճանքով:

### ԵՐՐՈՐԴ ՕՐԸ

Սեմինարին երրորդ օրը սկիզբ առաւ քայլաշաւով մը դէպի Հ.Ս.Ը.Ը. պարտէզ, ուր թեկնածուները Հալչպի մասնաճիւղի արի-արենոյշ եւ երէց-պարման միաւորներուն հետ միասին կատարեցին դրօշակի արարողութիւն: Ապա,

Վկայեալի խմբակները ստանձնեցին Հալչպի մասնաճիւղի խումբերուն դաստիարակչական գործունէութիւնը՝ իրենց պատրաստած գործնական յայտագիրներով: Այս միջոցին, Շրջանային խմբապետութիւնը շրջելով հետեւեցաւ



պատրաստուած յայտագիրներուն եւ արժենորեց անոնց աշխատանքը:

Գործունէութեան աւարտին կատարուեցաւ դրօշակի արարողութիւն, ապա նախաճաշ: Այնուհետեւ, կարծ դադարէ մը ետք սկիզբ առաւ սեմինարին քննութիւնը: Սուրիոյ Շրջանային խրմբապետութիւնը որոշած էր քննութեան չորս տաղաւարներ:

ա) Տեսերիզներու դասախոսութիւններու:

բ) Գործնական սեմինարի դասախոսութիւններու:

գ) Կապերու գործնականի:

դ) Սկաուտական մարզանքներու գործնականի:

թեկնածուները չորս տաղաւարները

շրջելով իրենց տրուած հարցումներուն պատասխանեցին եւ պահանջուածները կատարեցին: Ապա, մեծ ուրախութեամբ անոնք շրջեցան ֆութապոլի եւ պասկեթպոլի նորակառոյց եւ նորոգուած գոյգ դաշտերը: Այնուհետեւ, քայլաշաւով վերադարձան: Ճաշէն ետք, անոնք Վկայեալ կարգի տուչութեան յայտագիրի փորձերը կատարեցին, պատրաստուելով հանդիսութեան:



# ՎԿԱՅԵԱԼ ԿԱՐԳԻ ՏՈՒԶՈՒԹԵԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ՀԱԼՔՊԻ ՄԷՋ

**Թղթակից  
ԴԱԼԵՊ**

**Հ.Ա.Ը.Ի. Սուրիոյ Շրջանային  
Սկաուտ. Խորհուրդին կազմակերպած Վկայեալ կարգի  
սուբչութեան արարողութիւնը տեղի ունեցաւ Կիրակի, 16 Մայիս 2021-ի յետմիջօրէի ժամը 5-ին, «Արամ Մանուկեան» ժողովրդային Տան «Լեւոն Շանթ» սրահին մէջ, ներկայութեամբ Առաջնորդի օգնական Մանուկ Աբդ. Պրիխանեանի, Հ.Ա.Ը.Ի. Հոգեւոր Հովիտ Մաշտոց Ա.Քհնյ. Արապաթլեանի, Հ.Ա.Ը.Ի. Կեղրոնական Վարչութեան անդամ եղբ. Մանուկ Քէօչկերեանի, Հ.Ա.Ը.Ի. Սուրիոյ Շրջանային Վարչութեան, Հալէպի մասնաճիւղի վարչութեան, Սկաուտ. Խորհուրդին, մասնաճիւղերու խորհուրդներու ներկայացուցիչներուն, սեմինարի դասախոսներուն, Հալէպի մասնաճիւղի խմբապետական կազմին եւ հրաւիրեալներու:**

Հանդիսութիւնը սկսաւ տողանցքով, առաջնորդութեամբ՝ Սուրիոյ Շրջանային խմբապետութեան: Վկայեալ կարգի



թեկնածուները թմբուկի դոփիւնով եւ դրշակներու ծածանումով քալեցին եւ շարուեցան զուգահեռ շարքով, ապա Սուրիոյ Շրջանային խմբապետ եղբ. Յովիկ Փամբակեանի «Պատուի ա՛ռ»ի հրահանգով եւ «Յառաջ նահատակ» քայլերգով կատարեցին գրօշակի արարողութիւն, որմէ ետք վերադարձան

իրենց տեղերը:

Բեմավար քոյր Լիլիթ Տոլմօղեան-Փայասեան հրաւաւիրեց Շրջանային Սկաուտ. Խորհուրդի ատենապետ եղբ. Ծերուն Գահուէճեանը արտասանելու բացման խօսքը: Ապա, յաջորդաբար ան հրաւիրեց յայտագիրին մաս կազմող քոյրերն ու եղբայրները: Հալէպի մասնաճիւղի թեկնածուները ասմունքեցին Անդրանիկ Մառուկեանի «Ուխտ Արարատին» բանաստեղծութիւնը: Լաթաքիոյ մասնաճիւղէն եղբ. Յովիկ Մովիկսեան դաշնակի վրայ նուագեց «Մանուշակ էլիր» ստեղծագործութիւնը, իսկ Քեսապի մասնաճիւղի թեկնածուները կատարեցին Քեսապի բարբառով երգ մը, որմէ ետք Շրջանային Սկաուտ. Խորհուրդէն քոյր Ալին Քիւրիւմիեան ներկայացուց սեմինարին տեսական եւ գործնական բաժիններուն տեղեկագիրը:

Հասած էր վկայուելու պահը: Սուրիոյ Շրջանային խմբապետ եղբ. Յովիկ Փամբակեան թեկնածուները հրաւիրեց երգման արարողութեան: Եղբայրը նախ խօսեցաւ արարողութեան կարեւո-





րութեան եւ իրենցմէ ակնկալուած պարտաւորութիւններուն մասին: Ապա կատարեց երդման արարողութիւն: Ան հրաւիրեց Սուրբիոյ Շրջանային խմբապետուհի քոյր Թամար Աւետեան-Գատչճեանը՝ ստանալու Վկայեալ կարգի վկայականն ու պէճը: Ապա, Սուրբիոյ Շրջանային խմբապետութեան ձեռամբ թեկնածուները հրաւիրուեցան եւ միութեան դրօշակը համբուրելէ ետք՝ ստացան իրենց վկայականներն ու պէճերը:

Այս առիթով, Շրջանային խմբապետուհին փոխանցեց խմբապետի խօսքը: Ան չնորհաւորեց վկայուած նոր սերունդը եւ խմբապետի անհրաժեշտ թե-

լադրանքներ փոխանցեց անոնց: Ապա, բեմավարը հրաւիրեց Սուրբիոյ Շրջանային Վարչութեան ատենապետ եղբ. Աւետիսի Տէրվիշեանը՝ ներկայացնելու Շրջանային Վարչութեան խօսքը: Հուսկ, Մանուկ Արդ. Պրիխանեան փոխանցեց իր պատգամը:

Հանդիսութիւնը փակուեցաւ «Յառաջնահատակ» քայլերգով:

Ցայտնենք, որ Վկայեալ կարգ ստացան.-

#### **ՀԱԼԻՊԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԵՆ**

Քոյրեր Ժայիտ Խաչերեան, Մարալ Մերտիսանեան, Մարիա Չաղլասեան, Մարին Էմմանեան, եղբայրներ Դրո Խալոյեան, Ցովիկ Մովսէսեան եւ Ցովիկ Սաղտըճեան:

Սանճեան, Գէորգ Եագուպեան եւ Կիրօ Գալրամանեան:

#### **ԼԱԹԱՔԻՈՅ ՄԱՍՆԱՃԻՒՂԵՆ**

Քոյրեր Վարդուկ Կարապետեան, Անի Մանուկեան, Ազնիւ Պետրոսեան, Սինթիա Աստուրեան, Քրիստին Գաբրիէլեան, Նանօր Պէօճիկեան, Տեսիլ Անթունեան եւ Ռեփեքա Ղըշրանեան, եղբայրներ Դրո Խալոյեան, Ցովիկ Մովսէսեան եւ Ցովիկ Սաղտըճեան:

#### **ՔԵՍԱՊԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԵՆ**

Քոյրեր Դալար Լընդեան, Մարի Շէյ-խուկեան եւ Էլիզապէթ Զէլէպեան:

## **Հ.Ա.Ը.Ս.Ի ՍՈՒՐԻՈՅ ՇՐՋԱՆԻ 22-ՐԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ ՅԱԶՈՐԴ ԵՐԿԱՄԵԱԿԸ ՀՌՉԱԿԵՑ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՇՐՋԱՆ**

### **Թղթակից ԴԱԼԵՊ**

**Հ.Ա.Ը.Ս.Ի ՍՈՒՐԲԻՈՅ ՇՐՋԱՆԻ 22-ՐԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒցչական Ժողովը վը գումարուեցաւ Կիրակի, 11 Յուլիս 2021-ին առաւտեան ժամը 9.00-ին, «Արամ Մանուկեան» ժողովրդային Տան «Լեւոն Շանթ» սրահին մէջ, ներկայութեամբ 23 լիազօր ներկայացուցիչներու եւ խորհրդական ձայնով 18 մասնակիցներու: Ներկաներու շար-**

**քին էին Հ.Ա.Ը.Ս.Ի Կեղրոնական Վարչութեան անդամ եղբ. Մանուկ Քէօշկերեան, պատկան մարմինի ներկայացուցիչ Վլէժ Եագուպեան, ընթացաւարտ Շրջանային Վարչութիւնը, Շրջանային Սկաուտ. Խորհուրդի եւ խմբապետութեան, Հալէպի, Գամիշլիի, Լաթաքիոյ, Դամասկոսի մաս-**



նաճիւղերու, ինչպէս նաեւ՝ Շրջանային Վարչութեան յանձնախումբերու ներկայացուցիչներ եւ ժողովին կողմէ հրաւիրեալներ:

Ժողովին բացումը կատարուեցաւ «Յառաջնահատակ» քայլերգով: Հ.Ա.Ը.Ս.Ի ՍՈՒՐԲԻՈՅ Շրջանային Վարչութեան ատենապետ եղբ. Աւետիսի Տէրվիշեան բացման խօսքին ընդմէջն բարի գալուստ մալթեց մասնակիցներուն եւ հեղասահ ընթացք՝ ներկայացուցչական ժողովին: Ան չնորհակալական խօսքուղեց Կեղրոնական Վարչութեան եւ պատկան մարմինին, որոնք ամբողջ շրջանին նեցուկ կանգնեցան Շրջանային Վարչութեան աշխատանքներուն:

Ժողովին ընթերցուեցան մասնաճիւղերու վարչութիւններուն ամփոփ տե-





դեկագիրները, ապա՝ Շրջանային Վարչութեան երկամեայ գործունէութեան նիւթաբարոյական տեղեկագիրը:

**Ժողովը քննութեան ենթարկեց Հ.Մ.-Հ.Մ.-ի Սուրբոյ Շրջանային Վարչութեան անցնող երկու տարիներու գործունէութիւնը եւ բարձր գնահատեց իրագործուած աշխատանքները, յատկապէս տասը տարուան ընդհատումէ ետք՝ միջ-մասնաճիւղային տողանցքի իրագործումը, զայն նկատելով Շրջանային Վարչութեան աշխատանքներուն դափնեպսակը:**

**Ժողովը յաջորդ երկամեակը հոչակեց վերակազմակերպման շրջան, որուն մեկնարկը կատարուեցաւ միջ-մասնաճիւղային տողանցքով:**

**Ցատուկ օրակարգով քննարկուեցան Հ.Մ.-Հ.Մ.-ի Սուրբոյ շրջանի ներքին կանոնագիրի բարեկիխումները եւ պարտք դրուեցաւ յաջորդ Շրջանային Վարչութեան՝ վերատեսութեան ենթարկելով ամբողջացնել զանոնք:**

**Ժողովականներուն այցելեց Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Մասիս Եպս. Զօպուեան: Ան օրհնելով ժողովին ընթացքը հաստատեց, որ Հ.Մ.-Հ.Մ.-ը ազգային մաքուր նկարագիրով կը թրծէ մեր նոր սերունդի զաւակները, անոնց մէջ սերմանելով ծառայութեան եւ զոհողութեան ոգին:**

**Սրբազն Հայրը ողջունեց Սուրբոյ Հինգ մասնաճիւղերու Հ.Մ.-Հ.Մ.-ականներուն մասնակցութիւնը, ապա անդրադար միջ-մասնաճիւղային տո-**

դանցքին, յայտնելով, որ տողանցքը Սփիւռքեան մակարդակով եզակի երեւոյթ հանդիսացաւ եւ միասնական աշխատանքի չնորհիւ իրականացաւ:

**Ժողովին աւարտին, յառաջիկայ Շրջանային Վարչութեան ներկայացուեցան առաջարկներ:**

Պատկան մարմինի ներկայացուցիչ Վրէժ Եագուպեան խօսք առնելով յայտնեց, որ 22-րդ ներկայացուցչական ժողովը Հ.Մ.-Հ.Մ.-ի ընտանիքին համար անկիւնադարձային հանգրուան մը եղաւ: Ան գնահատեց ընթացաւարտ Շրջանային Վարչութեան աշխատանքը, յատկապէս տողանցքի իրագործումը, որ մեծ արծագանգ ձգեց թէ՛ ներքին մակարդակի վրայ եւ թէ Սփիւռքի տարածքին: Ան մաղթեց, որ նորընտիր Շրջանային Վարչութիւնը աւելի թափ տայ կազմակերպչական աշխատանքին եւ մասնաճիւղերը հերթական ժողովներով շարունակեն միութեան գործը, վկան՝ Արցախի 111-րդ մասնաճիւղը, որ նոր վարչութեամբ յառաջ կը տանի միութեան առաքելութիւնը:

**Իր խօսքին աւարտին, Վրէժ Եագուպեան նշեց, որ թէ եւ թիւով նուազ ենք, սակայն աշխարհի չորս ծագերուն գրտնուող սուրբիահայերը մեզի թեւ ու թիւունք կը կանգնին:**

**Աւարտին, Հ.Մ.-Հ.Մ.-ի Կեղրոնական Վարչութեան անդամ եղբ. Մանուկ Քէօշկերեան գնահատեց ընթացաւարտ Շրջանային Վարչութեան անդամներուն աշխատանքը, արժեւորելով անոնց երկու տարուան գործունէութիւնը:**

**Եղբ. Քէօշկերեան գնահատեց Շրջա-**

նային Վարչութիւնը միջ-մասնաճիւղային տողանցքի կազմակերպման համար եւ մաղթեց, որ Հ.Մ.-Հ.Մ.-ական շարքերը աւելի խտանան եւ որակաւորուին Հ.Մ.-Հ.Մ.-ական կազմերու միասնական աշխատանքով: Եղբայրը պատուիրեց, որ 22 Յուլիսին, Հ.Մ.-Հ.Մ.-ական կազմերը զանազան նախաձեռնութիւններով յիշատակեն «Հայ մարզիկի օր»ը, որ այս տարի կը գուգագիւղի Հ.Մ.-Հ.Մ.-ի հիմնադիր Շաւարչ Քրիսեանի ծննդեան 135-ամեակին:

**Խօսքը եղբայրակելով, եղբ. Քէօշկերեան մաղթեց, որ Հ.Մ.-Հ.Մ.-ը իր 111 մասնաճիւղերով շարունակէ բարձր պահել միութեան գործը, վկան՝ Արցախի 111-րդ մասնաճիւղը, որ նոր վարչութեամբ յառաջ կը տանի միութեան առաքելութիւնը:**

**Իր աշխատանքներուն աւարտին, ներկայացուցչական ժողովը ընտրեց յառաջիկայ երկամեակի նոր Շրջանային Վարչութիւն՝ հետեւեալ պատկերով: Քոյր Լիզա Լալէեան, եղբայրներ Աւետիս Տէրպիշեան, Կարօ Գալայճեան, Արտաշէս Փայասեան, Եղիշ Քիլէճեան, Յովիկ Սիւլահեան, Յարութ Գաբրիէլեան (Լաթաքիա), Միհրան Տիգրանեան (Գամբչլի) եւ Պողոս Խաճարեան (Դամակոս):**

**Ժողովը փակուեցաւ «Ցառաջ նահատակ» քայլերով:**



## ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ 103-ԱՄԵԱԿԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ ՔՈՒԷՅԹԻ ՄՀԶ

**Թղթակից  
ՔՈՒԵՅԹ**

**Հ**ովանաւորութեամբ Քուէյթի եւ Շրջակալից Հայոց Թեմի Կաթողիկոսական Փոխանորդ Պետրոս Վրդ. Մանուէլանի, կազմակերպութեամբ Հ.Մ.Լ.Մ.ի Քուէյթի մեկուսի մասնաճիւղի վարչութեան, Ուրբաթ, 28 Մայիս 2021-ին, Ս. Վարդանանց եկեղեցւոյ ներքնասրահին մէջ տեղի ունեցաւ Հայաստանի Ա. անկախութեան 103-ամեակին նուիրուած տօնակատարութիւն։ Առաւտեան, Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքին տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք եւ դրոշակի օրհնութիւն, իսկ երեկոյեան՝ տօնակատարութիւն։

Տօնակատարութեան ներկայ էին Քուէյթի մէջ Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սարմէն Պաղտասարեան եւ հիւպատոս Վարդգէս Ցոլսէփեան, ինչպէս նաև գաղութի ազգային եւ միութենական մարմիններու ներկայացուցիչներ։

Յայտագիրը ընթացք առաւ Քուէյթի, Հայաստանի եւ Հ.Մ.-

Հ.Մ.ի քայլերգներով, որմէ ետք բացման խօսքով հանդէս եկաւ քոյլ Ալինա Քէօշկերեան։ Ան Բարի գալուստ մաղթելէ ետք ներկաներուն, անդրադարձաւ Մայիս 28-ի տօնին իւրայատկութեան եւ Հակառակ քորոնա ժահրին, անոր անմոռանալի ըլլալու երեւոյթին։ Ապա խօսք առաւ Հ.Մ.Լ.Մ.ի մեկուսի մասնաճիւղի վարչութեան ատենապետ եղբ. Արամ Մահտեսեան։ Ան իր կարգին անդրադառնալով օրուան խորհուրդի պատմական արժէքին կարեւորեց Սարդարապատի ոգին եւ կամքը այսօր աւելի կենդանի պահելու հրամայականը։ Յայտագիրը շարունակուեցաւ տեսերիգով, ասմունքով եւ մեներգով, կատա-

րողութեամբ խումբ մը սկառաւներու։ Յայտագիրին իրենց մասնակցութիւնը բերին քոյլ Աննա Պոտիկեան (ասմունք՝ «Թուղթ Առ Երեւան») եւ Ասոմ Քեհեայեան (երգ՝ «Մենք քիչ ենք»)։

Այս առիթով խօսք առաւ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր գեսպան Սարմէն Պաղտասարեան։ Ան ըսաւ, թէ Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը յաջորդող սերունդներուն հերոսապատումի դաս փոխանցած է։ Այս դասը մեզի կը սորվեցնէ ունենալ անկախ հայրենիք եւ հզօր պետութիւն։ Մեր պարտաւորութիւնն է հզօր պետութիւնը փոխանցել մեր յաջորդներուն, ինչպէս ըրին մեր նախորդները։

«Զարթիր Որդեակ» եւ «Հայոց մարտիկներ» մեներգները հնչեցին քոյլեր Լուսինէ Քահքէճեանի եւ Լիլա Կարապետեանի կողմէ։ Ապա խօսք առաւ տեղւոյն պատասխանատու մարմինի ներկայացուցիչ Յակոբ Մելիքսէթեան։ Ան իր կարգին շեշտեց Հ.Յ.Դ.ի եւ Հ.Մ.Լ.Մ.ի կարեւորութիւնն ու դերը՝ Հայաստա-



նի Առաջին Հանրապետութեան կերտումին եւ անկէ ետք՝ աշխարհասփիւռ այդ յաղթանակի ոգին տարիներ շարունակ, մինչեւ այսօր սերունդէ սերունդ փոխանցելու մէջ: Ապա, միօրեայ արշաւ-բանակումի տեսերիզի ցուցադրութենէն ետք, «Հայեր միացէ՞ք» երգով հանդէս եկաւ Վաչէ Թաշճեան, իսկ Գէ-որդ Էմինի «Մենք» ասմունքով՝ քոյր Կասիա Արիկեան: Յայտադիրը շարունակեցին ճոխացնել տարբեր սերունդներու ներկայացուցիչներ. Քեռի Սարգիսեան, Ռոստոմ Սարգիսեան եւ փոքրիկն Քեռի Սարգիսեան ներկայացուցին հայրենասիրական շարք մը երգեր, խըմբերգ՝ «Սարդարապատ», խմբավարութեամբ՝ ֆաննա Սերոբեանի, դաշնամուրի ընկերակցութեամբ՝ Հայկուհի Բագեանի:

Սկաուտական տողանցքի եւ աստիճանի տուուչութեան տեսանիւթի ցուցադրութենէն ետք, վարչութեան ատենապետ եղբայր Արամ Մահտեսեան յատուկ յուշանուէրներով՝ գնահատեց ելոյթ ունեցած կրտսերագոյն անդամները: Աւարտին, իր սրտի խօսքը փոխանցեց Քուէլիթի եւ Շրջակայից Թեմի Կաթողիկոսական Փոխանորդ Պետրոս Վրդ. Մանուէլեան: Հայր Սուրբը բարձրորէն գնահատեց Քուէլիթի Հ.Ս.Լ.Ս.ը. Մայիս 28-ը լաւապէս ապրեցուցած ըլ-



լալուն համար եւ ապա լուսարձակի տակ առաւ ազգային ինքնութիւնը սերունդէ սերունդ փոխանցելու Քուէլիթի գաղութին նախանձախնդրութիւնն ու կամքը:

Երեկոն փակուեցաւ «Հայորդիք» երգով, կատարողութեամբ Լիլա Կարապետեանի: Այնուհետեւ, հատուեցաւ կարկանդակ եւ տեղի ունեցաւ հիւրասիրութիւն:

## ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԽԱՂ՝ Հ.Ս.Լ.Ս.Ի ՔՈՒԷԼԻՑԹԻ ՖՈՒԹՈՈԼԻ ԵՐԿՅ ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԽՈՒՄԲԵՐՈՒԻՆ ՄԻԶԵԻ

Թղթակից  
ՔՈՒԷԼԻ

**Կ**երջին ամիսներուն, Հ.Ս.Լ.Ս.Ի Քուէլիթի Փութպոլի երիտասարդներու խումբը իր հերթական փորձերուն սկսաւ եւ շարք մը մըցումներու մասնակցեցաւ: Այս մթնոլորտէն խանդավառուած, կազմակերպութեամբ Քուէլիթի յանձնախումբին եւ ներկայութեամբ Քուէլիթի Կաթողիկոսական Փոխանորդ Պետրոս Վրդ. Մանուէլեանին, Զորեքչաբթի, 3 Մարտ 2021-ի երեկոյեան տեղի ունեցաւ բարեկամական խաղ մը՝ Հ.Ս.Լ.Ս.Ի Քուէլիթի երէց եւ երիտասարդ Քութպոլի խումբերուն միջեւ: Մօտ մէկ ժամ տեւած խաղէն ետք, հին ու նոր մարզիկները իրարմէ բաժնուեցան ուրախ տրամադրութեամբ:





## Հ.Յ.Դ. ԲԻՒՐՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՅԻՉԻՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ Հ.Մ.Ը.Մ.Ի ԱՐԵՒՄՏԵԱՆ Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԿԵԴՐՈՆ

**Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատրութեան երեքշարքի, 18 Մայիս 2021-ի երեկոյեան պաշտօնական այցելութիւն մը գուաւ Հ.Մ.Ը.Մ.Ի Արեւմբեան Մ. Նահանգներու Շրջանային Վարչութեան կեղորդն, ուր հանդիպում մը ունեցաւ Հ.Մ.Ը.Մ.Ի Շրջանային Վարչութեան անդամներուն եւ Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան անդամներուն եւ հանդիպում մը ունեցաւ Հ.Մ.Ը.Մ.Ի Շրջանային Վարչութեան անդամներուն եւ Սինէրու կեղորդն, ուր հանդիպում մը ունեցաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Արամ Գալուստեան, Հ.Յ.Դ. Արեւմբեան Մ. Նահանգներու Կեղորդնական Կոմիտէի ներկայացուցիչ Ռուբեն Այճիրապեան, անդամներ Սրբեան Պոյանեան եւ Հրայր կարապետեան:**



Հանդիպումին ընթացքին, Հ.Մ.Ը.Մ.Ի Շրջանային Վարչութիւնը Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ կողմէն միութեան շրջանի աշխատանքներուն եւ համա-Հ.Մ.Ը.Մ.Ի ական ծրագիրներուն մասին գեղեկորիններ:

Յակոբ Տէր Խաչատրութեան անդրադարձաւ Արցախեան պատրիարքի մաս կը կազմէին Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Արամ Գալուստեան և Արցախի մէջ պիտու իրավիճակի կողմին կողմին կարապետած պատրիարքի մէջ ազգայինական կողմին կարարած ուժնչգործիններուն:

Յակոբ Տէր Խաչատրութեան հասպատեց, որ Հ.Յ.Դ. Կանակցութիւնը եւ Հ.Մ.Ը.Մ. համագործակցար պիտի շարունակեան իրենց երրք՝ ծառայելով մեր ազգին ու հայրենիքին:



### «Ս. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՅ» ՇՔԱՆՇԱՆԻ ԴԱՍԼՆԹԱՑՔԻ ԱՒԱՐԾ

Հ.Մ.Ը.Մ.Ի սկաուտներուն յատուկ «Ս. Մեսրոպ Մաշտոյ» շքանշանի դասընթացքը հասաւ իր աւարտին: Դասընթացքին չնորհիւ սկաուտները ստացան հիմնական ու կարեւոր գիտելիքներ մեր եկեղեցւոյ պատմութեան եւ դաւանանքին, ինչպէս նաև՝ ազգի պատմութեան հանգրուանային իրադարձութիւններուն մասին:

Դասընթացքը յաջողութեամբ աւարտողները Արեւմտեան Մ. Նահանգներու Թեմի Առաջնորդ Թորգում Եպս. Տօնոյեանի եւ Արցախ Քննչ. Պատոյեանի ձեռամբ արժանացան «Ս. Մեսրոպ Մաշտոյ» շքանշանին:



### ՎԿԱՅԵԱԼ ԿԱՐԳԻ ԴԱՍԼՆԹԱՑՔ՝ ԳԱՆԱՏԱՅԻ ՄԵԶ



Թղթակից  
ԳԱՆԱՏԱՅԻ

12 եւ 19 Յունիսի եւ 3 Յուլիսի շաբաթավերջերուն, Հ.Մ.Ը.Մ.Ի Գանատայի Շրջանային Սկաուտ. Խորհուրդը կազմակերպեց Վկայեալ կարգի դասընթացքներ՝ մասնակցութեամբ 32 սկաուտներու:

Դասընթացքին աւարտին մասնակիցները ներկայացուցին իրենց կողմէ պատրաստուած նիւթեր:



## ՄԻԶ-ՎԱՐՉԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ՃՈՂՈՎ՝ ԳԱՆԱՏԱՅԻ ՄԻԶ

Հ.Մ.Լ.Մ.-ի Գանատայի Շրջանային Վարչութեան նախաձեռնութեամբ, Շաբաթ, 27 Փետրուար 2021-ի յետմիջորէի ժամը 2-5.30 տեղի ունեցաւ միջ-վարչական առցանց ժողով:

Ժողովին իրենց մասնակցութիւնը բերին 35 քոյլեր եւ եղբայրներ: Ներկայ էին Հ.Մ.Լ.Մ.-ի կեդրոնական Վարչութեան անդամ եղբ. Մոսիկ Թոփուզեան, Շրջանային Սկաուտ. Խորհուրդի ներկայացուցիչներ, Շրջանային մարզական յանձնախումբի ներկայացուցիչներ, մասնաճիւղերու վարչական անդամներ՝ Հաւալ, Մոնթրէալ, Թորոնթօ, Գէմպրիճ, Սէնթ Գաթրինզ, Վանգուգրը եւ Շրջանային Վարչութեան անդամներ:

Ժողովը բացուեցաւ մէկ վայրկեան լուսութեամբ՝ յարգելու համար յիշատակը Արցախեան մերօրեայ պատերազմի բոլոր նահատակներու եւ ի մասնաւորի Հ.Մ.Լ.Մ.-ական նահատակ եղբայրներու, ինչպէս նաեւ վերջերս մեզմէ յաւէտ բաժնուած Հ.Մ.Լ.Մ.-ական վաստակաշատ բոլոր եղբայրներու: Ապա, խօսք առաւ կեդրոնական Վարչութեան անդամ եղբայր Մոսիկ Թոփուզեան:

Մասնաճիւղերու ներկայացուցիչները ներկայացուցին մասնաճիւղերու գործունէութեան հակիրճ զեկոյց: Շրջանային Սկաուտ. Խորհուրդն ու մարզական յանձնախումբը ներկայացուցին իրենց կատարած աշխատանքներն ու ապագայ ծրագիրները:

Ժողովին վերջին օրակարգն էր դասախոսութիւն, նիւթ ունենալով՝ «Պատերազմին եւ համաձարակին ազդեցութիւնը մեր հոգեկիրճակին վրայ. Խորհուրդներ երիտասարդներուն»: Դասախում էր տոքթ. Կարին Փափազեան-Զոհրապեան:

### ... ՆԱԵՒ ՄԱՐԶԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Երկշաբթի, 16 Փետրուար 2021-ին, Հ.Մ.Լ.Մ. Գանատայի Շրջանային մարզական յանձնախումբին հրաւէրով տեղի ունեցաւ մարզական առցանց հանդիպում մը, որուն մասնակցեցան Հ.Մ.Լ.Մ.-ի Գանատայի մասնաճիւղերու ներկայացուցիչները:

Հանդիպումին ընթացքին արծարծուեցան շրջանին դիմագրաւած ներկայ դժուարութիւնները եւ անոնց բարուք լուծման հնարաւորութիւնները. Քննարկուեցան նաեւ մարզական բնականոն կեանքի վերադարձի զանազան գաղափարներ:

## ԱՐՑԱԽԻ ՄԷՋ 50 ՀԱԶԱՐ ԾԱՌ- ՏՆԿԵԼՈՒ ԱՐԾԱԲ


**Մ**անթրէալի Հ.Մ.Լ.Մ.-«Կամք» մասնաճիւղը, բնապահպանութեան եւ մշակութային արժէքներու պահպանման հիմնադրամին հետ գործակցաբար, ձեռնարկած է Արցախի մէջ ծառ տնկելու արշաւի մը, որ կը նպատակադրէ 50 հազար ծառ տնկել Արցախի մէջ:

Բնապահպանութեան եւ մշակութային արժէքներու պահպանման հիմնադրամը (FPWC) այս խմանութիւնը կը կրէ «Մենք ենք մեր անտառները» անունը եւ նպատակ ունի 2021 տարուան ընթացքին հաւաքել 50 հազար տուլար՝ Արցախի մէջ 50 հազար ծառ տնկելու համար: Իւրաքանչիւր մէկ տուլարի դիմաց մէկ ծառ:

Ծանօթ է, որ Արցախեան վերջին պատերազմին, միջազգայնօրէն անընդունելի սպիտակ ֆուֆոր զինամթերքի օգտագործման պատճառով, այրեցան հարիւրաւոր հեքթարներով անտառներ, ինչ որ աղէտակի հետեւանքներ ունեցան հողային այդ տարածքներուն, նաեւ՝ մարդկութեան եւ կենդանական աշխարհին համար:

Այժմ, յստակ է, որ կաթնասուններու եւ թռչուններու բազմաթիւ տեսակներ անհետացման վտանգի ենթակայ են:

Հրկիզուած անտառները կարեւոր են Արցախի բնակչութեան համար, որովհետեւ այդ անտառները ջրային համակարգը դասաւորելու կարեւոր դերը կը խաղան շրջանի բնակչիներուն համար քնակիչներուն շինած ջրամատակարարման համակարգերը այժմ կը գտնուին Ազգայինանի մէջ, ուստի անտառները առաւել եւս կարեւոր են ջուրը զտելու եւ պահելու համար:





## 29 ՄԱՅԻՍԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՕՐ



### ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԵՍՓՈԽԱՆ ՄԱՐԹՔՅՆ ՎԱՆ ՀԵՂՎԵՐԹԻ ՀԵՏ

**Մ**իրենի քոյրեր եւ եղբայրներ,  
սիրելի հայրենակիցներ,

Ուրախութեամբ եւ հպարտութեամբ ձեզ կը տեղեկացնենք, թէ այսօր Արևի սկսեալ (29 Մայիս 2021) Հ.Ս.Ը.Ս.Ի Ալմելոյի մեկուսի շրջանը ունի իր սեփական կեղրոն-չէնքը:

Տարի մը առաջ սկսած շինարարութիւնը այսօր աւարտեցաւ եւ մեզի յանձնուեցան մեր գեղեցիկ շէնքին բանալիները:

Շուտով մեր անդամներու ջանքերով պիտի սկսինք ներքին անհրաժեշտ եւ լրացուցիչ աշխատանքներու:

Շէնքը կրնանք օգտագործել միայն երբ համաճարակի պայմանները թոյլատրելի ըլլան:

Դարձեալ կը կրկնենք մեր կոչը՝ մեր քոյրերուն, եղբայրներուն եւ բոլոր հայրենակիցներուն. շարունակեցի՞ք ձեր նույրատառութիւնները, տակաւին կարիքը կայ ձեր ամէն մէկ լումային:

Շնորհակալութիւն ձեզի եւ բոլոր անոնց, որոնք իրենց ներդրումը ունեցան իրականացնելու այս գեղեցիկ եւ կարեւոր ծրագիրը:


Հ.Ս.Ը.Ս.Ի ԱԼՄԵԼՈՅԻ ՄԵԿՈՒՄՍԻ  
ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆԵՐԸ

Հոլանտայի խորհրդարանական ընտրութիւններու նախօրեակին, Ալմելոյի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպում մը ունեցան CDA կուսակցութեան խորհրդարանի անդամ Մարթէյն Վան Զելվերթի հետ: Հանդիպումին ներկայ գտնուեցաւ Հ.Ս.Ը.Ս.Ի ներկայացուցիչը:

Հանդիպումին ընթացքին անդրադարձ կատարուեցաւ անցնող շրջանին CDA կուսակցութեան կատարած աշխատանքներուն, մասնաւորապէս այն դիրքորոշումներուն, որոնք նպաստաւոր էին հոլանտահայ համայնքին, Հայ Դատին, Հայաստանին ու Արցախին:

## ՅՈՒՆԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆԱՑԻ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՌՅԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Թղթակից  
Աթենք



Կիրակի, 7 Մարտ 2021-ի կէսօրէ առաջ ժամը 11.30-ին, Հ.Ս.Ը.Ս.Ի Յունաստանի Շրջանային Վարչութիւնը կազմակերպեց առցանց դասախոսութիւն մը՝ նիւթ ունենալով «Հ.Ս.Ը.Ս.Ի դաստիարակչական ուղեցոյցը»: Դասախոսեց Հ.Ս.Ը.Ս.Ի Կեղրոնական Վարչութեան ատենապետ եղբ. Վաչէ Նաճարեան: Դասախոսութեան մասնակցեցան շրջանի Շրջանային Սկաուտական Խորհուրդի անդամները, խմբապետական կազմը եւ 18 տարեկանէն վեր երէց-պարմանուհիներ:

### «Հ.Ս.Ը.Ս.Ի ԵՒ ՅՈՒՆԱՍՏԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՖԵՏԵՐԱՍԻՈՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ»

Երկու շաբաթ առաջ, Կիրակի, 21 Փետրուարին, Շրջանային Վարչութիւնը կազմակերպեց առցանց այլ դասախոսութիւն մը՝ նիւթ ունենալով «Հ.Ս.Ը.Ս.Ի Յունաստանի սկաուտական ֆետերասիոն յարաբերութիւնները»: Այս առիթով դասախոսեց եղբ. Յարութիւն Մանուկեան:





## «ՀԱՅ ՄԱՐԶԻԿԻ ՕՐ»Ը ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՄԷՋ

**2** Յուլիսի երեկոյեան, Հ.Ս.Ը.Ա. Երուսալէմի ակումբին մէջ տեղի ունեցաւ «Հայ մարզիկի օր» ուան հանդիսութիւն, որուն ընթացքին պատուուեցան երկրի ֆութապոլիսի միջազգային մրցաշարքին մասնակցած եւ պատուաւոր 5-րդ դիրքը գրաւած Հ.Ս.Ը.Ա. Երուսալէմի ֆութապոլիսի խումբին անդամները:



Այս առիթով խօսքեր արտասանեցին մասնաճիւղի ատենապետ եղբ. Յարութ Պաղամեան եւ խումբի պատասխանատու եղբ. Գէորգ Թաշճեան: Խումբին մասին վաւերագրական տեսերիզի մը ցուցադրութենէն ետք, յիշտակի մրցանակներ փոխանցուեցան չորս մարզիկներու՝ եղբայրներ Սամիր Ֆարհուտ Եագուպեանի, Փօլ Ճըռնազեանի, Օհան Թիւթիւննեանի եւ խումբի մարզիչ եղբ. Սեղօ Եագուպեանի:



## ՄԱՅԻՍ 28-Ի ՆՈՒԻՐՈՒԱԾ ՑՈՒԹՊՈԼԻ ՄՐՑԱՇԱՐՔ

**Կ** ազմակերպութեամբ Հ.Ս.Ը.Ա. Երուսալէմի վարչութեան, Շաբաթ, 5 Յունիս 2021-ին, Երուսալէմի մէջ տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան 103-ամեակին նուիրուած ֆութապոլիսական մրցանական մրցաշարքը, որուն մասնակցեցան 50 մարզիկներ՝ Երուսալէմին, Հայֆայէն եւ Եաֆայէն:

Խաղերը լնթացան խառն խումբերու դրութեամբ: Կրտսերները ունեցան մէկ, իսկ երէցները՝ երեք խաղեր: Կրտսերներու նարնջագոյն, իսկ երէցներու կապոյտ խումբերը դարձան օրուան ախոյժեաններ: Մրցաշարքին բաժակը փոխան-

ցեց մասնաճիւղի վաստակաշատ անդամ եւ տարիներու մարզական պատասխանատու եղբ. Տիգրան Նալպանտեան: Հ.Ս.Ը.Ա. Երուսալէմի վարչութիւններու

կողքին, ախոյեաններու պարզեւատրման ներկայ գտնուեցաւ Հայաստանի Հանրապետութեան հիւպատոս Նարեկ Ղազարեան:



## Հ.Ս.Ը.Ա. ԵՐՈՒՍԱԼԵՄԻ, ՀԱՅՖԱՅԻ ԵՒ ԵԱՖԱՅԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԵԱՖԱՅԻ ՄԷՋ

**16** Յուլիս 2021-ի երեկոյեան, Հ.Ս.Ը.Ա. Հայֆայի ակումբի մէջ տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում՝ Երուսալէմի, Հայֆայի եւ Եաֆայի մասնաճիւղերու վարչութիւններուն միջեւ:

Հանդիպումը արձարձեց միութիւնը եւ յատկապէս երեք շրջանները յուղող հարցեր, ինչպէս նաեւ առիթը ստեղծեց համագրելու ապագային կատարելիք միացեալ աշխատանքներն ու ծրագիրները:



# Հ.Մ.Լ.Մ.ԱԿԱՆ ՊԱՍՔԵԹՊՈԼԻՆ ՄԵԾ ԿՈՐՈՒՏԱԾԸ

## (Եղբ. ԺԱԴ ՊՈՅԱՃԵԱՆԻ ՑԻՇԱՏԱԿԻՆ)

Սգակիր մը  
ՊէՅՌՈՒԹ

 Մ.Լ.Մ.ական եւ լիբանանեան պասքեթպոլի յաջուղութիւններուն նկատառելի նպաստ բերած անուն մըն է եղբ. Ժադ Պոյաճեան, որուն մարզական փառքի օրերը երախտապարտութեամբ կը յիշեն հայեր եւ օտարներ:

Եղբ. Ժադ (Յակոբ) Պոյաճեան ծնած է 15 Դեկտեմբեր 1930-ին, Պէյրութ:

Եղբայր Ժադին մուտքը Հ.Մ.Լ.Մ. կը կատարուի ֆութպոլի ճամբով: 1946-1948 ան մաս կը կազմէ Հ.Մ.Լ.Մ.ի «Ազատամարտ» ֆութպոլի երկրորդական խումբին: Ապա, ան չորս տարի կը կրէ Հ.Մ.Լ.Մ.ի Պուրճ Համուտի պասքեթպոլի Ախումբին շապիկը:

Այսուհետեւ, 10 տարի՝ 1953-1963 եղբ. Ժադ մաս կը կազմէ Հ.Մ.Լ.Մ.ի Պէյրութի մասնաճիւղի պասքեթպոլի առաջին խումբին: Նոյն շրջանին ան հանդէս կու գայ նաեւ Լիբանանի պասքեթպոլի ազգային խումբին հետ:

Այս միջոցին, 1955-1956, եղբ. Ժադ մաս կը կազմէ Հ.Մ.Լ.Մ.ի «Արարատ» մասնաճիւղի պասքեթպոլի տղոց խումբին, որուն հետ կը տիրանայ երկրի Բ. դասակարգի ախոյեանութեան տիտղոսին:

Լիբանան վերադարձին կը սկսի եղբայր Ժադի Հ.Մ.Լ.Մ.ական նուաճումներուն երկար շարանը: 1960-1983 ան կը ստանձնէ Հ.Մ.Լ.Մ.ի Պէյրութի պասքեթպոլի աղջկանց խումբին մարզումը եւ կը յաջողի խումբը ախոյեանութեան գագաթին պահել այս ամբողջ տեւողութեան ընթացքին: Ան 20 տարի (1963-1983) կը վարէ նաեւ Պէյրութի տղոց խումբին մարզիչ պարտականութիւնը:



Մարզական իր գործունէութեան առընթեր, եղբ. Ժադ երկար երկար տարիներ (1962-ին, 1964-1966 եւ 1969-1974) կ'ընտրուի Հ.Մ.Լ.Մ.ի Պէյրութի վարչութեան անդամ, մարզական պատասխանատուի պաշտօնով: 1981-1983 ան կը ստանձնէ մասնաճիւղին վարչութեան ատենապետութիւնը:

Աւելի քան 30 տարի՝ 1962-1996, եղբ. Ժադ իր ներդրումը կը բերէ լիբանանեան պասքեթպոլին, իբրև Ֆետերասիոնի անդամ, ազգային խումբի մարզիչ եւ թեքնիք պատասխանատու: Շրջան մը ան կ'ընտրուի նաեւ պասքեթպոլի արաբական Ֆետերասիոնի թեքնիք պատասխանատու:

1965-1969, ան կը ստանձնէ նաեւ պասքեթպոլի Լիբանանի համարանականներու աղջկանց ազգային խումբին մարզումը, իսկ տարեցրջան մըն ալ՝ 1967-1968, Լիբանանի պասքեթպոլի տղոց ազգային խումբին մարզումը:

1976-1977, եղբ. Ժադ գործի բերումով կը փոխադրուի Աման, ուր սիրայօժար կը ստանձնէ Հ.Մ.Լ.Մ.ի տեղւոյն մաս-

## ԳՈՅՃ

Հ.Մ.Լ.Մ.ի Կեդրոնական Վարչութիւնը կը գուժէ միութեան «Արժանեաց» շքանշանակիր, վաստակաշատ Հ.Մ.Լ.Մ.ական՝

## ԵՂԲ. ԺԱԴ ՊՈՅԱՃԵԱՆԻ

մահը, որ պատահեցաւ Կիրակի, 21 Փետրվար 2021-ին, Պէյրութ:

## ԳՈՅՃ

Հ.Մ.Լ.Մ.ի Լիբանանի Շքանային Վարչութիւնը կը գուժէ Շքանային Վարչութեան նախկին անդամներէն, միութեան «Ծառայութեան» եւ «Արժանեաց» շքանշանակիր, Լիբանանի պասքեթպոլի Ֆետերասիոնի նախկին անդամ, ֆութպոլիստ, պատրեպոլիստ, Հ.Մ.Լ.Մ.ի եւ Լիբանանի պասքեթպոլի աղջկանց հաւաքական խումբի երկարամեայ մարզիչ՝

## ԵՂԲ. ԺԱԴ ՊՈՅԱՃԵԱՆԻ

մահը, որ պատահեցաւ Կիրակի, 21 Փետրվար 2021-ին:

նաճիւղին պասքեթպոլի խումբին մարզումը եւ հետեւողական ու ժամանակաշրջանում անդամ կը յաջողի խումբը դարձընել Բ. դասակարգի ախոյեան եւ բարձրացնել Ա. դասակարգ:

1985-2001, եղբ. ժամանակամ կ'ընտրուի Հ.Ս.Լ.Ս.Ի Լիբանանի Շրջանային Վարչութեան անդամ (1985-1987, 1988-1991, 1991-1992, 1993-1995 եւ 1999-2001): իբրեւ Հ.Ս.Լ.Ս.Ի պատմութեան աղջկանց եւ տղոց խումբերու մարզիչ, 1981-ին, եղբ. ժամանակամ կ'ընտրուի Հ.Ս.Լ.Ս.Ի ական առաջին մարզական առաջնութեան, Գանատա, ուր Պէյրութի աղջկանց խումբը կը տիրանայ առաջնութեան տիտղոսին, իսկ տղոց խումբը՝ պատուաբեր չորրորդ դիրքին:

## ՔՈՉԻՆ՝ ԵՂԲ. ԺԱԳ ՊՈՅԱՃԵԱՆԻ ՑԻՇԱՏԱԿԻՆ

Յարութ Զերիճեան  
[haroutchekijian.wordpress.com](http://haroutchekijian.wordpress.com)  
ՊԵՅՐՈՒԹ

**Պ**ատանեկան օրերէս կը ճանչնամ Հ.Ս.Լ.Ս.Ի ական եղբայր ժամանակը (Յակոբ Պոյաճեանը), երբ արդէն ինք երիտասարդ էր: Իսկ ո'վ չէր ճանչնար զինք: Մեր մտերմութիւնը սակայն սկսաւ Յորդանանի մէջ, ուր 1973-էն սկսեալ չուրջ եօթը տարի պաշտօնավարեցի: Իր միութենական հարուստ վաստակին՝ կենսագրութեան չէ որ պիտի անդրադառնամ, այլ՝ իր գործունէութեան կարգ մը փուլերուն մասին անձնական վկայութիւնն պիտի փոխանցեմ:

1975-ին սկսած լիբանանեան քաղաքացիական պատերազմին պատճառով ժամանակաւոր կերպով Ամման փոխադրուեցան կարդ մը ընկերութիւններ եւ հաստատութիւններ, որոնց հայ պաշտօնեաներէն յայտնի էր պատմութեան մարզիչ՝ քոչ եղբ. ժամանակը Ես պատահմամբ տեղ մը հանդիպեցայ իրեն: Հ.Ս.Լ.Ս.Ի ակումբ հրաւիրեցի, պատմութեան փորձի օրը՝ կարծիք յայտնելու Ամմանի մեր խումբին մասին:

Տեղացի մարզիչին հսկողութեամբ տղոց «թոյլ» փորձը դիտելով՝ եղբ. ժամանակը յապիւ ինքովինք միջամտելէ զսպեց բերնին տակէն ինծի լսելի՝ տղոց հրահանգներ արձակելով: Ապա, վերջապէս առաջարկս ընդունեց, պատրաստակամութիւն յայտնելով մեր խումբին սիրայօժար օժանդակել:

Երեւութեամբ մեղմ եւ ժամանակը եղբ. ժամանակը պատճառ կը առաջարկանութեան վրայ կ'ըլլար, ան բոլորով կ'այլակերպուէր եւ «առիւծ կը դառնար»: Անդադար տղոց գուալով, որոտարով, ազդու ցուցմունքներ տալով, երբեմն իրեն յայտնի «ք. իս տղայ» կէս փաղաքչական ածական գործածելով:

Եղբ. ժամանակը սորվեցուց, որ միշտ յաղթելու մտային եւ ֆիզիկական պատրաստութեամբ պէտք է նետուիլ դաշտ՝ անվախ ու համարձակ: «Դող դիմացինդ քեզմէ՛ վախնայ»,

Եղբ. ժամանակը 1965-1995, աւելի քան երեսուն տարի, եղած է ԼեվԱՄ-ի պատմութեան իսակերու թեքնիք պատասխանատու:

Իր երկարամեայ ծառայութիւններուն համար, եղբ. ժամանակը Պոյաճեան 1991-ին կը պարգեւատրուի Լիբանանի երիտասարդութեան եւ կրթութեան նախարարութեան կողմէ: 1994-ին ան կ'արժանանայ Հ.Ս.Լ.Ս.Ի «Ծառայութեան», իսկ 2008-ին՝ «Արժանաց» շքանշաններուն:

Միութենական երեք քառորդ դարու ծառայութիւն մը իր ետին ձգած՝ եղբ. ժամանակը Պոյաճեան կը մահանայ 21 Փետրուար 2021-ին, Պէյրութ:



«պառյափի չենք եկած», «սալոնին մէջ չենք հոս» եւ այլ խրախուսիչ, մերթ «վիրաւորական» ասովթերով տղոց մէջ պայքարի ոգին բարձրացնելու կարողութիւնը ունէր ան: Կարձ ժամանակ ետք, տեղացի մարզիչը չէր հաւատար, որ ասոնք երբեմնի իր մարզած, սակայն այժմ կրակ ու բոց դարձած տղաքն էին:

Եղբ. ժամանակին ազդեցիկ, խիստ, սակայն ոգեւորիչ ու հոգատար գեղավարութեամբ, 1976-ին խումբը դարձաւ Յորդանանի Բ. դասակարգի ախոյեան, իսկ յաջորդ տարի՝ 1977-ին, պատմութեան մէջ առաջին անդամ ըլլարով, Յորդանանի առաջին դասակարգի ախոյեան՝ նոր աւիշ ու եռանդ պարգեւելով գաղութիւն: Այս էր նույիրեալ ու մասնագէտ Հ.Ս.Լ.Ս.Ի ական մարզիչ եղբ. ժամանակը, որուն չնորհիւ անդամութիւնը, որ Բ. դասակարգին մէջ դժուար կը պայքարէր, Յորդանանի ախոյեանութեան տիրացաւ, փաստելով, որ ատակ եւ հարազատ մարզիչը մը գերակատարութիւնը շատ բան կը փոխէ իսումբը մը համար:

Մեր գործակցութեան յաջորդ փուլը սկսաւ 1980-ին, երբ վերջնականապէս Պէյրութ վերադարձայ եւ այս անդամ, իբրև եւ Հ.Ս.Լ.Ս.Ի Պէյրութի մասնաճիւղի վարչութեան ատենապետ, ան գործի հրաւիրեց զիս, ու քանի մը տարի այդպէս միամսնաբար աշխատեցանք: Վարչութեան մէջ միայն երկուքս արեւելեան Պէյրութի էշրէֆի շրջանէն էինք եւ ժողովներէն ետք, գիշերով, մեր ինքնաշարժներով, իր առաջնորդութեամբ Պարպիրի ճամբեռ մեր տուները կը վերադառնայինք մեծ վտանգով (Անդամ մը արձակագէնին փամփուշտը մինչեւ իսկ ինքնաշարժիս մետաղը ծակեց...): Ինք գործին բերումով



արեւմտեան Պէյրութ կ'աշխատէր, օրական ենթակայ էր վտանգի, երբ երթ ու դարձով կ'անցնէր պատերազմին պարտադրած սահմանագիծերը, միեւնոյն ատեն լիուլի կատարելով միութենական իր պարտականութիւնները:

Քանի մը տարի ետք միասին էինք Հ.Մ.Լ.Մ.ի Լիբանանի Շըր-

ջանային Վարչութեան մէջ, ուր նկատելի էր ժողովականի արհեստավարժ մօտեցումը: Ընդհանրապէս իր մասնագիտութեան դուրս նիւթերուն չէր միջամտեր եւ կարծիք կը յայտնէր, երբ որ հարցուէր: Սակայն, իր մասնագիտութեան վերաբերող խնդիրներուն՝ պասէքթի եւ մարզական պետական ֆեხերասիոններու պարագային ան անպայման իր փորձառու ըսելիքը ունէր: Բացառիկ կարողութիւնն ունէր եւ քանից մարզական-պետական անկարելի մեքենականութիւններ կարելի դարձուց՝ չնորհիւ աշխատանքի «լիբանանեան ոճ»ին իր տիրապետութեան եւ յարաբերական լայն շրջանակին: Իր ստանձնած բոլոր պարտականութիւնները ան կը կատարէր լիուլի, աւելիով եւ ճշգապահութեամբ:


Վերջապէս, եղբ. Ժոյաճեանը ճանչցայ իբրեւ Ազգային Գէորգ Զաթալպաշեան վարժարանի խնամակալութեան ատենապետ: Վարժարանի պատմութեան դժուար հանգրուանի մը, 1996-ին, ան սիրայօժար ստանձնեց խնամակալութեան ատենապետի պաշտօնը եւ հօր մը նման հոգաց վարժարանին պէտքերը: Շնորհիւ լիբանանեան եւ հայկական իր լայն շրջանակին եւ ծանօթութիւններուն, ան բնա՛ պարապ ձեռքով դպրոց չէ այցելած, բերելով գրենական պիտոյքներէն մինչեւ վարժարանին նոր շարժակառքը՝ օթոքարը, որ իր միջոցով մի ոմնի կողմէ նուիրուեցաւ վարժարանին:

Այստեղ եւս, իբրեւ խնամակալութեան ատենապետ, ան միջամուխ չէր ըլլար կրթական հարցերուն, եւ իր ու յարակից մարմիններուն նիգերուն չնորհիւ դպրոցը դարձաւ տնտեսապէս ինքնարաւ: Խնամակալութիւն, տնօրինութիւն, քահանայ՝ Մեսրոպ Քէրքէզեան, թաղականութիւն (ատենապետ՝ Հ.Մ.Լ.Մ.ական եղբ. Վարդգէս Հայրապետեան) եւ շրջանաւարտից միութիւն հեղասահ ու սերտ գործակցութիւնը դրական կերպով կերպարանափոխեց վարժարանը իր կրթական մակարդակով, աշակերտութեան թիւով եւ տնտեսական վիճակով:

Սիրելի՝ եղբ. Ժոյաճ քանից աշխատանքովդ փաստեցիր «ճիշտ անձը ճիշտ գործին վրայ» սկզբունքը: Վարձքդ կատար:

## ԵՂԲ. ՊԵՐՃ ԹԱՇՃԵԱՆԻ ՑԻՇԱՏԱԿԻՆ

Նշան Մանծիկեան  
ՄԵԼՊՈՒՆ



**Ա**նցնող ամիսներուն, Հ.Մ.Լ.Մ.ի Մելպունի մասնածիւղը կորսնցուց իր վաստակաշատ, հաւատաւոր եղայրներէն Պերճ Թաշճեանը, որուն կեանքին 85 տարիներէն աւելի քան 60-ը անցաւ հայութեան եւ Հ.Մ.Լ.Մ.ի ծառայութեան մէջ:

Եղբ. Պերճ Թաշճեան ծնած էր Արաբունար, Սուրիա, 1936-ին: 23 տարեկանին, 1959-ին, ան տեղափոխուած է Աւստրալիա, Մելպուն, իսկ կարճ ժամանակ մը ետք՝ Ատլէտ, ուր ան ընտանիք կազմած է Յասմիկ Քէշշեանի հետ եւ բախտաւորուած է երեք զաւակով: Այնուհետեւ, ան վերադարձած է Մելպուն, ուր կայք հաստատած է վերջնականապէս:

Եղբ. Պերճ երիտասարդ տարիքէն լծուած է ազգային աշխատանքներու: Ան եղած է Հայէպի 800 հոգինոց Պատանեկան Միութեան վարչական անդամներէն: 1970-ին, Մելպունի մէջ, ան կարդ մը ազգայիններու հետ կը հիմնէ հայկական միօրեայ վարժարանը: 1973-1983 կը վարէ Հ.Մ.Լ.Մ.ի «Արաքս» մասնաճիւղի ատենապետութեան պաշտօնը: Իր օրով, 1974-ին, մասնաճիւղը կ'օժտուի սկառտական շարքերով: Ան իր գործօն մասնակցութիւնը կ'ունենայ Մելպունի Մ. Աստուածածին եկեղեցւոյ աշխատանքներուն:

Հ.Մ.Լ.Մ.ը յատուկ տեղ ունէր եղբ. Պերճի սրտին մէջ: Ան

միշտ կը խրատէր, որ Հ.Մ.Լ.Մ.կաններ քոյրելքայրով խօսին իրարու հետ: Նուիրեալ Հ.Մ.Լ.Մ.ական մը ըլլարու կողքին, եղբ. Պերճ հաւատաւոր եւ պարտաճանաչ ֆաշնակցական էր, գիտակից իր պարտականութիւններուն եւ պարտաւորութիւններուն: Վերջին շրջանին, առողջական պատճառներով ան չէր կրնար կանոնաւոր կերպով հետեւիլ աշխատանքներու, սակայն նիւթական իր պարտաւորութիւնները կը կատարէր լիուլի: Ճիկ չէր ինայեր ճեռնարկներու ներկայ գտնուելու եւ անձկութեամբ կը սպասէր յայտագիրներու վերջաւորութեան ներկայացուելիք ազգային-յեղափոխական երգերու շարանը:

Եղբ. Պերճ մարդ չէր նեղացներ: Անձնական եւ հաւաքական մեր կեանքին մէջ ան կը վայելէր բոլորին յարգանքը: Զօրավիի էր հայկական բոլոր կազմակերպութիւններուն եւ միութիւններուն: Ան մեծապէս ազդուած էր Արցախի եւ Հայաստանի վերջին շրջանի իրադարձութիւններէն եւ ցաւով կ'արտայայտուէր կատարուածներուն մասին:

Եղբ. Պերճ անսխալական չէր, բայց յանդզնութիւնը եւ հեգութիւնը ունէր ընդունելու իր սիալները: Իր մասին կարելի է երկար խօսիլ: Ան Փիգիաքապէս բամնուեցաւ մեզմէ, բայց յիշատակը պիտի մնայ յաւէտ: Իր չունչով հասակ առած սերունդները միշտ երախտապարտ պիտի մնան իրեն:

Հանգի՞ս ննջէ, հողը թեթեւ գայ վրադ, սիրելի՝ եղբայր:

# Հ.Մ.Ը.ԱԿԱՆ ՆՈՒԻՐՈՒՄԻ ԵՒ ԶՈՀԱԲԵՐՈՒԹԵԱՆ ՀՈՄԱՆԻՇԼ

## (Եղբ. Արսէն ՀէքիՄեԱնի ՅԻՇԱՏԱԿԻՆ)

Հ.Մ.Ը.Ա. Աստրալիոյ Շրջանային Վարչութիւն  
ՍիԾի

**Ա**նուններ կան, որոնց դիմաց կարելի չէ յարգանքով եւ երկիրածութեամբ կանգ չառնել:

Անուններ կան, որոնք պատմութիւն եւ վաստակ կը ներկայացնեն, յիշողութիւն եւ հպարտութիւն կը ներկայացնեն:

Եղբ. Արսէն Հէքիմեանի անունը կը պատկանի նմաններու շարքին, անոնց՝ որոնք պատմութիւն կերտեցին եւ օրին մէկն ալ իրենք պատմութիւն դարձան:

Եղբ. Արսէն Հէքիմեան ծնած էր Քըրքիսան, Կիլիկիա, 1922-ին: Ան իր նախնական ուսուումը ստացած է Քըրքիսանի Աւետարանական դպրոցը, ապա իբրև գիշերօթիկ, երկրորդական կրթութիւնը ստացած է Ալէփիփո քոլէճին մէջ:

1939-ին ան կ'անդամակցի Հ.Մ.Ը.Ա. Հալէպի մասնաճիւղին: Իբրև կամաւոր կը ծառայէ անգլիական բանակին: Կը ստանձնէ թարգմանիչի պարտականութիւն եւ կ'արժանանայ բազմաթիւ շքանշաններու:

1946-ին եղբ. Արսէն կը պաշտօնավարէ քարիւղի ԻՊԸ ընկերութեան մէջ եւ կը հաստատուի Հոմս, ուր քանի մը ընկերուվ կը հիմնէ Հ.Մ.Ը.Ա. Հոմսի մասնաճիւղը, վարչութեան ատենապետութեան պաշտօնը ստանձնելով ինը երկար տարիներ:

1951-ին, եղբ. Արսէն ընտանիքին հետ կը տեղափոխուի Աւստրալիա եւ կը հաստատուի Սիտոնի: Երկու տարի ետք ան կը վերադառնայ Հոմս եւ կը պսակուի կեանքի ընկերոջ՝ Ռուզին Տարաֆճեանի հետ եւ կը բախտաւորուի երեք մանչ զաւակով՝ Վահան, Հրայր եւ Զաւէն:

Եղբ. Արսէն քաղաքական իր ծանօթութիւններուն եւ բարեկամական լայն կապերուն շնորհիւ օգտակար կը լայաց Աւստրալիա տեղափոխուող հայ ընտանիքներու եւ երիտասարդներու տեղաւորման աշխատանքին: Այդ օրերուն, եղբ. Արսէ-

նին գլխաւոր մտահոգութիւնը կը հանդիսանայ Հ.Մ.Ը.Ա. հաւաքավայր մը ունենալու երազը: Կեդրոն մը, ուր կարելի ըլլար

համախմբել Միջին Արեւելքէն շրջան հաստատուող երիտասարդութիւնը, որովհետեւ երիտասարդութեան համախմբումն ու կազմակերպումը գրաւականները պիտի հանդիսանային Սիտոնիի նորաստեղծ գաղութին ամրացման եւ զարգացման: Այս նպատակին իրագործման համար, ան հրամային Սիտոնիի իր ճաշարանը կը տրամադրէ Հ.Մ.Ը.Ա. գայն իրեւ ժողովավայր եւ հաւաքավայր օգտագործելու համար:

1965-ին, եղբ. Արսէնի նուիրումին եւ զոհաբերութեան շնորհիւ կը հիմնուի Հ.Մ.Ը.Ա. առաջին մասնաճիւղը Սիտոնիի մէջ: Ան երկար տարիներ կը ստանձնէ մասնաճիւղին ատենապետութիւնը, իր շուրջ համախմբելով երիտասարդութիւնը, սիրուած ու յարգուած բոլորէն:

1996-ին, Հ.Մ.Ը.Ա. օրուան կեղրոնական Վարչութեան ատենապետ եղբ. տոքթ. Միասք Արզումանեանի ձեռամբ ան կը պարգևատարուի Հ.Մ.Ը.Ա. «Արտակարգ» շքանշանով՝ երկար տարիներ միութեան մատուցած իր ծառայութիւններուն համար:

Եղբ. Արսէն եղած է իմաստուն, առաքինի եւ նուիրեալ հայր մը: Ան տեւաբար երիտասարդները խրախուսած է անդամակցելու Հ.Մ.Ը.Ա. ին իրենց զաւակները առաջնորդելու սկառուտական շարքեր: «Վստահեցէ՞ք ձեր զաւակները Հ.Մ.Ը.Ա. ին», կրկնած է յաճախ, զանազան առիթներով:

Հողը թեթեւ գայ վրադ սիրելի՝ եղբայր Արսէն:

Ցիշատակդ միշտ անթառամ պիտի մնայ մեր սրտերուն եւ հոգիներուն մէջ: Երթա՛ս բարով, պարտականութիւնդ լրիւ կատարած:

Վարձքդ կատար, սիրելի՝ եղբայր:

## ՍԱՀԱԶԴ

Հ.Մ.Ը.Ա. Կենդրոնական Վարչութիւնը կը գումէ Հ.Մ.Ը.Ա. Աստրալիոյ շրջանի վաստակաշատ եղբայրներէն, «Արտակարգ» շքանշանակիր՝

Եղբ. ԱՐՍԵՆ ՀԵՔԻՄԵԱՆԻ

մահը, որ պատահեցաւ Երկուշաբթի, 24 Մայիս 2021-ին, Աստրալիա:



# ԲԱՐԵՍԻՐԸ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԵՒ ՀԱՅՐԵՆԱՍՈՒՅԹ ՄԱՐԴԸ

(Հ.Մ.Լ.Մ.Ի ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԻՆ ԱՆՈՒՆՈՎ ԴԱՄԲԱՆԱԿԱՆ ԽՕՍՔ,  
ԱՐՏԱՍԱՆՈՒԱԾ՝ ԵՂԲ. ԴՐՕ ՄԱՆՏԱԼԵԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԵԱՆ)

Կարօ Պէրպէրեան  
ԱՆԹԻԼԻԱՍ

**Հ**ատ դժուար պարտականութիւն է վերջին հրաժեշտի եւ յարգանքի խօսք արտասանել Հ.Մ.Լ.Մ.ական եղբայր, անգին ընկեր եւ մտերիմ հարազատ Դրօ Մանտալեանին: Բառերով կարելի չէ արտայայտել մեր խոր ցաւը: Կորուստ է բոլորին. նախ՝ իր հարազատ ընտանիքի անդամներուն, որոնց կը սիրէր ամէն բանէ աւելի, ապա՝ Հ.Մ.Լ.Մ.ին եւ մասնաւորաբար Անթիլիասի մասնաճիւղին, որուն ծառայելով բեռնաւորուած էր ան վերջին քանի մը տարիներուն:

Ո՞վ չէր ճանչնար եղբ. Դրօն՝ ընտանիքի հաւատարիմ հայր, Հ.Մ.Լ.Մ.ական, անշահախնդիր ու անկերծ անձնաւորութիւն: Իր որոշումներուն պատասխանատու անձ մը, որ ճիդ չէր խնայեր բոլորին հարցերով զբաղելու եւ իր օգտաշատ ցուցմունքներով բոլորին օգտակար դառնալու: Բոլորը կը սիրէին ու կը յարգէին զինք: Մեծ էր իր սրտով, հոգիով եւ բոլոր ընդունելու իր լայնամտութեամբ: Հարցերը լուծելու յատուկ ձեւ մը ունէր ան: Կը հաւատար, որ ճաշասեղանին շուրջ ամէն հարց կ'ունենայ համապատասխան լրւծում: Նկարագիրով հաւատարիմ, ընկերային եւ կատակասէր եղբ. Դրօն եղած է Հ.Մ.Լ.Մ.ի Անթիլիասի մասնաճիւղի վարչութեան ատենապետը, ինչպէս նաև Հ.Մ.Լ.Մ.ի Լիբանանի Շրջանային Վարչութեան անդամ: Տարիներ շարունակ ան գործած է մասնաճիւղին մէջ, իբրեւ վարչական անդամ եւ զանազան յանձնախումբերու անդամ՝ իր կարելին ընկելով Անթիլիասի մասնաճիւղի լայնածաւալ գործունէութեան իրականացման մէջ: Բազմավաստակ գործունէութիւնը շարունակելով, ան գործով, հետեւողական աշխատանքով եւ հետաքրքրութեամբ նուիրուած էր Հ.Մ.Լ.Մ.ի Լիբանանի Անթիլիասի մասնաճիւղի աղջկանց Ա. դասակարգի ներկայացրուցական խումբին: Մինչեւ կեանքին վերջին օրերը ան կարելին կ'ընէր այս խումբին գոյատեւման ի խնդիր, հակառակ տիրող դժուար պայմաններուն: Միշտ անոր մտքին ու սրտին մէջ էր Հ.Մ.Լ.Մ.ը, եւ մնաց հաւատարիմ անոր նպատակին եւ սկզբունքներուն՝ մինչեւ վերջին շունչը:

Մրութենական կեանքի մարդ էր եղբայր Դրօն: Այս պատճառով արժանաբար ան մաս կազմած էր նաև Հ.Մ.Լ.Մ.ի Լիբա-



նանի Շրջանային Վարչութեան: Մասնակցած է նաեւ բազմաթիւ Շրջանային Ներկայացրուցական ժողովներով՝ լաւագոյն ձեւով ներկայացնելով Հ.Մ.Լ.Մ.ի Անթիլիասի մասնաճիւղը:

Տարբեր էին վարչական ժողովները եղբ. Դրոյին ներկայութեան: Թեթեւ հոգին եւ ազնուութիւնը դրոշմ մը ձգած էին մեզմէ իւրաքանչիւրին վրայ: Կը յիշենք, թէ ինչպէս, գործի ծանր օրերուն իսկ, ան առիթ կը ստեղծէր քանի մը ժամուան դադար առնելու եւ զրուցելու Հ.Մ.Լ.Մ.ի առնչուած նիւթերու, հարցերու եւայլնի մասին:

Կ'ըսեն՝ անփոխարինելի մարդ չկայ: Իսկ ո՞վ պիտի փոխարինէ սրտակից մեր եղբայրը, որ այսօր հրաժեշտ կու տայ մեզի՝ իրեն պէս հաւատարիմ ընկերոջ եւ Հ.Մ.Լ.Մ.ականի տագնապ ստեղծելով մեր շուրջ, մեր մէջ: Բարեսիրտ, միութենական եւ հայրենասէր մարդու տագնապ:

Պետրոս Դուրեան ըսած է. «Եթէ հնչէ տխուր կոչնակ, դադար առնէ իր յամը քայլ, գիտցէք, որ դեռ կենդանի եմ»:

Այսօր ամբողջ լիբանանահայութիւնը տխուր է այս աղէտակի լուրով, բայց այս կը նշանակէ, որ Դրօն պիտի մնայ կենդանի, պիտի մնայ յաւերժ անմահ՝ մեր մտքերուն մէջ:

Այսօր, Հ.Մ.Լ.Մ.ի Անթիլիասի մասնաճիւղի վարչութեան առաջարկով եւ Հ.Մ.Լ.Մ.ի Լիբանանի Շրջանային Վարչութեան որոշումով, յետ մահու եղբ. Դրօն կ'արժանանայ Հ.Մ.Լ.Մ.ի «Ծառայութեան» շքանշանին:

Վարձքդ կատար եղբայր, ժամանակ եւ ազնիւ հոգիդ անթառամ պիտի մնան մեր հաւատական կեանքին մէջ: Երթի բարի դէպի Հ.Մ.Լ.Մ.ականներու պանթէոն:

## ՄԱՀԱԶԴ

Հ.Մ.Լ.Մ.ի Կենդրուական Վարչութիւնը կը գումէ բազմավաստակ Հ.Մ.Լ.Մ.ական, միութեան «Արտակարգ» շքանշանակիր՝

## ԵՂԲ. ՑՈԼԱԿ ԹԻՒԹԵԼԵԱՆԻ

մահը, որ պատահեցաւ Երկուշաբքի, 19 Ապրիլ 2021-ին, Լիբանանի մէջ:



Հաւագոյն տղերքը կը հեռանան, կը մնանք մենք,  
որպէսզի արժանի ըլլանք իրենց:

